



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

3889

Mugwīt
cealbhíneadh

22
5 - 95



23 SEP 2008

ՏԱՐԵՐԻ

ԱՐԵՏԱՐԱՆԻ

ՓԵՏՈՂԻ ՄՐ. ԹԻՎԼԻ, ԱԼՄԱԿԵՐՈՎ,
ՔՆՆԱԽԱՆ ԵՒ ԲԱՅԱՏՐՈՒԱԾ

ԹԱՐԳՄԱՆԵԱՑ

Գ. Ն. ՇԻՀՄԱՆԵԱՆ

معارف نظارت جلیل مسنک ف ۲۷ تشرین اول ۱۹۰۱ تاریخی
و ۱۹۰۵ نومبری رخصتname سیله طبع اول نشدر

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Գ. Ա. ՇԻՀՄԱՆԵԱՆ

Կ. ՊՈԼԵԱ

1905

22
5-95



KELEDJIAN

NATIONAL LIBRARY OF MALAYSIA

* * *

KELEDJIAN CONS/FILE

22
5-95

ՏԱՐԵՐՔ ԱԻԵՏԱՐԱՆԻ

ԿԱՄ

ՔՐԻՍՏՈՍԻ ՎՐԱՅՈՎ ԱՌՋԻ ՍՈՐՎԵԼԻՔՆԵՐԸ

ՓՆՏՈՂԴԻ ՄԸ ՈՒՂՂԵԱԼ ՆԱՄԱԿՆԵՐՈՎ
ՔՆՆՈՒԱԾ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԱԾ

ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ

ԿԱԽԱԿ ԷՐՐԵԹԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Գ. Ն. ՇԻՇՄԱՆԵԱՆ



ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ

Ա. Ա. Հ. ՏԵՐ-ՆԵՐՍԻԿԱՆԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

1905



ՅԱՌԱԶԱԲԱՆ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

→→→→→→→→→→

Ասուածալին ամբողջելի տեօրինութեամբ լման բառորդ դար մը իմ սիրելի ազգիս Աւետարանը բարողելու վահմ պարտաւորութիւնը ինձ նման էկարի մը յանձնուած ըլլալով Ամերիկայի Քրիստոփ Աշակերտաց Եկեղեցիներէն, չե՛ թէ ինձի իբր «պարծանե», այլ իմ վրաս դրուած «հարկ» մը, հաւատալով «մանաւանդ վայ է ինձ թէ որ Աւետարանը չարողեմ», «միշտս դրի ուրիշ բան մը չգիտալ բայց միայն Յիսուս Քրիստոսը, ու Ան խաչը ելած», «Տկարութիւնով ու վախով ու շատ դողով» Աւետարանը բարողեցի ամեն ուր որ Տէրը ինձի առաջնորդեց, Կոստանդնուպօլիսին սկսելով մինչեւ հեռու տեղուանել. իմ պատճեն չեր ո՛ւ իցէ մարդկային վարդապետութեան կամ յարանուանութեան հրաւիրել իմ ազգս, այլ ամեն կարելի եղած միջոցներով Աւետարանին Առաքելական վարդապետութիւններով բազալերել՝ բոլոր օսարամուտ աւելորդապատշութիւնները ձգելով, վերադառնալ այս պարզ Առաքելական Քրիստոնութեան որուն պատճենութեանը համար Հայ ազգը անլուր զինողութիւններ իրած է. բոլոր այս երկար տարիներու փորձառութեանս մեջ իմ ամենամեծ միսիրարութիւնն եւ բազալերութիւնն եղած է Հայ ազգին ժառանգական նախանձը եւ յարգանքը Ասունդոյ խօսին եւ Քրիստոնեական Սուրբ կրօնի, ամեն ուր որ արտօնութիւն ունեցած եմ «փոսքը բարողելու», Ասուած կենդանի ապացոյցներ ընորհած է այս հեմարտութիւնը հաստատելու, եւ հիմայ որ ժա-



58707-67

معارف نظارت جليله سنك في ٢٧ تشرين أول ٣٢١ تاریخی
و ٣٧٥ نومرسولي دختصاته مسیله طبع اولنخدر

8001

մանակը եկած է որ ես ալ եւս բառուիմ իմ սրբազն պատօնիս, Տաճկատանի զանազն վայրերուն մեջ գրսնուող իմ հաւատարիմ եղբայրներս եւ Տոյերս, որք են ի Կոստանդնուպոլիս, Զմիւռնիայ, Նիկոմիդեայ, Պարտիկակ, Կեօլտաղ, Սրվազ, Զարայ, Խարբուր, Խոս, Տիառապէիր, Հայնէ, Լինէ, Հալէպ, Պիրենիկ, Ալնրապ եւ Մարաւ, բացի իմ հաւատարիմ գործակցիս՝ Պատ. Կարապէս Դեռքեանի հաւատարիմ աշխատութեանց արդիւնքը եղողները որ կը գտնուին Թոգատի, Մարտուանի, Հանի Գիւղի, Չարչամպայի, Աղա Պաղիի, Գաբու Գայալի եւլն. կողմերը. յանձնելով զանոնք Ասունծոյ եւ Անոր Շնորհաց խօսին, այս բարգմանութիւնը կը յանձնեմք յարգանօֆ իր վերջին եւ մնայուն զանք մը Քրիստոս Յիսուսի վրայ իրենց հաւատքին եւ յառաջադիմութեանը նպաստող աշխատութիւն մը։ Անուրանալի ճրծմարտութիւն մըն է որ կրօնը ժառանգական չի կրնար ըլլալ մանաւանդ Քրիստոնեական կրօնը որ սրտին եւ բանականութեան ուղղուած է. ուստի մարդելով Ասունծում որ ամեն անոնք որ անկեղծութեամբ կը սիրեն մեր Տէր Յիսուս Քրիստու, անկողմնակալ ոգւով կարդան եւ բնենք այս Գրքին մեջ ամենապարզ լեզուով բացարուած Քրիստոսի վրայով առջի սորվելիքները եւ բաղդատելով Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին ճրծմարտութեանը հետ, հաստատուին հեմարիս Ասունածպատութեան մեջ, որ «ամեն բանի օգտակար է, որ քէ ներկայ եւ քէ ապագայ կենաց խոսմունքը ունի»։

Մնամ աղօթար

Գ. Ն. ՇԻՇՄԱՆՆՈՒ

22 Ապրիլ 1905
Կ. Պոլիս



ՅԱՌԱԶԱԲԱՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ



Այս գիրքիս պարունակած նամակները առաջին անգամ հրատարակուեցան Christian Standard, Առաքելական Քրիստոնեութեան պատրիարքարքերի խմբագրական հզերուն մեջ — Օհայո նահանգին Քլիվլեն բաղադրին մեջ — ընթեցնաց շատերուն սփառողական պահանջմամբը. հիմայ կը հրատարակուի աւելի մնայուն ձեւով մը յուսալով թէ շատ անկեղծ վիճուղներու սփորութիւնը եւ տարակոյսը փարաելով առաջնորդէ զանոնք Ասունածպատունչի բովանդակութեան եւ փրկութեան ծրագրոյն աւելի պարզ հասկցողութեան եւ վայելման։

Ծառ իիշ փոփոխութիւններու ենթակուեցան այս նամակները, աւելի լաւ համարելով պահել անոնց առաջին անգամ գրուած դիւրահասկնալի եւ պարզ նամակի գրութիւնը։

Սրդէն ընդունած ենք այս նամակներուն կատարծ օգտակարութեանը բաջալերական վսահութիւններ։ Եք այսպէս արտօնուած ըլլայինք յուսալու թէ այս մնայուն ձեւով աւելի մեծ պիտի ըլլայ օգտակարութիւնը՝ չինիք կրնար հաւանութիւն տալ անոնց կրկին հրատարակութեանը։ Ճշմարտութիւնը անկեղծութեամբ վիճուղներուն ամենուն ուշադրութեանը զանոնք կը յանձնաւարանին գորվագին։

Խ Ս Ա Հ Ա Ր Ե Կ Ր Ե Թ



ՏԱՐԵՐՔ ԱԻԵՏԱՐԱՆԻ

ԿԱՄ

ՔՐԻՍՏՈՍԻ ՎՐԱՅ ԱՌԴԻ ՍՈՒՎԵԼԻՔՆԵՐԸ

ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿ ՓՆՏՌՈՂԵ ՄԸ

Առ խմբագիր Քրիսչիան Սթանւարտի

Սիրելի Տե՛ր,

Չե՞ր վերջին թերթերէն միոյն միջոցաւ ուրախութեամբ իմացայ թէ մտաղիր էք քիչ ատենէն ձեր ընթերցողաց կարդ մը յօդուածներ տալ ձեր ժողովուրդին «Առջի սորվելիքները» կոչած նիւթին վրայ։ Ներեցէք ինձ յուսալ թէ շուտ պիտի սկսիք, և թէ պիտի չի մոռնաք ձեր խոստանքը զանոնք պարզ և դիւրահասկնալի ընել։ քանզի կը վստահեցնեմ զձեզ թէ մնձ պէտք կայ այս կարեւոր նիւթոց վրայ պարզ և յոտակ դաստիարակութեան։

Դուցէ ևս իրաւունք չունիմ ձեր վրայ ծանրացնել իմ հոգեւոր դժուարութիւններս և չփոթութիւններս, սակայն նման վիճակի մէջ գանուսղ շատերուն կրնայ օդնութիւն մը ըլլալ եթէ իմ դժուարութիւններէս մի քանին ձեզի պատմեմ, և դուք ըստ այնմ ուղղէք ձեր

Դրիչը զանոնք պարզելու։ Ես կրօնքի դաւանող մը չեմ,
չէ թէ որ կրօնական հակամիտութիւն չունիմ, այլ
քանզի կարող չեմ տեսնել թէ ինչպէս իմ ոտքերա հաս-
տառ ժայռին վրայ կրնամ դնել։ Ամենախիստ կալվի-
նական ուղղափառ եկեղեցւոյ մէջ դաստիարակուած
եմ, Աստուածաշոնչը կարգալու և յարգելու կրթուած
և անոր բոլանդակութեանը հմտացած, մասնաւանդ Հին
Կտակարանին Վերապատուելի քարոզիչը որուն կը նայէի
իմ տղայութեանս յարգանոք և երկիրդիւ իբր Աստուա-
ծային պատգամարեր, գլխաւորաբար կը քարոզէր Հին
Կտակարանէն և մեծաւ մասսամբ կը պահէր մեղ Սինա
լեռան ստորաը, հաստատելով թէ Օրէնքը մեր դաս-
տիարակն է մեղ Քրիստոսի ըերելու։ Արդ կը խոստո-
վանիմ որ կրօնքը ինձի շատ ահաւոր և շատ գաղտնի
բան մը կերեւար. երբէք կարող չէի սորվիլ թէ ինչպէս
Քրիստոնեայ կրնամ ըլլալ։ Շատ լնտիր քարոզութիւն-
ներ լսեցի, բայց ինչպէս Քրիստոսի կրնամ երթալ՝ չի
սորվեցայ, և բոլոր գիրքը գաղտնի բաներու տարօրի-
նակ խառնուրդ մը կ'երեւար ինձ. առանց սկիզբ, մէջ
և վախճան ունենալու։ Նաեւ ինձ սորվեցուցած էին թէ
վերատին Ծնունդը հրաշալի գործ մըն էր, որն որ Աստ-
ուած միայն կրնար կատարել, և որովհետեւ երբէք չի
հաձեցաւ այս չնորհմանց գործը իմ մէջս կատարելու,
երբեմն կը վախնամ թէ ես երբէք չեմ կրնար փրկուիլ.
ուստի իմ մտքիս խաղաղութեանը համար կը ջանամ բո-
լորը իմ խորհուրդներէս վանել, բայց չեմ կրնար։

Շատ մեծ նիւթ մըն է որ գիւրաւ մէկդի չի ձգուիր։
Ես ձեր վարդապետութեան վրայ շատ տեղեկութիւն
չունիմ. թէեւ շատ տարօրինակ բաներ լսած եմ անսնց
վրայ։ Բարեկամէ մը ստացած Սթանտարափ քանի մը
թերթերէն հետաքրքրուած կուգամ տեղեկութիւն խընդ-
րելու։

Հաձեցէք ուրեմն ինձ ըսել, թէ ձշմարի՞տ է որ

Աշակերտները կուրանան Հին կտակարանը. 2. Եթէ
այնպէս է, ինչ վաստերով. 3. Եթէ այնպէս չէ, ինչ
պէս կարող էք պարզ և համաձայն լան մը յառաջ
բերել, Աստուածաշոնչ կոչուած այլաբուն գրքերէ հա-
ւաքածոյէ մը, Նոր Կտակարանը՝ Ծննդոց, Դատաւորաց,
Եղեկիէլի, Հովովայեցոց և Յայտնութեան Գրքերուն
մէջն է։ Այս զարմանալի գրքին գաղտնիքը ինչպէս
կրնայ պարզուիլ։

ՓՆՏԹՈՂ ՄԸ

Ն Ա Մ Ա Կ Ա Ռ Ա Զ Ի Ւ

ԱՌ ՓՆՏԹՈՂ

Առջի կտակը չնջուած։ Վերջի կտակը կը գերազանցէ բոլոր
ուրիշները։

Սերելի Տե՛ր,

Ծնորհակալ եմ ձեր անկեղծ տեղեկութեանց և հար-
ցմանց, համելի է ինձ ձեզ օգնել եթէ կարելի է, Աստ-
ուածաշոնչի բոլանդակած վրկութեան գործին աւելի
կատարեալ հասկցողութեան։ Կարելի է ձեր դժուարու-
թեանց վերցուելուն համար մեր խօսքերուն մէջ ձեր
ակնկալած դրութեան մը երեւոյթը պիտի չի գտնէք։
բայց ուրիշներուն ինչպէս նաեւ ձեր միշտ դժուարու-
թիւնները աչքի առջեւ պահելով, կը յուսամ պարզ և
գիւրին եղանակաւ մը օգնել անկեղծ և տառապեալ
վնասողներու։ Կատարելապէս աղաս էք ձեր առարկու-
թիւնները պարզօրէն ներկայացնել, խօստմոնքով թէ
քաղցրութեամբ և մտախոնութեամբ պիտի քննուին։

Նախ և առաջ կրնամ ձեղմէ խնդրել որ աւելի
զգուշութեամբ կարդաք Նոր Կտակարանը։ Կտակը կամ
ուխտը բառերը պարտին գրաւել ձեր ուշադրութիւնը։

Եթէ նոր կտակարանը կամ ուխտը հիմայ կայ, հինք անցած է, ինչպէս Պօղոս Առաքեալ կը հաստատէ. Երբ. 8. 13: Անմիջապէս պարտի յայտնի ըլլայ քեզիթէ քու ձակատադիրդ չի պարունակեր Առջի կտակը կամ Ուխտը և անոնց ուսումը որքան շահաւետ և օդտակար ալ եղած ըլլայ. անոնց հասկցողութիւնը կենաւական չեն քու շահերուդ:

Ոչ ծննդոցը, ոչ Դատաւորացը և ոչ ալ Եղեկիէլ կլնան Սատուծոյ առ քեզ ունեցած կամքը յայտնել, եթէ նոր կտակարան մը կայ: Առ ըսելով մնաք Հին կտակարանի ներշնչութիւնը չենք ուրանար. այլ կը հաստատենք, քանզի նոր կտակարանի մը Սատուծմէ ըլլալուն վրայ չենք իրնար խօսի, առանց ակնարկելու նոյն աղբիւրէն զրուած Հին կտակարանը որուն տեղը զրուած է նորը: Եթէ մարդ մը երկու կտակ կ'ընէ, իրագութիւնը թէ նորը վաւերական է, ի հարկէ չի ցուցներ թէ առաջինը նոյն ձեռքովը չէր: Պօղոս Առաքեալ կ'ըսէ, «Մենք գիտենք որ Օրէնքը՝ Ինչ որ կ'ըսէ, անոնց կ'ըսէ որ օրէնքին տակն են. Հոռվիմ. Յ: 19: Բայց Քրիստոնեաներուն կ'ըսէ «Դուք օրէնքի տակ չէք, հազա չնորհքի տակ», Հոռվ. Յ: 10: Նաեւ եթէ նոր կտակարան մը կայ, և ինչպէս Պօղոս կ'ըսէ «Կտակը մեռնելէն ետեւ հաստատ կ'ըլլայ.» Երբ. Յ: 16: 17: Յայտնի է որ դուն չէ թէ միայն Հին կտակարանէն անդին գալու ես այլ նաեւ չորս Աւետարաններէն այս նոր կտակարանին մէջ քեզի համար ինչ գոնուիլը սորվելէր տռաջ: Անիկա վաւերացած չէր մինչեւ որ Յիսուս մեռաւ և յարութիւն առառ և կտակակատարներուն անցառ — տամներկու Առաքելոց ձեռքը — և անոնց ձեռքով բացուեցաւ եւ հարատարակուեցաւ իր արեամբը կնքուելէն վերջը, եւ երկինքէն Սուրբ Հողին իջաւ զանոնք ճշմարտութեան առաջնորդելու քարողութեամբ և թարգմանութեամբ:

Ուստի դուն պարտիս սորվիլ կտակը Տէրոջը անոնց խօսած խօսքերէն, Մատ. 28: 18-20. կամ բուն իսկ կտակէն ինչպէս որ կտակակատարները բացատրեցին և քարողին Սուրբ Հոգին ընդունելէն վերջը. Գործ. 2:

Հին կտակարանը անհրաժեշտ չէ քեզի փրկութեան ձամբան սորվեցնելու՝ սա իրաղութենէն յայտնի է որ Առաքեալները հեթանոս երկիրներ գացին նոր կտակարանով կամ ուխտով, և հազարաւորներ Քրիստոնեաց ըրին որոնք բան մը չէին գիտեր առջի կտակարանէն, կարգագործք Առաքելոցը ամբողջ: Այսպէս ըլլալուն պատճառը ան չէր, թէ Հին կտակարանը Սատուծմէ չէր: Երբ անոնք Հրէաներուն քարողեցին որոնք Հին կտակարանը ունէին՝ անոնց գիրքերը առին և Քրիստոսը քարողեցին անոնց բայց իրաղութիւնը թէ հեթանունները Սւետարանով Քրիստոնեայ եղան առանց Հին կտակարանի գիտութեան, կը հաստատէ թէ փրկութեան ձամբան Սւետարանէն կը սորվուի առանց օրէնքին:

Սակայն մնաք Հրէական գրքերուն ներշնչութիւնը կ'ընդունիմք, և մեր հետեւեալ նամակին մէջ պիտի ջանանք ցուցնել թէ՝ թէեւ անոնք մեզի համար պարտաւորիչ չեն, բայց կը կազմեն մարդկացին վրկութեան անսեւսութեան կատարելագործութեան էական մաս մը:

ՆԱՄԱԿ ԵՐԿՐՈՐԴ

Մարգիսին վրկութեան ծրագրոյն անմիջական յայտնութեան անկարելիութիւնը. — Ասիրանարար յայտնութեան պէտքը. — Ներածական սնտեսութիւնը, անոնց վիխտութայութիւնը եւ նպատակը:

Մեր առաջին նամակին մէջ ձեր ուշաղրութիւնը հրաւիրեցինք մի քանի զիտողութեանց ձեզ համողելութէ Հին կտակարանը այլ եւս պարտաւորիչ չէ՛, թէ ինձի և քեզի և բոլոր հիմայ կենդանի եղողներուն համար

Աստուծոյ կամքը պարտի վնառուիլ ՆՈՐ ԿՏԱԿՄՐՄՆԻ մէջ : Այն կտակարանին որ չէր գործադրուած մինչեւ որ Յիսուս մեռաւ և յարութիւն առաւ , բայց անոր կտակարանի պաշտօները — «Նոր կտակարանի պաշտօնեաները» Յիսուսի յարութիւնէն վերջը բացին Պենտէկոստէի օրը . Դործ . 2 : երբ մեր Տէր Յիսուս Քրիստոսի կտակը բոլոր աղջաց համար եղաւ : Միեւնոյն ժամանակը ջանացինք ցուցնել թէ որքան որ իրողութիւնք կը հաստատեն թէ Հին կտակարանի իշխանութիւնը դադրած է՝ անոնք կ'ապացուցանեն Հին կտակարանի ներշնչութիւնը : Մեծ ապացոյցներ բերելու հարկ չի կայ ասիկայ հաստատելու . Յիսուսի Աստուածային պաշտօնը ընդունելով Անոր վարդապետութիւնները ինչիրը կը վերջացնեն : Ան ըստ թէ Մովսէսի Օրինաց , Մարդարէից և Սազմոսաց մէջ բոլոր պրուածները իրեն վրայ պիտի կտարուին , Ղուկ . 24 : 44 : Այսպէս ինքը կը ճանչնայ ան երեք բաժանումները , որով Հրէայք կը ճանչնային Սուրբ Գիրքը : Օրէնքը Մովսէսի Հինգ Գիրքերը կը պարունակէր , Մարդարէնները նախնի մարդարէից գրութիւնները կը բոլշանդակէին , ինչպէս որ կը կոչուէին Յեսուայ , Դատաւորաց , Սամուէլի , Թագաւորաց Գրքերը և վերջի Մարդարէնները կամ անոնք որոնք ընդհանրապէս հիմա կը կոչուին Մարդարէններուն Գրքերը , բացի Դանիէլի Գիրքը : Hagiographie կամ Սուրբ Գրքերը կը հասկցուէր Սազմոսաց , Առակաց , Յոր , Երգ Երգոց , Հոռոմ , Ողբերը , Ժողովոց , Եսթեր , Դանիէլ , Եղրա , Նեհեմիայ , և Երկրորդ Օրինաց գրքերը : Կ'ըսնք թէ մեր Տէրը ասոնք իրը մատեանք ընդունելովը , որոնցմով իր Աստուածային պաշտօնը կ'ապացուցանէր , կը հաստատէր անոնց ներշնչութիւնը :

Գիտենք որ քու միտքդ շիոթած է այս կէտին վրայ , և դուն մինակ չես : Պիտի հարցինես թէ , եթէ ներշնչեալ են , ինչո՞ւ պարտաւորիչ չեն : Անոնք իրը

վկաներ Քրիստոսի պարտաւորիչ են , բայց մեզի իբր օրէնքը պարտաւորիչ չեն :

Ուրեմն Աստուած վոտիոխամբօտ է — կարդ մը գրրքեր տալէն վերջը զամոնք մէկդի ձգէ , կտակ մը ընէ և յետոյ մարդու նման իր միտքը փոխէ , այն կտակը չնջէ և նոր կտակ մը ընէ որ իրեն առելի հաճելի է :

Բնաւ երբէք , քու միտքդ շիոթութենէ աղատեկու համար պարտիս մէկ կարեւոր ճշմարտութիւն մը սորվիլ , թէ մարդկային փրկութեան տնտեսութիւնը Աստիճանաւորու , Յառաջադիմական է , Տիեզերքին մէջ Աստիճանաւոր կատարեկութեան օրէնքը կը տիրէ : Գիտութիւնը զայն կը յայցանէ նիւթական տիեզերքին մէջ աշխարհներու գոյանալովը . ուսափ բանական բնութեան կառավարութեանը մէջ — բարոյական տիեզերքին մէջ ալ նոյն օրէնքին գտնուիլը մեզ զարմացնելու չէ . կըրնանք գիւրաւ ըստմնել Ամենակարող զօրութեամբ նիւթական աշխարհներու անմիջական կատարեկութեան գաւլու գաղափարը , բայց չենք կարող հասկնալ թէ ինչպէս լոկ Ամենակարողութիւնը միտքը անմիջական հնագանդութեան կրնայ բերել : Բանական էակները շարժառիթով պարտին գործել , անոնք պարտին առաջնորդուիլ ուղիղը ընտրելու : Այս բանը բանական զօրութեամբ կարող չէ կատարուիլ : Պարտի կատարուիլ ապացոյցներով , համոզմամբ և դարձի գալով : Առանել ցեղ մը որ իր կամքին հոսի գործածութեամբը Աստուծմէ հեռանալով անաստուածութեան և բոլորովին անօրէնութեան մէջ ինկած է , և պատրաստել զայն փրկութեան գալ , Յիսուսի նման Տիրոջ մը և Փրկչի մը հպատակիլ , մէկ օրուան , մէկ ասրւան , ո՛չ ալ մէկ դարու մը գործն է :

Երբեմն հարցում եղած է մեզի , թէ «ինչո՞ւ Յիսուս չեկաւ մարդ մեղանչելուն պէս , ինչո՞ւ չորս հալզարտարի յետածգուեցաւ , ինչո՞ւ սահմանադրութիւններ և օրէնքներ դրուեցան ուխտով մը որ պիտի վերցուեր իր

անկատարութեանը համար»։ Կը խորհինք թէ այս է քուդառարութիւնդ։

Մինք կը պատռախանենք, սա իրողութիւնը թէ Աստուած անմիջական կերպով չի յայտնեց փրկութեան կատարեալ անօրինութիւն մը, այլ չորս հազար տարի տեւեց մինչեւ անոր յայտնութիւնը, ապացոյ է թէ կային դժուարութիւններ որոնք կը պահանջէն իր նպատակին Աստիճանաւոր յայտնութիւնը. գուցէ կարող չըլլանք ասոր պատճառները լիուլի քննել, սակայն կան պատճառներ որոնք ըստ մասին կրնանք հասկնալ։


1. Մարդիկ պարտին սորվիլ մեղքին դարշութիւնը և անէծքը. և անոր գործած անխուսափելի աւերումը, անկէ փրկուելու կամեցողութիւն ունենալին առաջ. — Այս բանը լոկ փորձառութեամբ կը սորվուի. — Մեր կամ ուրիշներուն անձնական փորձառութիւնը — ուստի ժամանակ արուելու էր մեղաւոր փորձառութեան հաւաքմանը։ 2. Մարդիկ սորվելու էին թէ կարող չեն ինքզինքնին մեղքէ փրկելու։ Աս դժուար դաս մըն է։ Մարդուս սրախն հպարտութիւնը դիւրաւ տեղի չի տար, երբ անսուակ որդին անսուակութեամբ ապրելով իր ունեցածը փացուց, իր հպարտութիւնը չէր թողուր զինքը իր հօրը դառնալու։ Մինչեւ որ յուսահատ ջանքեր ըրաւ իր կորուսար վերստանալու, բոլոր իր ջանքերուն յաջորդաբար խոնարհեցուցիչ ձափորդութիւնները զինքը բոլորովին յուսահատ կէտին հասցնելով կամնցաւելի իր հօրը երթալու։ Աս մարդկային բնութեան ցեղին — լոկ պատկեր մըն է. ուստի ժամանակի պէտք ունէր մարդկային փորձառութեանց յաջորդութիւններուն թէ կառավարութեան և թէ կրօնքի մէջ։

3. Մարդկային հոգւոյն մեղաւոր վիճակը չարտօններ Աստուածոյ մէջտեղը։ Աստուած միայն հնուուէն կը նայ յայտնել ինքզինքը. ուստի համբերատար յայտնութեանց յաջորդութիւնը մը կը պահանջէր Աստուածոյ վրայ

եղած տղիսութիւնը յաղթելու, որուն մէջ մնդքը ձկած էր ցեղը. պատրաստելով մարդկութիւնը Աստուածային բնութեան և նկարագրին կատարեալ յայտնութեանը։

Ասոնք են պատճառներէն մի քանին։ Աստուածոյ փրկութիւնը իր կատարելութեամբը անմիջապէս չի յայտնուեցաւ։

Բացատրութիւն մը. Հայր մը եօթը որդիք ունի. ասոնք իր ձեռքին տակին կ'ապստամբին. ինքը կրնար ստիպել զանոնք անմիջական հնագանդութեան. բայց այս իր նսպատակին չի ծառայեր. ինք կը ձանջնայ անոնց բանական բնութեան տէր ըլլալնին, և գիտէ որ անոնք կարող չեն իրենց էութեան արժանապատութեան հասնիլ, պատուաւոր մարդկութիւն մը ունենալու եթէ բարի ըլլալու չի համոզուին. ուստի բնութիւն չի գործածեր, այլ խրատական. մինչեւ որ բոլոր ուրիշ միջոցները չի յաջողին և անոնք անյօյս կերպով անդարսնելի դառնան։ Ան ատեն կրնայ պարտաւորուիլ զանոնք բոլորովին երեսէ ձգելու. Միեւնոյն ժամանակ կը ջանայ կառավարել զանոնք պնդութեամբ բայց սիրով տանելով անոնց կամակորութեանը. փոխարինելով անոնց հնագանդութիւնը. իր իշխանութիւնը և անոնց օգտին համար համեմատաբար զանոնք պատելով և տակաւին իր մէրը կը մերժուի և իր իշխանութիւնը կ'անարդուի. քանի կը մեծնան տղաքը՝ աւելի կը յամառին իշխանութեան դէմ և աւելի կամակորութեամբ իրենց ընթացքը կը շարունակին։ Միայն մէկ միջոց մը կը մնայ — բողով զանոնիք բալրուվին իրենց կամացը. գուցէ փորձառութեան դպրոցին մէջ սորպին այն սուզ դասերը որ ուրիշ կերպով չեն ուղեր սորվիլ։ Յայտնի է որ փորձառութիւնը միայն կրնայ դարմանել անոնց ինքնահաւանութիւնը։ Այսպէս կը թողու որ անոնց ամէն մէկը իր ուղած ձամբան երթայ. բայց որովհետեւ զանոնք իրենց կամացը թողելուն մէջ վերջնական չնորհաց նպա-



տակ մը ունի՝ կ'ուզէ որ պարտաւոր դանուի զանոնք ընդունելու երբ անոնք փափաքին դառնալ : Այս վիճակին մէջ ալ զանոնք բոլորովին չի ձգեր, անոնցմէ մէկը եր քովը պահելով իր խորհուրդներուն առանդապահը կ'ընէ . և ընդունարան մասնաւոր չնորհաց . որ անոր միջոցաւ ինք կարենայ անուղղակի կերպով գործել բացակայ անառակիներուն հետ, և զանոնք բռնել իր նախախամռոթեան անտեսանելի շղթայով, մինչեւ որ ժամանակը դայ անոնց ապաշխարհութեամբ վերադարձին : Անոնք հաւասարապէս յանցաւոր են, և անոնցմէ մէկը իր տանը մէջ պահելը լոկ չնորհաց խնդիր մըն է : Ինք կ'ընարէ անոնցմէ, որ իր նպատակին յարաբագոյնն է, և զանիկայ իրեն ժառանգ կը կարգէ, և մասնաւոր հոգածութեամբ անոր հետ հայրական յարաբերութիւն կը հաստատէ . բայց լոկ իրեն համար չընարեր զանիկայ, այլ կորսուած որդոյը համար, որ անոր միջոցաւ անոնք ետ բերուին : Այսպէս բոլոր իրենց թափառումներուն մէջ անոնք կը հակուին և շատ անդամ առանց գիտնաւուու կը ներգործուին : Մինչեւ անդամ տունը մնացողին շատ անառակութիւնները անուեն կ'ըլլուին, ամէնուն վրայ իր աղղեցութիւնը պահելու համար : Եւ երբ ժամանակը կուգայ որ անոնք իրենց ունայն փորձերէն կը յունին և կը սկսին խորհիլ իրենց հօրը տունը դառնալ՝ ինքը պատրաստ է աս որդուոյն միջոցաւը անոնց հաղորդել զանոնք ընդունելու և իր չնորհացը մէջ զանոնք վերահաստատելու յօժարութիւնը :

Թո՛ղ այս բացարութեան առաջին մասը ներկայացնէ Աստուծոյ բռնած ընթացքը մեր ցեղին հետ առջի երկու հազար տարուան մէջ, որ կը կոչուի նահապետական դար : Երբ աղգերը «չուղեցին զԱստուած իրենց գիտութեանը մէջ պահել, Աստուած ալ զանոնք իրենց անարդ խորհուրդներուն մատնեց», և թողուց զանոնք իրենց հնարքներուն, բայց ընտրեց Արլահամը և անոր

սերունդը, Խսահակին և Յակոբին միջոցաւ ելլող ազգը իր քովը մնալու, իրեն սեպհական ժողովուրդ մը ըլլալու, աշխարհի բոլոր ժողովուրդներէն տեերի : Անոնց կտակ մը կամ ուխտ մը ըրաւ, չե՛ թէ իրենց համար, այլ առանձին հեռացող անառաւակ որդւոցը համար, որ այս ազգին միջոցաւը հսկէ և պահէ զանոնք իրեն վերջին հաշտոթեան : Այս աղգերը կառավարութեան, փիլիսոփայութեան և կրօնքի փորձեր կատարեցին երկու հազար տարի, և ճախորդութիւն ճախորդութեան վրայ զիգուեցաւ մինչեւ որ իրենց թափառումներէն վիրաւորուած ոտքերով, ճախորդութիւններէն սրտերնին հիւանդացած — իրենց բոլոր ոչնեցածը անառակութեամբ վասնած — սկսան իրենց հօրը տանը վրայ խորհիլ, և պատրաստ էին առաջարկութիւն մը լսելու : Ան ատեն «Ժամանակը լրանալուն» Յիսուս եկաւ և Աւետարանը աղգաց մէջ քարողուեցաւ :

Թէ Հրէից Աղգը այս նպատակին ծառայեց և թէ անոնք ընարուած էին այսպիսի նպատակի մը կատարման ծառայելու՝ յայտնի է Սուրբ Գրոց շատ մը վկայութիւններէն : Իրենց աշխարհագրական դիրքով՝ յորմէ լոյսը կրնար տարածուիլ յաջողապէս . անոնց գերութիւնը Եղիպտոսի մէջ՝ որ գիտութեան և կրապաշտութեան կեղրոն էր, Տիւրոսի և Սիրոնի հետ և որիշ վաճառականական աղգեցութեանց մեծ աղբիւրներուն հետ իրենց յարաբերութիւնը անոնց Բարեկամի Գերութիւնը և աղգաց մէջ ցրուիլը այն կարեւոր իրողութիւններէն են որ կը յայտնեն Եէհովային վերջնական նպատակը զանոնք իրեն ժողովուրդ ընելուն, և անոնց իր օրէնքը և խորհուրդը տալուն : Տես Եղեկ. 9: 16 և 15: 13-17 և 32: 11-13 Յես. 2: 9-11 . և Եղրայի, Նեհմիայի և Դանիէլի գրքերը : 17. Բոլոր աղգերը՝ թէեւ ապստամբ, դպրոց մը կազմեցին . և Հրէայք այն սեւ տախտակին էին որուն վրայ Աստուած գրեց իր դասերը և լուծեց իր հնդիրները :

Ուստի այս յառաջադիմական ընթացքին մէջ կը գտնենք երեք անտեսութիւնք .

1. Նահապետական . 1. Ընտանիքը . 1. Առանին .
1. Աստուածյայնութիւնք : 2. Հրէական . 2. Կառաւ վարութիւնը . 2. Աղդայն . 2. Օրէնք . 3. Քրիստոնէական . 3. Եկեղեցին . 3. Ընդհանրական 3. Աւետարան :

Առաջին ժամանակամիջոցը նշանաւոր էր Աստուծոյ էութեան և նախախնամութեան պաշտպանութեամբը անսատուածութեան դէմ որուն մէջ քշուած էր Կայէնի սերունդը : Ան որ Աստուծոյ կը մօտենայ , պարտի հաւատուած թէ Աստուած կայ և կը հասուցանէ անոնց որփութաջան գլնքը կը վնասուն : Անոր յայտնութիւնները Աստուծոյ էութեան ցոյցերովն էր , մասնաւոր վարձքերով և պատիմներով : Երկրորդը նշանաւոր էր Աստուծոյ միութեան ապացոյցովը , հակառակ այն կուսպաշտութեանց որոնց մէջ աղդերը կը թափառէին : Անոր յայտնութիւնները մի միայն մէկ կենդանի և ճշմարիտ Աստուծոյ մը ճշմարտութիւնը , արդարութիւնը և սրբութիւնը յայտնեցին :

Երրորդը նշանաւոր էր մարդկութեամբ , հաստատելով Յիսուսի Աստուծոյ որդին ըլլալը . հակառակ փրկութեան համար բոլոր մարդկային հնարքներու և մարդոյ հոգիներուն վրայ բոլոր մարդկային տիրապետութեան :

Այս յայտնութիւնները կ'ապացուցանեն Աստուծոյ զիջումը , ողորմութիւնը և սէրը Քրիստոսով . այսպէս ունինք Աստուած յայտնուած :

1. Մասնաւոր երեւոյթներով . (Աստուածյայտնութիւն) : 1. Նախախնամութիւն . 1. Աստուած ընտանիքին մէջ 2. Խօսքերով . 2. Օրէնք . 2. Աստուած աղդին մէջ . 3. Մարդմոլ (էմմանուէլ Աստուած մեղի հետ) 3. Շնոհք . 3. Աստուած մարդկութեան մէջ ցեղին համար :

«Օրէնքը (չուքը) Մովսէսի ձեռքով եկաւ , չնորհքը և ճշմարտութիւնը (իրականը) Յիսուսի Քրիստոսի ձեռքով եկաւ :» Յակբ 1: 17.

Այս նողատակաց գագաթնակէտը կը հասնինք երբ կը լունք Յիսուսի խօսքերը «Երկինքի և երկրի ըոլոր իշխանութիւնները ինձի արտեցան , ուրեմն գացէք աշաւկերակցէք բոլոր աղդերը , մկրտեցէք զանոնք յանուն չօր և Որդւոյ և Հոգոյն Սրբոյ :»

ՆԱՄԱԿ ԵՐՐՈՐԴ

Միմիայն Հին Կտակարանին կատանեալ ուսումը Քրիստոնէական տեսակէտով . — Տիպերու (շուրերու) փիլիսոփայութիւնը . — Հին Կտակարանի պէտքը Քրիստոնէաներուն :

Եթէ երբէք տալարան մը այցելած էք , ի հարկէ սա իբողութիւնն աղդած է ձեզի թէ «բոլոր արհեստից պահարան» արհեստը շատ գաղտնիքներ ունի անծանոթի մը համար : Երբ կը տեսնէք արագաշարժ ձեռքով մը կը հաւաքուին ցրուած տառերը զանազան տուփերու մէջ իր տուանց կարգաւորութեան , և դրուելով շարագրութեան գլաններուն մէջ՝ կը հաստատուին Ֆօրման կազմով շըրջանակին մէջ դրուելու պատրաստ . հազիւ կրնաս հանճար մը նշմարել խորհուրդը թուզթի վրայ տեսանելի լնող գործաղութենէն : Կարելի է Ֆօրման վրայ նայելով պատկերներէն և զլուխներէն վեր և վերյ գաղափար կազմես անոնց հաղորդելու խորհուրդներուն վրայ , բայց եթէ ջանաս գիրերէն միտքը հասկնալ՝ շատ դժուար պիտի գտնես :

19. Սակայն երբ զրերը թուզթի վրայ կը տպուին և նախատիպը կը տեսնես , կինաս առանց դժուարութեան կարգալ : Կը հասկնաս որ ըոլոր զբաշարութեան

մէջ երեւցած խոսնակութեան և գաղտնիքին մէջ իմացական միաք մը գրերը կը մղէր կարդի մը «օրինակին» համաձայն։ այնպէս որ տպուած թուղթը կը ներկայացնէ ձիւտ այն խորհուրդները և բառերը որ տպագրիչին առջեւ դրուած օրինակը կը պարունակէր։ Կոյր դէսլք մը կարող չէր գրերը այսպիսի կարգաւորութեան մը բերել, որ բառերը, պարբերութիւնները և յօդուածները շարադրութիւն մը կազմէին։ Անոնց համաձարեղ իմաստը կ'ապացուցանէ թէ անոնք իմաստութեամբ շարուած են գրաշարին ձեռքը դրուած օրինակին համաձայն։

Հին Կտակարանը հաւասարասկէս շփոթ և խորհրդաւոր է քեզի։ Մովսէս ըսենք տպագրիչ մըն էր, Աստուած անոր գրեր և «օրինակ» տուաւ «Նայէ որ լեռը քեզի ցուցուած օրինակին պէս շնուս ամէնը» երր. 8: 5. Մովսէս կանգնեց վկայութեան խորանը և հրէական պաշտամունքը՝ օրինակին պէս, բայց չես կրնար կարդալ — միայն անորոց գծեր — հոս ու հոն գլխաւորութիւն մը կամ պատկեր մը, որուն նպատակը անորոշ է, սակայն նոր կտակարանին մէջ, Աւետարանը անոր տպուածը ըլլալով, նախատիպը ունենալով, տպուած թուղթի նման դիւրաւ կը կարդացուի։

Ուստի Հին կտակարանը պարափս Քրիստոնէական տեսակէտով նկատել, և ամէն բան կը պարզուի. Հին կտակարանը ձեւերու. նշաններու և ուստիկերներու դրութիւն մըն է։ Պատկերազարդ կրօնք մըն է ցեղին տղայութեան ժտմանակին յարմարցուած։ Փրկութեան մեծ ձշմարտութեանց շրջագիծը նշաններով աչքին կը ներկայացնէ, և անոր խորհրդաւոր պաշտամունքով կ'ընտանեցնէ մարդոց մտքերը մեղքի, զոհի, ներողութեան, արդարութեան, որբութեան, հասուցման և պատոյ գաղափարներուն. բայց այնպիսի անկատար կերպով մը որ շարունակ թերութեան պարտաւորութիւն մը կը թողուաւելի կտակարեալ բաները յաջորդելու խոստումով։

Այսպէս, ինչպէս Պօղոս առաքեալը կ'ըսէ Գաղ. 3: 24, «Օրէնքը մեր գաստիարակն եղաւ (չէ թէ է) մեզ Քրիստոսի բերելու.» Դաստիարակը աղայոց խնամածուն էր որուն կը յանձնուէին կրթութեան առաջնորդելու, դըպ, բոց տանելու և երբեմն նախնական գասերը սորվեցնելու։

Օրէնքը այս պաշտօնները կատարեց մարդոց իրենց մանկութեան մէջ, բայց Պօղոս կը յաւելու, «Հիմայ որ հաւատքը եկաւ ալ դաստիարակի տակ չենք»։ Օրէնքը մասնաւոր նպատակաւ տրուցաւ «Մինչև որ խոստացեալ սերունդը (Մեսիան) գար»։

Այս և ասկէ առաջ գրուածներէն կը սորվինք առջի անորինութեանց գլխաւոր նպատակը և Հին կտակարանի գրեանց պէտքը։

1. Անոնք կը պարունակեն մեղանչական ցեղի մը փրկութեան համար Աստուծոյ նպատակին պատմական կատարումը։ Հոս կը սորվինք Աստուծոյ թագաւորութեան աստիճանաբար կատարելագործուիլլ Փրկչին վարդապետութեանց համաձայն։ «Առաջ խոտը, ետքը հասկը, անկէ ետքը ցորենը հասկին մէջ»։ Մարկ. 4. 28։

2. Անոնք կը պարունակեն ածխարհիս բարոյական կառավարութեան արձանագրութիւն մը — կը ցուցնեն թէ ինչպէս գէպքերը մէկ թելի վրայ շարուած էին որ դարեր տեւեցին. թէ այդ թելը Աստուծոյ նպատակն էր ցեղը պատրաստել գալու Փրկչի մը։ Անհատից ընտրութիւնները և դասապարտութիւնը։ Խորայէլ և Յուղայի ցեղերուն գերութիւնները, նաեւ Յուղայի երկրին մէջ անոնց հաստատուիլը, բոլորը կարգադրուած և կառավարուած է այս միակ նպատակին համար։

3. Անոնք կը յայտնեն նահապետներուն և Հրէաներուն յայտնուած Աստուծոյ կամքը. ո՛չ թէ իր կամքը առ մեզ։

4. Անոնք կը պարունակեն գալու Փրկութեան մը օրինակները և մարդարէութիւնները. ուստի մեծ շե-

մարան մըն են Նոր կատկարանին Աստուծմէ ըլլալը ապացուցանելու . քանզի անոնց մէջ մշտատեւ կերպով գանձուած է Աւետարանի ծշմարտութեանց և օրհնուաթեանց կաղապարները . «Քրիստոս է օրինաց վախճանը հաւատացողին», «Յիսուսի վկայութիւնը մարդարէութեան հոգին է» :

5. Որովհետեւ բարոյական սկզբունքները անփոփոխ և յաւիտենական են, կը հետեւի որ չատ անդին և պատուական ծշմարտութեան արդարութեան և Աստուծածուական դասեր կը գտնուին Հին կտակարանի Էջերուն մէջ օրոնք հաւասարապէս կը յարմարին ամէն անօրինութեան տակ գտնուողներուն «Ինչ որ առաջուց գրուեցաւ, մեր սորվելուն համար գրուեցաւ որ համբերութեամբ ու գրքերուն մխիթարութիւնովը յոյս ունենանք». Հռով. 15: 4:

6. Անդին են անոր մարդկային բնութեան և նկարագրին վեր հանելը : Այն խիստ և ահաւոր ծշմարտութիւնը որով Սուրբ Հոգին մարդոց և կանանց կեանքը կ'արձանագրէ . չարերուն առաքինութիւնները և բարիներուն մշտութիւնները ծշմարտութեան լոյսովը հաւասարապէս պատկերացած առանց ջատագովութեան, պաշտպանութեան, բացատրութեան, գովիստի կամ բացագանչութեան կ'ընեն զայն մարդկային բնութեան նկարագրին միմիայն ծշմարիտ սրանը : Առանց ներշնչութեան կենսագրութիւնք կամ ինքնագրութիւնք անոնց հետ բաղդատել կարելի չէ : Կատարեալ ծշմարտութեան ահաւոր բայց Աստուածային անկողմակալութիւնը Հին կտակարանը մարդկային բնութեան բոլորովին անդին և աննման արձանագրութիւն մը կ'ընէ :

Բայց մեր ընելիքը մեզի սորվեցնելու պարտաւորիչ գիրք մը չէ . Անոր մէջ Աւետարանը չի գտնուիր — միայն օրինակներով և խոսառմներով — ծիշդ այն ձեւերով որ պարտաւորիչ չեն կրնար ըլլալ : Աւետարանին Հոգին,

բնութիւնը, օրէնքները, պատուէրները, խոստումները և սպանալիքները անոր էջերուն մէջ չեն գտնուիր . բայց իրբեւ ստուերագրական և նախապատրաստական դրութիւն մը կը բովանդակէ բոլոր այն սերմերը որոնք յետոյ կտարեալ կենդանութեան կը համան : Դաստիարակը կտարեց ամբողջ իր ստաշտոնը — ո՛չ թէ աշխարհի փրկութիւն սորվեցուց, այլ փրկութեան համար աշխարհը Քրիստոսի առաջնորդեց :

Հին կտակարանի վերջին պատուէրն է, «Յիշեցէք իմ ծառայիս Մոլսէսին Օրէնքը, այսինքն ան կանոնները ու դատաստանները որ անոր պատուիրեցի Քողերի մէջ բոլոր Խարայէլի համար» . Մաղ. 4: 4: Սովոր Մոլսէսին օրէնքն էր, Քրիստոսինը չէր, բոլոր Խարայէլի համար, ո՛չ թէ բոլոր ազգաց համար :

Այս նամակը լմիջնելէս առաջ սրաբախմ ակնկալել առարկութիւն մը որ հաւանականարար քու մտքիդ մէջ ծագի — եթէ Աստուծած կատարեալ է և իր բոլոր գործքերը կատարեալ են, ինչպէս ինք անկատար դրութեան մը հեղինակ կրնայ ըլլալ, նախատինք չէ . իր պատուոյն և Աստուածային կատարելութեանը «ստորին» «անկատար» «Հուքի նման» եւլն . կոչել իր յօրինած մէկ դրութիւնը — Ա.մէն ինչ որ Աստուծած կը ստեղծէ կատարեալ է իր նպատակին մեջ, գիշերը կատարեալ է ցուրեկուան պէս իր նպատակին համար, բայց միթէ անպատճէ ըրած կ'ըլլանք զԱստուծած եթէ մէկուն գիշեր և միւսին ցորեկ, կամ մէկուն խաւար և միւսին լոյս անունը տանք : Լուսինը արեւուն նման կատարեալ է : Մանուկին անպատուութիւն չէ ըսել թէ մարդը աւելի մեծ, աւելի զօրաւոր և աւելի խմաստուն է : Այսպէս օրէնքը իրը դաստիարակ, իրը լուսին, իրը պատկեր կատարեալ էր, իր նպատակին համար կատարեալ էր . բայց անոր նպատակը չէր փրկութեան համբան սորվեցնել կամ կեանք տալ : Եւ մինք օրէնքը անպատճւ

ըրած չենք ըլլար երբ կ'ըսենք թէ Առետարանը աւելի ընտիր յայտնութիւն մըն է .— թէ «Նոր կտակարանը» աւելի ընտիր միջնորդ , աւելի լաւ խոստմունքներ ունի և արդարեւ լաւ ուխտ մըն է :

ՆԱՄԱԿ ԶՈՐԾՈՐԴ

Նոր կտակարանի գրքերուն դասակարգութիւնը :

Հին կտակարանի գրքերուն վրաց տեսութիւն մը ընկելով , և մեր փրկութեանը համար Աստուածային անօրինութեան աստիճանաբար կատարումը քննելով , բաւական սորվեցանք սա համոզմանը գալու թէ այն գրութիւնները մեզի համար օրէնք չեն պարունակեր . թէ անմց զօրութիւնը անցած է : Նոյն Աստուածը «որ չատ մասերով և շատ կերպերով խօսեցաւ հայրերուն հետ մարդարէներով , աս ետքի օրերս իր Որդիովը խօսեցաւ մեր հետը» : Երբ . 1: 12: Ուրեմն կուգանք նոր կտակարան կոչուած գրքին , դուն ալ կը հարցնես թէ այս գիրքը սկիզբէն մինչև վերջը պարտաւորիչ է , և անոր բոլոր էջերուն վրայ փրկութեան և պարտաւորութեան հրահանդ կը գանենք : Պարտաւորուած ենք պատասխանել , ո՛չ : Նոր կտակարան կոչուած գիրքը՝ ինչպէս դուն ալ դիտես , կը բաղկանայ մէկ քանի գրքերէ , որնք տարբեր ժամանակներու մէջ տարբեր անձերէ գրը ուած են , տարբեր նպատակներով : Աս եղբակացութեան համելու համար գտուարութիւն չի կայ : Միջակ կարողութեան տէր մէկ մը՝ այս գրութիւնները զգուշութեամբ կարգալով , կարող է զանոնք այնպէս դասակարգել որ տարբեր գրութիւններուն օրինաւոր յաջորդութիւն մը և ամբողջին կատարեալ բնութիւնը տեսնէ :

1. Պիտի գտնէ չորս կենսագրութիւններ , տարբեր

հեղինակներէ գրուած և տարբեր դասակարգներու վերաբերեալ անձինքներէ , բայց ամէնքը միեւնոյն որոշ նպատակը ունենալով — մարդոց ցուցնելու Փրկչին — Աստուածոյ Որդւոյն մարդկութիւնը — կեանքը , բնութիւնը և պաշտօնը : Անոնք կը պարունակեն ինչ որ հարկաւոր է գիտնալ Յիսուսի վրայ . անոր ծնունդէն մինչեւ յարութիւնը և համբարձումը : Անոնք գրուած են Աստուծոյ որդւոյն վրայ կենդանացնող հաւատի մը միջոցները հայթայիթելու յատուկ նպատակաւ : «Անոնք գրուեցան որ՝ հաւատապաք թէ Յիսուսը՝ Քրիստոն է , Աստուածոյ Որդին , և որ հաւատալով կեանք ունենաք Անոր Անունովը» Յով . 20: 31.

Այս պատմութիւնները կը վերջանան Յիսուսի պաշտօնին վեմ նպատակին յայտնութիւնովը — մարդկային ցեղին փրկութիւն տալ — յայտարարելով ձշմարտութեան Հոգիին գալուստը , որուն առաջնորդութեամբը ընտրեալ մարդիկ այս փրկութիւնը պիտի տանէին բոլոր աշխարհ :

2. Պիտի գտնէ պատմական յաջորդ գիրք մը Գործք Առաքելոց կոչուած որ կը սկսի առջի չորս գիրքերուն ձգած կէտէն և կը պատմէ Աւետարանի քարոզութիւնը և արդիւնքը — պատմութիւն մը այս փրկութեան քարոզութեան և ընդունելութեան — ցուցնելով թէ ինչպէս մաղաւորները Քրիստոնէութեան դարձան և իրենց մեղքերէն ինչպէս փրկուելով Քրիստոսի եկեղեցին բերուեցան :

Հոս թո՛յլ տուր ինձ ըսել թէ քու ներկայ վիճակիդ համար Աստուածաշունչին այս գիրքը ամենակարեւորն է : Կը ցուցնէ թէ Աւետարանը քարոզուեցաւ Հրէաներուն , Սամարացիներուն , Հեթանոսներուն , իշխաններուն , աղնուականներու , փիլիսոփաններու , նախանձայոյզներու , անհաւատներու , գերիներու , բարբարոսներու , բարիին և չարին , հարուստին և աղքատին , գիւտանին և տղէտին : Գուցէ զարմանալի երեւան քեզի

որ Աւետարանին առջի ներշնչեալ քարովը հերը , իրենց ունինդիրները Սինա լեռան ստորոտը չեն պահեր . ուր դուն օրէնքին որսումունքովը խլայած կեսանք մը անցուցիր : Նաեւ թէ անոնք վերսախին ծնունդը հրաշք մը ըլլալուն վրայ բան մը անգամ չըսին և սա իրողութիւն մըն է որ բոլոր զրուածներուն մէջ վերսախին ծնունդեան վրայ քարոզ մը չի կայ , բայց հոս կը դանես ճշգդ Աւետարանը ինչպէս քարոզուեցաւ և թէ ինչպէս մեղաշորները փրկութեան համար ողորմութեան աղբիւրին առաջնորդուեցան :

3. Պիտի դանէ փրկուած անձանց — Քրիստոնէից տղեալ վիճակ մը նամակներ , Քրիստոնէական կեանքին պարտաւորութեանց , վասնդներուն , փորձութիւններուն և յոյսերուն գիտութեանը համար : Նամակներ որոնք սխալները կ'ուզգեն և Քրիստոնէային վասնդները կը յայտնեն , կը կրթեն . շարժառիթները կը բացարեն , որոնք կարեւոր են ամէն ըարի գործքերու զինքը պատրաստելու :

4. Նաեւ պիտի դանէ մասնաւոր և աղդու այլաւքանութեանց գիրք մը յաջորդ դարերու միջոցին եկեղեցին վիճակը մասամբ յայտնող և մեծաւ մասամբ ծածկող — այլարանութիւնը որ թէ յայտնելու և թէ ծածկելու տրուած են : Տեսակ մը մուք լսալքեր , Քրիստոնէայ ճամբորգին ճեռքը որ աշխարհիս լոյս չի տար , բայց ի պահանջել հարկին հաւատացեալին գործածութեանը համար իր ճամբան լուսաւորելու և քաջալերելու դալու յաղթութեամբ և փառքով :

Ուստի ունինք նետեւեալ դասակարգութիւնը նոր կատարանի գրեանց .

1. Կենսագրական . 1. Քրիստոս անձին մէջ . 1. Քրիստոս՝ իրը իր Հօրը Առաքեալը , փրկութեան անօքինութիւնը կը կատարէ : 2. Պատմական . 2 Քրիստութիւնը . 2. Քրիստոս՝ իրը Տէր և Փրկիչ , մեղա-

ւորին կատարեալ փրկութիւն կը չնորհէ : 3. Նամակական . 3. Քրիստոս՝ իր ժողովուրդին մէջ : 3. Քրիստոս՝ իրը վլուխ եկեղեցւոյ կիշխէ իր ժողովուրդին մէջ և վրան : 4. Մարգարեական . 4. Քրիստոս նախախնամութեան մէջ . 4. Քրիստոս՝ իրը ինքնիշխան ամէն բանի վրայ դարերու գէպքերէն , կը կառավարէ իր ճշմարտութեան վերջնական յաղթութեան :

Այսպէս Փրկիչը սորվելու համար՝ չորս աւետարանաներուն կը գիմննք , ինչպէս մեր հոգին փրկել սորվելու համար՝ Առաքելոց Գործքերուն , փրկուածները ինչպէս ապրելու են սորվելու համար՝ նամակիներուն և եկեղեցին ու հաւատարիմ անդամներուն ներկայ և հանդերձեալ վիճակը սորվելու համար ալ Յայտնութեան Գրքին :

Մեր հետեւեալ նամակին մէջ աւելի մասնաւորապէս պիտի խօսինք նոր կատարանի առաջին չորս Գիրքերուն վրայ :

ՆԱՄԱԿԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Մատթէոսի , Մարկոսի , Ղուկասու եւ Յովհաննու կենսագրական գիրքերուն նպատակը :

Մեր վերջին նամակին մէջ նոր կտակարանի գիրքերուն դասակարգութիւնը տուխնք ցուցնելու թէ մատեանին մէջի գրութիւնները , ամէնը միեւնոյն նպատակին համար գրուած չեն : Այս կէտը առաջին անգամ երեւցածէն աւելի կարեւոր է :

Անցեալ օր մեր պաշտօնակիցներուն մէկ խմբագրականը կարդացինք որուն նպատակն էր ցուցնել թէ Մկրտութիւնը մեղաց թողութեան համար չէ : Խմբագիրը յաղթական կերպով մը հետեւեալ վկայութիւնը յառաջ բերած էր . «Եթէ խոստովանինք մեղքերնիս ,

հաւատարիմ ու արդար է Անիկայ մեր մեղքերուն թռպութիւն տալու և մեղ բոլոր անիրաւութենէ սրբելու.» Ա. Յով. 1: 9:

Կը յիշենք Տիթրոյ քաղաքին Երիտասարդաց Ընկերութեան կողմանէ հրատարակուած թերթի մը վրայ նոյն պատասխանը կարդալնիս, տառապեալ մեղաւորի մը հարցման դէմ, որն որ նաև իրենց շէնքին դրան վրայ փակցուած էր: Արդ եթէ խորհիս անգամ մը թէ Յովհաննու առաջին նամակը ո՛չ թէ դարձի չեկած մեղաւորներու այլ Քրիստոնէից համար զրուած է, անմիշապէս պիտի կրնաս տեսնել Սուրբ Գրոց այս վկայութեան միսալ գործածուելուն այս խարէութիւնը: Նման յարմարութեամբ Քրիստոնեաներուն կրնանք ըսել Պետրոս Առաքեալին ողորմութիւն փնտուող ապստամբ խըմբակի մը ուղղեալ խօսքը, «Ապաշխարհեցէք և ձեզմէ ամէն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը մնաց թռողութեան համար»: Բայց յիշեալ խմբագիրը գոն չըլլալով մէկ թիւր գործածութենէն, ջանացած է իր խարդախ դիրքը ամրացնել ուրիշ վկայութեամբ մը. «Եթէ քու լերնովդ Յիսուսը Տէր խոստովանիս ու քու սրտիդ մէջ հաւատաս թէ Աստուած զԱնիկայ մեռելներէն յարոց՝ պիտի փրկուիս, վասն զի սրտով կը հաւատաս այս մէկը արդարանալու, ու բերնով կը խոստովանի փրկուելու», Հոռոմ. 10: 910:

Արդ այս խօսքերը թէեւ Քրիստոնեաներուն ուղղեալ նամակի մը մէջ կը գտնուին՝ յայտնի է թէ կը ցուցնեն մեղաւոր աշխարհի մը ներկայացուած փրկութեան պայմանները: Աս սպարզապէս բովանդակութիւնը կը ցուցնէ: Աս տեղի թիւրութիւնը կը կայանայ ապաշխարհող մեղաւորի մը Տէր Յիսուսը դաւանելու խօսքերը հաւասարցնել իր մեղքերուն վրայ ապաշխարհող Քրիստոնեայի մը խոստովանութեան: Այսպէս կը տեսնես թէ որքա՞ն կարեւոր է դիտել թէ Սուրբ Գիրքը

որո՞ւ ուղղուած է, և զիտողութեան տակ ինկած ո և է մասը ինչո՞ւ զրուեցաւ:

Արդէն ցուցուցինք թէ Հին Կտակարանը Աւետարանի քարոզութեան պարտաւորիչ բան մը չի պարունակեր: Հիմայ քու ուշագրութիւնդ կը հրափրեմ սա իրողութեան թէ Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու և Յովհաննու չորս Աւետարանները չի գրուեցան իբր պարտաւորիչ ներկայացնել փրկութեան պայմաններուն: Անոնք կը յայտնեն Փրկիչը քանի թէ փրկութիւնը — ի՞նչ ըրաւ Յիսուս մեղի փրկութեան բերելու, քան թէ, ի՞նչ ընելու ենք մենք փրկութիւնը իւրացնելու:

Ճշմարիտ է թէ գրութիւնները չվերջացած փրկութեան պայմանները յիշուած են — բայց այդ չէ նպատակը — այս գրութեանց գլխաւոր վախճանը՝ ինչպէս առաջ ըստեցաւ, անոնք կինդանացնող հաւատաքի մը միջոցները կուտան. անոնք կը ծանօթացնեն մեղի Փըրկիչը, կը յայտնեն Անոր բնութիւնը և գործը: Անոնք կ'ընտանեցնեն մեղ միանգամայն Անոր վարդապետութիւններուն և օրինակին, և լայն ու հաստատուն հիմ մը կուտան մեղի հաւատքի, յուսոյ և սիրոյ, Անոր Աստուածային կարողութեան և մարդկային կարեկցութեան գիտութեամբը, իր սիրոյ գործքերը, մեղքի համար գոհութիւնը, մեռելներէն յարութիւն առնելը և փառքով համբառնալը: Իչպէս որ Դուկաս կը յայտնէ իր Գրութեան նպատակը «Որ սորված բաներուդ ստուգութիւնը իմանաւ», Յիսուս Քրիստոսի վրայ: Բայց բոլոր այս միջոցին Մովսէսի Օրէնքը կը տիրէ:

Կը հրափրեմ ձեր ուշագրութիւնը մի քանի կարեւոր իրողութեանց, որոնք այս գիրքը ուսումնասիրելու ժամանակ անհրաժեշտ են միտք պահել:

1. Յիսուս Հրէայ մըն էր. «Օրէնքին տակ ծնած» և հպատակ օրէնքին. ինքը երբէք չի թռողուց որ իր

գործքերը ո՛ և իցէ կերպով անպատիւ ընկն Մոլսէսի
իշխող օրէնքը : Ինքը չեկաւ օրէնքը և մարզարէները
լուծելու, այլ կատարելու : Մատթ . 5 : 17, 18 :

2. Յիսուս սորվեցոց իր աշակերտներուն որ
օրէնքը պահեն, և ընդունին օրինաւոր մեկնիչներուն
հրահանգը . «Մոլսէսին աթոռը դպիրները ու Փարփառ
ցիները նատած են, ուրեմն ինչ որ ձեզի կըսեն որ պա-
հէք՝ պահեցէք ու ըրէք . «Մատթ . 23 : 2, 3 :

3. Իր անձնական պաշտօնը միայն Հրէաներուն
էր . Մատ . 15 : 24 :

4. Տաններկուքը և եօթանասունը որոնք ինքը
դրկեց, անոնց, պաշտօնը Հրէաներուն էր . Մատթ .
15 : 24 :

5. Երբ Մոլսէս և Եղիա, մեծ օրէնդիրը և վե-
րականգնող իրենց պատիւները Սնոր ոսքը ձգեցին,
և Հօրը ձայնը հոչակեց իշխանութեան Յիսուսի արուելը,
«Սո է իմ սիրելի Որդիս, Սնոր մտիկ ըրէք»,» անոնք
որ տեղեակ էին իրողութեան՝ արգիլուեցան զայն յայտ-
նելէ . մինչեւ Յիսուսի մեռելներէն յարութիւն առնելէն
վերջը . տես Մատթ . 17 : 1-9 : Ուստի բացայատ է որ
Մոլսէսի իշխանութիւնը պիտի չի գաղըէր և Մեսիային
իշխանութիւնը պիտի չի յայտնուէր, մինչեւ իր յարու-
թիւնէն վերջը :

6. Իր աշակերտներուն սորվեցոց թէ Պիսէ և ինէլը
երբայ իր արքայութիւնը առնելու : Ղուկ . 19 : 12 :

7. Քրիստոսի եկեղեցին դեռ չէր հաստատուած ,
Մատ . 16 : 18 :

8. Իր յարութիւնէն վերջն էր երբ ախացաւ «Եր-
կինքի և երկրի իշխանութեան : Մատթ . 28 : 18 . բայց
արգիլեց ան իշխանութեան հրատարակութիւնը մինչեւ
իր երկինք երթալը և Սուրբ Հոգին դրկելը իր Առա-
քեալները ճշմարտութեան առաջնորդելու : Ղուկ . 24 ,
49 . Յովհ . 16 : 13 :

Ուստի չենք կրնար խուսափիլ ոս հետեւութիւնէն
թէ Յիսուս Քրիստոսով եղած վրկութեան պայմանները
տակաւին իշխանութեամբ հրատարակած չեն մինչեւ
հոս : Յաջորդ Գործք Առաքելոց գիրքը մեղի պիտի
իմացնէ անոր հրատարակութիւնը : Կը մնայ մեղի ըսել թէ
աս չորս Առետարանները կենսական կարեւորութիւն
ունին մեղի համար : Անոնք մեղի կը յայտնեն Փրկիչը և
կը ներկայացնեն մեղի հաւատքի և յուսոյ Աստուածային
հիմը : Հոս, «Աստուած մարմնով յայտնուած» է, ալ եւս
մթութեան տաղաւարի մէջ ծածկուած չէ՝, որ խաւարի
մէջ մնացած աշխարհ մը ունայն տեղ զինքը փնտոէ:
Ո՞չ ալ Սինա լեռան նման իր ներկայութիւնը երկրա-
շարժներով, փոթորկներով, որոտումներով և փայլակնե-
րով կը յայտնուի իրը «Մեծ և ահաւոր Աստուած», այլ
մեր մէջ բնակելով — մեր մարդկային տաճարին — մեր
մէջ և մեղմէ, մարդկային աշքերով մեր վրայ նայելով ,
մարդկային ձեռքով մեղի ծառայելով, մեր վիշտերուն
վրայ արտամութեամբ և կարեւկցութեամբ մարդկային ար-
տասուք թափելով . մեր վէրքերը կապկելով, մեր հիւան-
դութիւնները բուժելով . մարդկային շրթունքներով
երկինք իմաստութեան և չնորհաց խրատներ խօսելով և
մար բնութիւնը Աստուածային բազուկներովը տանելով ,
տագնապներու , արտամութիւններու , նեղութիւններու ,
մինչեւ անգամ մահուան անօդնական վիճակներու մէջէն
վերջնական յաղթութեան և անման երանութեան :

Անոնք Աստուծոյ կարողութեան և փրկելու կամե-
ցողութեան ապացոյներն են : Այլ եւս պէտք չէ տա-
րակուամինք Աստուծոյ սիրոյն և կարողութեան վրայ ,
պէտք չէ ալ եւս մեր մնականացու ցեղին
նկատմամբ Աստուծոյ նպատակին վրայ տգէտ մնանք :
Հոս է մեծ զոհը, Աստուծոյ Գառնուկը որ աշխարհի
մեղքը կը վերցնէ : Անմեղ մէկա մը իր մեղքերուն հա-
մար կամաւոր մահուանը մէջ հաւասարապէս կատարե-

լադործուած է Սէր և Արդարութիւն՝ «Որ ամէն ով որ Անոր հաւատայ չի կորսուի, հասկա յաւիտենական կեանք ունենայ», հոս է նաեւ մահուան ահաւոր իշխանութեան փացումը և գերեզմանէն կենաց փախաղրումը. կեանք և անմահութիւն սպայծառապէս ի լոյս բերուած:

Ո՞հ, սիրելի Տէ՛ր իմ, դուն կրնաս վերստին ծնդիւեան վրայօք մարդկային վարդասետութեանց վրայ տարակուսիլ, և յարանուանական աստուածաբանութեանց հակասական մնինութիւններուն վրայ շփոթիլ. սակայն Յիսուս Քրիստոսը չե՞ս կրնար հասկնալ, կրնա՞ս անկեղծութեամբ դինքը չի հասկնալ:

Կը տարակուսիս թէ ինքը Աստուծոյ Որդին է, թէ ինքը իր մէջը ունի կեանք. թէ քեզի համար իր կեանքը սուաւ — թէ ինքը մահուանէ զօրաւոր է — թէ կ'ապրի երկնից մէջ իշխան և Փրկիչ աստաշխարհութեան և մեղաց թողութիւն չնորհելու: Դուն չե՞ս սիրեր զինքը, քու սրտիդ երբէք չի դսկա՞ն գթութեան և ողորմութեան իր աղնիւ խօսքերը: Ունա՞յն աեղը արտամեցաւ, յոդնեցաւ, լացաւ, մեռաւ: Անոր արցունքները և թափած արիւնը հզօրապէս չի բողոքեր քեզի. Անոր ազգու խրատական և յանդիմանական խօսքերը մեղքին ինչ ըլլալը չի ճանչցուցի՞ն քեզի ինքզինքէդ ամըշնալու աստիճան: Եւ երբ ինքը ցուցուց քեզի Հայր մը որ բաղկատարած կը վազէր սիրով գրկելու իրեն վերադառն անառակ որդին, չըզգացի՞ր թէ դուն ալ կըրնաս ըսել. «Ելլեմ երթամ իմ Հօրս» և տակաւին կը սպասես որ հրաշքով մը վերստին ծնանիս: Վստահ եղի՞ր որ եթէ հաւատաս Աստուծոյ Որդւոյն և անոր համար մեղքէ և ապստամբութենէ դատնաս և Անոր կամքը կատարելը քեզի հածոյք ընեւ՝ անմիջապէս սիրտ ընդունուիս իր Քրկութեան կատարեալ ուրախութեանը մէջ: Մենք ընդունելու ենք Յիսուսը, սիրելու ենք Յիսուսը, ծառայելու ենք Յիսուսին — ո՞չ թէ տեսաւ:

Պան, փիլիսոփայական, Աստուածաբանական Յիսուսի մը, այլ Նոր Կտակարանին կենդանի, տնհնական, սիրութ Սուրբ Յիսուսին, և բոլոր վերստին ծնունդը որ սիրավ ընդունակ է սորվելու, Անոր վարդապետութիւնները ընդունելու Անոր զոհին ապաւինելու, Անոր իշխանութեան հպատակելու և Անոր սիրոյն սրբացուցիչ և աղնուացուցիչ ներգործութիւնը ընդունելու առաջնորդուիլն է: «Ես լոյս եկայ ախարին որ ամէն ով որ ինձի հաւատայ, խօսարի մէջ չի մնայ, այլ կենաց լոյսը ունենայ.» «Թէ որ մէկը զիս կը սիրէ իմ խօսքս պիտի պահէ, ու իմ Հայրս զանիկայ պիտի սիրէ, և անոր քովը պիտի գանք ու անոր քովը օթեւան պիտի ընենք:» Այսաէս չնորհաց և փրկութեան սիրոյն գանձերը հաւատենով և հնազանդութեամբ կուգան մողի:

Կենաց ամհնակարեւոր խնդիրը լուծեցինք՝ երբ որոշեցինք թէ Յիսուս փրկելու կարող և մեր վրայ իշխելու արժանի է. կը մնայ միայն սորվիլ թէ ինքը ինչ կ'ուզէ որ մենք ընենք, և զանիկայ որտանց ընդունիլ և հնապանդիլ:

Չորս Աւետարանները կը լուծեն առաջին խնդիրը, երկրորդին Գործք Առաքելոցը մեղ կ'առաջնորդէ: Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու և Յովհաննու վկայութիւնները թողելնէս առաջ — քանզի անոնք վկայութիւններ են հաւատալու, ոչ թէ օրէնքներ հնազանդեւու, իրողութիւններ և սկզբունքներ զալու թագաւորութեան վրայ մեղ լուսաւորելու, և ոչ թէ պատուերներ և օրէնքներ Քրիստոնէական կեանքը կանոնաւորեւու — պարտինք ուշադրութիւնդ հրաւիրել զիտելու այս Քրքերուն կատարած տարրեր պաշտօններուն:

1. Յովհաննէս Մկրտիչի պաշտօնը. 2. Յիսուսի պաշտօնը. 3. Տաններկութին պաշտօնը. 4. Եօթանասնից պաշտօնը. 5. Սուրբ Հոգւոյն պաշտօնը. 6. Աստուծոյ պաշտօնը: Այս վեց պաշտօնները յայտնուած

են այս չորս գրքերուն մէջ : Անոնց օրինաւոր հասկցուցութիւնը մեծապէս կ'օգնէ մեզ պատրաստուելու փըրակութեան Սւետարանը հասկնալու :

Երեք հարցումներ կան այս առաքելութիւններուն նկատմամբ (Առաքեալ կը կոչուի պաշտօնի մը համար Պակուած մէկը) որոնք հարցուելու են :

1. Որո՞ւ ձեռքովլ զրկուած են .

2. Որո՞նց զրկուած են .

3. Ի՞նչ նպատակաւ զրկուած են .

Այս հարցումները քննենք այս առաքելու թևանց տեսակէաով :

Ա. Ծովիաննես Մկրտիչ

1. Ո՞վ զրկեց . — Պատասխան . «Աստուծմէ խըրակուած մարդ մը կար որուն անունը Յովհաննէս էր . Յով . 1 : 6 .

2. Որո՞ւ զրկուած էր . — Պատասխան . «Ահա պիտի զրկեմ ձեզի (Հրէսներուն) եղիա մարդարէն» . Մատ . 4 : 5 . Տես նաեւ Մատ . 17 : 12-13 .

3. Ի՞նչ նպատակաւ զրկուած էր . — «Տէրոջը ճամբան պատրաստելու, հայրերուն սիրաը որդւոցը և որդւոցը սիրաը հայրերուն դարձնելու, գալու արքայութիւնը քարոզելու և Տէրը յայտնելու . Տես Մատ . 4 : 6 . Մատ . 3 : 1-3 . Յով . 1 : 29-34 . և 3 : 25-33 . Ասոնց մէջ մեր փրկութիւնը պարունակող առաքելութիւն մը չենք գտներ և Յովհաննէսի պաշտօնը պատրաստութեան գործ մըն էր :

Բ. Յիսուս Նազուրեցին

1. Ո՞վ զրկեց . — Պատասխան . «Հայրը զիս զըրկեց» . Յով . 5 : 36 .

2. Որո՞ւ զրկեց . — Պատասխան . «Ես ուրիշի մը չի զրկուեցայ բայց միայն իսրայէլի կորսուած ովասրներուն» . Մատ . 15 : 24 .

3. Ի՞նչ նպատակաւ զրկեց . — Պատասխան . «Ես զյոյ եկայ աշխարհ որ ամէն ով որ ինձի հաւատայ՝ խաւարի մէջ չի մնայ» . Յով . 12 : 46 . «Որդին մարդոյ եկաւ որ կորսուածը մինտուէ ու փրկէ» . Դուկ . 19 : 10 . Ես աս բանիս համար ծնած եմ և ասոր համար եկած որ ծշմարտութեան համար վկայեմ» . Յով . 18 : 37 . «Անիկայ իր ժողովուրդը իրենց մեղքերէն սփափի փրկէ» Մատ . 1 : 21 .

Որովհետեւ մենք Հրէայ չենք, Յիսուսի այս անձնական պաշտօնը մեզի համար չէ, տակաւին պատրաստութիւն մըն է :

Գ. Տասներեկութին առաջին առաքելուրինը եւ հօրանասունը

1. Ո՞վ զրկեց . — Պատասխան . «Ահա ես ձեզ կը պրկեմ» . ըստ Յիսուս . Մատ . 10 : 16 . Դուկ . 10 : 3 .

2. Որո՞ւ զրկեց . — Պատասխան . «Հեթանոսներու ճամբայ մը երթանք ու Սամարացիներու քաղաք միտնէք . հապա աւելի իսրայէլի տանը կորսուած ոչխարներուն գացէք» . Մատ . 15 : 5-6 . Դուկ . 10-1 .

3. Ի՞նչ նպատակաւ զրկեց . — Պատասխան . «Ուերբոր կ'երթաք քարոզեցէք ու ըսէք թէ երկնից թագաւորութիւնը մօտեցած է» . Մատ . 10 : 7 . Դուկ . 10 : 9 . Յայտնապէս աս ալ պատրաստութեան գործ մըն էր :

Դ. Առզին

1. Ո՞վ զրկեց այս Աստուծային առաքեալը . — Պատասխան . — «Բայց միմիթարիչ Ա . Հոգին որ Հայրը իմ Անունովս պիտի զրկէ» . Յով . 14 : 26 . 16 : 7 .

2. Որո՞ւ զրկուեցաւ . — Պատասխան . Առաքեալ-ներուն «Որն որ աշխարհ չի կրնար ընդունիլ» . Յով . 14 : 17 . «Ասիկայ ձեզի կը զրկեմ (Առաքեալներուն) Յով . 16 : 7 .

Յ. Ի՞նչ նպատակաւ զրկեց . — Պատասխան . «Ի՞նքը երբոր գայ (ձեզի իմ առաքեալներուս) աշխարհը պիտի յանդիմանէ մեղքի համար, և արդարութեան համար և դասաստանի համար» . Յովհ . 16 : 8 . «Ան ձեզ (Առաքեալներդ) ամէն ճշմարտութեան պիտի առաջնորդէ» . համար 13 . «Անիկայ զիս պիտի փառաւորէ, ինչու որ իմինէս պիտի առնէ ու ձեզի պատմէ» . համար 14 .

Սրդ քանի որ «աշխարհ չի կրնար ընդունիլ» Սուրբ Հոգին, ու քանի որ հոգին զրկելու խոստումը Առաքեալներուն է և ո՛չ աշխարհքին, որ աշխարհ Առաքեալներուն միջոցաւ յանդիմանուի մեղքի համար, արդարութեան համար ու դասաստանի համար, յայտնի է թէ մեղաւորները անմիջական շահ մը չունին աս առաքելութեան մէջ: Աւ պատրաստութիւն մըն է: Վերջապէս կուգանք:

Վ. Տասներկութին երկրորդ Առաքելութիւնը

1. Ո՞վ զրկեց . — Պատասխան . «Ամէն իշխանութիւն ինձի արուեցաւ երկինքի ու երկրի մէջ, ուրեմն գացէք» . Մատթ . 28 : 18-19.

2. Ո՞րո՞ւ զրկուեցան . — Պատասխան . «Բոլոր ազգերուն» . Մատթ . 28 : 19 . «Բոլոր աշխարհ — բոլոր առեղծուածներուն» . Մարկ . 16 : 15.

3. Ի՞նչ նպատակաւ զրկուեցան . — Պատասխան . «Աւետարանը քարողեցէք բոլոր առեղծուածներուն» . Մարկ . 16 : 15 . «Բոլոր ազգերը աշակերտուցէք, միլրամեցէք զանոնք յանուն Հօր և Որդուոյ և Հոգւոյն Սըրբոյ, սորվեցուցէք անոնց որ ան բաները պահեն ինչպէս որ ես ձեզի սորվեցուցի և ահա ամէն որ ես ձեզի հետ եմ մինչեւ աշխարհիս վերջը» . Մատ . 28 : 18-20 . «Ես անոր անունովը ապաշխարհութիւն ու մեղաց թողութիւն քարոզողի բոլոր ազգերուն մէջ երաւաղէմէն սկսած, ու դուք էք սա բաներուս վկաները, և ահա

ես իմ Հօրս խոստմունքը ձեր վրայ կը դրկեմ, բայց Երուսաղէմ քաղաքիս մէջ նստեցէք մինչեւ որ վերէն զօրութիւն առնէք վրանիդ» . Դուկ . 24 : 47-48 . «Առէք զօրութիւն առնէք վրանիդ» . Յովհ . 20 : 22-23 . «Երկնից արքայութեան բարձրացած Հոգին, որոնց որ մեղքերը թողուք՝ թողուած ըլլայ անոնց, և որոնց որ մեղքերը ետ բանէք՝ բանուած ըլլայ» . Յովհ . 20 : 22-23 . «Երկնից արքայութեան բարձրացած Հոգին, որ երկրի վրայ կապես՝ նալիները քեզի կուտամ, և ինչ որ երկրի վրայ կապես՝ երկինքի մէջ կապուած ըլլայ, ու ինչ որ երկրի վրայ արձակուած երկինքի մէջ արձակուած սկսի ըլլայ» . Մատթ . 16 : 19.

Ահա հոս Առաքելութիւն մը կայ որ անմիջապէս մեղքի կը պատկանի, քանզի կը պարունակէ «Բոլոր աշխարհի իշխարհ» . «Բոլոր արարածները» . — մինչեւ «աշխարհիս վերջը» . «Առաքելութիւն մը որ փրկութիւն ունի իր վերջը» . «Մեղաց թողութիւն» և «Բոլոր բաները» որ փրկութիւնը, «Մեղաց թողութիւն» և «Բոլոր բաները» որ փրկութիւնը ժողովուրդը պիտի կատարելու: Իր մէջը կուած ժողովուրդը պիտի սորվի կատարելու: Սուրբ Հոգին խոստացուեցի Սուրբ Հոգին — ինչու որ Սուրբ Հոգին խոստացուեցաւ Առաքեալներուն առաջնորդելու զանոնք իրենց տեցաւ Առաքեալներուն առաջնորդելու զանոնք իրենց քարոզութեան և վարդապետութեան մէջ: Ունի Քրիստոնութեան մէջ — քանզի Քրիստոսի Աւետարանը անոնց յայտնուեցաւ և խոստացաւ Սուրբ Հոգին որ Քրիստոսի բաներէն առնէ և անոնց ցուցնէ: Բոլոր Հին Կտակարաներէն առնէ և անոնց ցուցնէ: Բոլոր Հին Կտակարանը — ինչ որ մեր փրկութեան կը վերաբերի, քանզի բանը — ինչ որ մեր փրկութեան կը վերաբերի, քանզի Տէրը «Անոնց (Հրէկաներուն) միտքը բացաւ որ Գիրքերը հասկնան» . Դուկ . 24 : 45-48 . Պատրաստելով զանոնք Աւետարանը քարոզելու, անսպէս որ մեր դարձի գտնուն և փրկութեանը պիտանի ինչ որ կար Հին Կտակարանի, Քրիստոսի և Ս. Հոգւոյն վրոյ, այս առաքելութեան մէջ բոլանդակուած է: կը մնայ միայն Սուրբ Հոգւոյն գալը զանոնք ծամարտութեան առաջնորդելու — Ան ատեն կը գտնանք մեր հանգստեան տեղը, անոնց սորքերուն տակ նստած փրկութեան ճամբանն սորմելու:

ՅԱՄԱԿ ՎԱՅԵՐՈՐԴ

Դործք Առաքելոց. — Պէնտէկոստէի օր :

Նահապետական և Հրէական տնտեսութեանց միջուցաւ Աստուծոյ նպատակին յաջորդաբար կատարմանը հետեւեցանք, տեսանք ճամբուն վրայ այն մատնիչները որոնք աւելի աղէկ բանի մը յայսնուիլը կը ցուցնէին : Պատասխան մը վնտուեցինք սա հարցման թէ «Ուրեմն Օրէնքը ինչ՞ կը ծառայէ» . և կը յուսամք թէ գոնէ աստիճանաւ մը մտքիդ շփոթութիւնը փարատեցինք Հին Կտակարանին նպատակին վրայ . նաեւ սորվեցանք Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու և Յովհաննու, չորս Աւետարանիչներուն նպատակը և տեսանք որ Յովհաննէս Մկրտիչ, Յիսուս, Տասերկուքը և եօթանասուն աշակերտները, ամէնքը մօտագայ ապագային գալու թագաւորութիւն մը կը ցուցնէն որուն փրկութեան ձոխութիւնը պիտի յայտնուի կորսուած աշխարհի մը, Յիսուս իր իշխանութիւնը ընդունելուն պէս . և թէ Սուրբ Հոգին պիտի իջնէ երկինքէն զօրացնելու իր ընտրած դեսպանները իրենց փառաւոր գործը կատարելու : Տէրոյն վերջին պատուէրն էր իր Առաքեալներուն երուսաղէմէն չի հեռանալ «Մինչեւ որ վերէն զօրութիւն առնէք» . Գործ. 1: 1-5. Ղուկ. 24: 49. Աս կը բերէ մեզ Պէնտէկոստէի օրուան, և անոր խիստ նշանաւոր կատարմանց, ինչպէս գրուած են Գործք Առաքելոցի երկրորդ գլուխն մէջ : Հոս մեր հանգստեան կէտին կը համնինք . հոս է փրկութեան գաղափարին վսեմ կատարումը . հոս է արքայութեանը հաստատուիլը, հոս է Նաբուգոդոնոսոր թագաւորին «առանց ձեռքի լեռնէն կտրուած քարը», որ գեռ մեծ լեռ մը պիտի ըլլայ և բոլոր աշխարհ լիցնէ . հոս է Տէր Յիսուս Քրիստոսի

Աւետարանին օրհնութեանց ձոխութիւնը : Կրնանք հոսքին մը ժամանակ օգտակարապէս վարանիլ և դիտողութեան առնել այս սրբավայրը և ջանալ միտք առնելու Պէնտէկոստէի նշանաւոր օրուան մէջ հոստեղի ունեցած դէպքերուն մնձութիւնը և գերազանցութիւնը :

Գուցէ տեղեակ ես որ Հրէից Պէնտէկոստէի տօնը Զատկական տօնէն յիսուն օր վերջը տեղի կ'ունենար (Ղեւ. 23: 15-16) . Հունձքերուն տօնախմբութիւնն էր . (Ելլց. 23: 16) երբ հունձքերուն երախայրին Տէրոյնը կը նուիրուէր (Ղեւ. 20: 17) շուտով հաւաքուելու հունձքերուն գրաւականը, թէեւ վերջերը այս տօնը կը կատարուէր, որչափ որ գիտենք, առանց Աստուածային հրամանի, ի յիշատակ օրէնքին դրուելուն :

Պէնտէկոստէի այս մամնաւոր օրը, որուն վրայ կը խօսինք, այս իրողութիւններով կարեւոր նշանակութիւն մը ունի . քանզի հիմայ մարդկութեան ձերմկած հունձքերուն «Երախայրին Աստուծոյ պիտի նուիրուի», և և այս օրուան գարձի եկողները ամենամեծ հունձքի մը գրաւականը պիտի ըլլան» : Նաեւ հիմա Սիօն լեռնէն «Նոր Օրէնքը պիտի հաջակուի և Տէրոյնը խօսքը երուսաղէմէն պիտի հրատարակուի» . Հոս աս նամակին մէջ յիշնք Պէնտէկոստէի օրուան կարեւորութեան մի քանի պատճառները :

1. Աս առաջին անգամն է Յիսուսի վրայով լսուելուն անոր համբանալին վերջը : Երկրի վրայ գանուած ամենաբարձր քաղաքական և կրօնական ատեաններէն մահուան գատապարտուելով իր խնդիրը գերագոյն ատեանին բողոքեց և իր գատը տարաւ «Անոր որ արդարութեամբ դատաստան կը տեսնէ» . Անոր որ ամէնէն բարձրէն աւելի բարձր է, որուն ահեղ ատեանին առջեւ պարտին երեւնալ Կայիշաբա և Պոնտացի Պիղատոս, և որուն վճիռին բողոքել հնար չէ :

Այսօր Աստուածային Հոգւոյն պատգամաւորութեամբը լուրեր կ'ընդունինք դատարանին վերջնական որոշման վրայ , վարի առեաններուն անարդար վճիռներուն փոփոխումը : Ան որ Որդի Աստուծոյ ևմ ըսելուն համար հայնոյութիւն կ'ընէ ըսելով դատապարտուեցաւ . երկինքի մէջ Որդի Աստուծոյ ըլլալը ընդունուած է և բոլոր հրեականներուն հրամայուած է որ Անոր երկրպագութիւն ընեն :

Ան որ դատաճանութեան յանցանքով դատապարտուեցաւ թագաւոր մ'եմ ըսելուն համար , երկինքի մէջ տիեզերքին աթոռը բարձրացաւ իշխելու մինչեւ որ իր թշնամիները լրմն հպատակին : Բրամինեաւ Յիսուսի իշխանութիւնը չէր կրնար հրամարակուիլ , մինչեւ որ օրինական վճիռներուն գայթակղութիւնները վերցուէին , այսօր առաջին պատեհութիւնն էր Անոր արքայութեան հանդէսը կատարելու , «Հոգիով արդարացած» , և փառաւոր աւետիսը հոչակելու , «Ան Յիսուսը որ դուք խաչեցիք՝ Աստուծած զԱնիկաց Տէր ալ ըրաւ , օծեալ ալ :»

2. Այս է այն օրը որ Սուրբ Հոգին իր պատօնը կը սկսի աշխարհը դարձի բերելու համար : Բոլոր չորս Աւետարաններուն մէջ մնջի յիշուած է Ս . Հոգիին զըլիսաւոր կարեւորութիւնը գալու անտեսութեան մէջ : Յովհաննէս Մկրտիչ ժողովուրդին յայնաց իր մկրտութենէն շատ աւելի կարեւոր եղած գալու Սուրբ Հոգիով մկրտութիւնը : Յիսուս ըսաւ ժողովուրդին , «Թէ որ մէկը ծարաւ է թող ինծի գայ ու խմէ . ան որ ինծի կը հաւատայ , ինչպէս որ Գիրքը կ'ըսէ անոր փորէն կինդանի ջուրի գետեր պիտի բզիսին» : Աս ըսաւ Հոգիին համար որ իրմն հաւատացողները պիտի առնէին , վասն զի Սուրբ Հոգին արուած չէր տակալին , ինչու որ Յիսուս գետ փառաւորուած չէր» . Յովհ . 7 : 37-39 . Ուրեմն ժամանակը հիմայ եկած էր աշխարհային փրկութեան մը լեցուն նշանակութեամբ , ծարաւ եղողը գալու և խմե-

լու քանդի Յիսուս փառաւորուած էր և Սուրբ Հոգին ալ արուած : Հաճէ կարդալ Յովհ . 14 : 15-16 : Գլուխները և հնա պիտի սորվիս Սուրբ Հոգւոյն գործին կարեւորութիւնը և թէ ինչպէս անհնարին էր Սուրբքաններուն Տէր Յիսուսի կտակը բանալ , կամ իրենց դեսպանական պաշտօնը կտարել Սուրբ Հոգին գալէն առաջ , զանոնք բոլոր ծմարտութեան առաջնորդելու :

3. Այսօր կը հասնինք Շնորհաց Տեսեսուրեան վերաբերեալ ամենակարեւոր մարգարեւրեանց կատարմանը : Հաճեցէք խնամով կարդալ . Ես . 2 : 1-5 . Միք . 4 : 1-3 Սաղ . 110 : Սոսնց ամէնը հրէական տնտեսութեան «վերջին օրերը» կ'ակնարկին , երբ Սիօնէն օրէնք մը պիտի ելլէ , և երտասզէմէն Աստուծոյ խօսքը այնքան զօրաւոր՝ որ յեղաշրջէ և վերսափին ծննդեամբ բոլորովինք կերպարանափոխէ մարդկային ընկերութիւնը : Ժամանակը , և սկսելու տեղը երկուքն ալ որոշապէս նշանակուած են , որ կտարուեցաւ այս Պէնսէկոստէի օրուան մէջ :

4. Այսօր կատարեալ փրկուրեան Աւետարանի մը առաջին բարոզութիւնը կը պարունակէ : Մինչեւ ցարդ բոլոր եղածները դեռ յայտնուելու փրկութեան մը խոստմունքներն էին «Աւետարանը» , կ'ըսէ Պօղոս Աւաքեալ , իր կարեւոր իրողութիւններով — մեր մեղքերուն համար Քրիստոսի մեռնիլը , թաղումը , մեռենէրէն յարութիւն առնելը — մեզ արդարացնելու համար է . 1 . Կորնթ . 15 : 1-4 . Մէկ ակնարկով կը նաև տեսնել Աւետարանը «որով կը փրկուինք» : Ինչպէս Պօղոս Առաքեալ կը հասաւատէ , չէր կը նար քարոզուիլ իրը կատարելագործուած Աւետարան մը մինչեւ Յիսուսի յարութիւնէն վերջը . ուստի ունինք հսու Աւետարանին առաջին կատարեալ բարոզը որ երեկ մարդոց ականչներուն բարոզուեցաւ : Արդ առաջին անգամ ըլլալով կ'ըսայ ըսուիլ «Ամէն բան պատրաստ է , հարսնիք եկէք :»

5. Այսօր առաջին անգամ Յիսուս Քրիստոսի անուամբ եղած օրենքին հրատարակրութիւնը կատարուեցաւ : Գուցէ սա քեզ զարմացնէ , բայց ճշմարիտ է : Յիսուս Քրիստոսի անունովը կամ իշխանութիւնովը առաջին օրէնքը այսօր հաչակուեցաւ . «Ապաշխարհէք և ձեղմէ ամէն մէկը թող մկրտուի ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՈՒՆՎՀԱՅ մեղաց թողութեան համար և Սուրբ Հոգւոյն պարգեւը պիտի լնդունիք» . Ապաշխարհութիւն հրամայուած էր առաջ , բայց ոչ թէ Յիսուս Քրիստոսի իշխանութեամբը : Մկրտութիւն քարոզուած էր առաջ , բայց ոչ թէ իր անուամբը : Մեղաց թողութիւն ալ քարոզուած էր բայց ոչ իր իշխանութեամբ : Աս մեղաց բողոքեան նոր օրենք մըն է , նոր իշխանութիւն մը :

6. Այսօր առաջին անգամ Պետրոս Առաքելով «Երկնից բագաւորութեան բանալի»ները կը գործածէ (Մատթ . 16: 19 և կը կապէ ու կը թողու Քրիստոսի կամաց համաձայն) : Ուրեմն հոս կը սորմինք երկնից թագաւուրութիւնը մանելու պայմանները : Խնչու մարդիկ Յովհ . 3: 1-5 համարներուն այլարանական խօսքերովը ինքնքնին կը շփոթին , և անդադար վկայութիւն կը փնտանեն Նիկոդեմոսի հետ առանձնական խօսակցութեանէն այնպիսի ժամանակի մը մէջ որ շատ պատճառներով Յիսուս իր խրամները առակներով կը խօսէր . քանի որ հոս իշխանութեամբ և առանց այլարանութեան յայտնուած է թագաւորութեանը մէջ մանելու պայմանները , օրէնքին նկարագրական և պարզ խօսքերովը :

7. Այսօրուան հարզուած մեղաց բողոքեան օրենքը ամեն ժամանակի եւ բոլոր մարդոց համար էր :

«Ասանկ գրուած է և ասանկ պէտք էր Քրիստոսի չարչարութիւն և երրորդ օրը մեռելներէն յարութիւն առանել , և Սնոր անունովը ապաշխարհութիւն և մեղաց թողութիւն քարոզուիլ ԲՈՂՈՌ ԱԶԳԵԲՌՈՒՆ Մէջ երտառագէմէն սկսած» . Դուկ . 24: 46-47 . «Ապաշխարհէք և

ձեղմէ ամէն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը մեղաց թողութեան համար :» Գործ . 2: 48 . Այսաէս անոնք երուսաղէմի մէջ սկսան քարոզել և այսպէս պիտի քարոզէին բոլոր ազգերուն , չէ թէ միայն այն դարուն այլ բոլոր դարերուն մէջ . քանզի այս հրամանը յառաջ տանելու համար անոնց եղած խօսամունքն է , «Ահա ամէն օր ես ձեղի հետ եմ մինչեւ աշխարհին վերջը :»

Պէսաէկոստէի օրուան դէպքերուն նշանակութիւնը և կարեւորութիւնը սորմիելով , որուն պատմութիւնը Գործք Սուաքելոցի երկրորդ գլխուն մէջ մեզի արուածէ , մեր հետեւեալ նամակաւ պիտի ջանամք վերլուծել այս գլուխը :

ՆԱՄԱԿ ԵՕԹՆԵՐՈՐԴ

Սուրբ Հոգւոյն իջնալը . — Ունկնդիրները . — Քարոզիչը . — Քարոզ . — Ազգեցութիւնը :

Խոտացանք այս նամակիս մէջ վերլուծել Քրիստոսի արքայութեան հաստատուելուն պատմութիւնը , ինչպէս օր գրուած է Գործոց երկրորդ գլխուն մէջ , որուն կը ձեռնարկենք անմիջապէս :

1. Սուրբ Հոգւոյն իջնալը .

Աս իրողութեան կարեւորութիւնը զոր արդէն լիշեցինք . Յով . 13: 14 . և 15 գլուխները և Յովհ . 7: 38-39 համարները , խնչպէս նաև Յովհաննէս Մկրտիչի խօսքերը . Մատթ . 3: 11 . կը ցուցնեն այս գէպքը իրը գերագոյն հոգեւոր օրնութեանց թուական մը : Ոչ թէ Սուրբ Հոգին առաջ երբէք չէր տրուած , այլ Սուրբ Հոգւոյն առաջուան պարգեւները սահմանափակ էին : Աս պիտի ըլլար այնքան լիցուն և այնքան կատարեալ հոգեւոր լոյսի և կեանքի հաղորդակցութիւն մը

«Առջիով Հոգիով մկրտութիւն» կոչուած է, անոր առաւ առութիւնը նշանակելով, և անոնք որսնց հոգիները պիտի մկրտուին այս երկնային ներշնչութիւններով՝ պիտի կարենային այնպիսի փրկութեան և հոգեւոր օրնութեանց լուրեր հաղորդել, որնք «Աչք չէ տեսեր և ականջ չէ լսեր ու մարդու սրայն մէջ չէ ինկեր»: 1 Կորնթ. 2: 7-13. Այս, թէեւ հոգին «չափով չէր արուեր» Յիսուսի, այսու ամենայնիւ հոգին գալու պաշտօնին նկատմամբ ինքը ըստ «Ան որ ինձի կը հաւատայ՝ ան գործքերը որ ես կը գործեմ ինքն ալ պիտի գործէ, և անոնցմէ աւելի մած գործեր պիտի գործէ ինչու որ ես Հօր քովը կ'երթամ. Յովհ. 14: 12.

Ճշմարտապէս հասանք Աստուծոյ նսկատակին ասախ ճանաւոր յայտնութեան զագաթնակէտը, ուր իմաստութեան, զիտութեան, չնորհաց և ողորմութեան գանձեր կը բացուին: Կտակակատարը մեռաւ, ուխտի սահմանեալ զոհը կատարուեցաւ, կտակակատարները հաւաքռուած են և կը սպասեն իրենց պաշտօնը սկսելու համար խոստացեալ նշանին, «Երուսաղէմ քաղաքիս մէջ նստեցէք մինչեւ որ վերէն զօրութիւն առնէք վրանիդ»: Այս վերէն զօրութիւնը հիմայ տրուած է, անոնց շրմանքները բացուած են, անոնց սրտերը երկնային իմաստութեանց շոշչողման մէջ կը լողան: Անոնք «լեցուած են հոգեւով», և կրտէ լեզուները որ անոնց գլխուն վրայ հանդչած են, յարմարապէս կը ցուցնեն անոնց տալու աւետիսին քննող, այրող մաքրիչ զօրութիւնը:

Մոլսէսի իշխանութիւնը վերջացաւ, Տաճարին վարդուրը երկուքի պատուեցաւ, և մեռնելու վրայ եղող Յիսուսի վկայութիւնը, «Ամէն բան կատարուեցաւ», լրացուց օրէնքին և մարդարէներուն վկայութիւնները, և Մոլսէսի աթոռը նստողներուն իշխանութիւնը. Յարեալ Փրկիչը Համբարձաւ և երկրպագող հրեշտակաց ներկայութեանը մէջ աթոռը բարձրացաւ և պսակուե-

ցաւ «Տէր ամէնուն». Իջնող Սուրբ Հոգին, որ զօրաւոր հովով մը ծանուցուեցաւ, կը կանչէ Յիսուսը դատապարտողները լսելու բարձրագոյն առեանին վճիռը այն դատերուն նկատմամբ որոնք երկինքի մէջ բողոքուած էին, նոյն իսկ Յիսուսը դատապարտուած քաղաքին մէջ, և հետեւեալ տարեկան տանին ատենը, երբ աշխարհի ամէն կողմերէն նուիրակներ եկած էին, նաև խատանաց բեռը Անոր անունէն վերցնելու որ ինքը հըստակութեալ արժանի թագաւորելու:

2. ՍՅՆ ԱՆՁԵԲՔ ՈՐՈՇՅ ՀՈԳԻՆ ԻՉԱՒԻ:

Քու ոշագրութիւնդ կը հրաւիրենք սա իրողութեան թէ հոգին մեղաւորներու վրայ չի թափուեցաւ, այլ աշակերտներուն վրայ: Առաքեալները յասուկ պատուեր ընդունած էին, սպասել երուսաղէմի մէջ, «մինչեւ որ վերէն զօրութիւն առնէին.» հետեւաբար հոգին անոնց վրայ եղաւ, Յիսուս ըստ «Աշխարհ զանիկա չի կրնաց ընդունիլ», ուրեմն աշխարհ ընդունիր Սուրբ Հոգին: Դուն Սիրելի Տէր, շատ ատրիներէ ի վեր սպասեցիր որ քեզ վերատին ծնանելու համար սա Սուր Հոգին քու վրաղ թափուի: Քու գժուարութիւններդ լուծելու չօդներ քեզի սորմիլ թէ Սուրբ Հոգին մեղաւորներու չէր խոստացուած: Թէ անոնց վերատին ծնունդը կը կատարուի հոգին միջնորդութիւնովը, և ո՛չ թէ անվիշական հաղորդակցութեամբը: Սուրբ Հոգին առավելներուն արուեցաւ որ անոնց խօսքերը, որոն զօրութիւնը կրտէ լեզուներով նշանակուեցաւ, ասպատմբներուն արտերուն համնի, իրողութեանց կառելի եղած ամենամեծ նշանակութեամբ եթէ կրնայ ըստիլ թէ Սուրբ Հոգին Առաքեալներուն հետ գտնուող հարիւր քսան աշակերտներուն ալ արուեցաւ, ուրեմն ի՞նչ: Միայն սա կրնայ հետեւիլ թէ Սուրբ Հոգին եկեղեցիին վրայ կ'իջնէ — ո՛չ թէ աշխարհի վրայ — եկեղեցիին միջոցաւ Սուրբ Հոգին աշխարհի կը ցրուի, վերաբանական արաւ-

մարանութեամբ խաբուիլը դիւրին է . Պօղսս Առաքեալ զայս կը նշմարէ երբ կ'ըսէ «Մարտիկներէն ո՞վ գիտէ մարդուն բաները , բայց միայն մարդուն հոգին որ իր մէջն է . անանկ ալ Աստուծոյ բաները մէկը չի գիտեր բայց միայն Աստուծոյ Հոգին» . 1 Կորնթ . 2 : 11 .

Թոյլ արուի մեզ ըսել թէ՝ այս վկայեալ վերաբանութեամբ մարդուն հոգւոյն և Աստուծոյ հոգիին նմանութեամբը , մեզի կ'օգնէ քիչ մը բան հասինալ Սուրբ Հոգիին դարձի բերելուն կերպերուն վրայ : Իմ հոգիս իր զօրութիւնը կը յայտնէ ուրիշներուն վրայ խօսակցութեան միջոցաւ , հաղորդելով իմ խորհուրդներա , առարկութիւններս , յուզմունքս : Այսպէս Աստուծոյ Հոգին իր յանդիմանող և դարձի բերոյ զօրութիւնը կը յայտնէ խօսքին միջոցաւը . որն որ ներշնչեալ առաքելոց ձեռքովը մեղաւոր աշխարհին կը քարոզուի , պարունակելով մարդուն համար Աստուծոյ նպատակը , առարկութիւնները և խնդիրը : Դարձեալ իմ հոգիս կը յայտնէ իր զօրութիւնը և իմ մարմնոյս մէջ իր կեանքը զործերովս , այնպէս որ իմ բոլոր կեանքս և նկարագիրս կը յայտնեն հոգիս յատկութիւնները : Այսպէս Քրիստոսի հոգին եկեղեցիին — Քրիստոփ Մարմինին — միջոցաւ կեանք և զօրութիւն կը յայտնէ : Եկեղեցին սէրը , սրբութիւնը և մարդասիրութիւնը անոր մէջ բնակող Սուրբ Հոգիին յայտնութիւններն են : Եթէ ըսենք թէ Սուրբ Հոգին Առաքեալներուն արուեցաւ , Հոգիին զօրութիւնը անոնց խօսքերովը աշխարհին հաղորդուելու համար էր , և եթէ խորհինք թէ բոլոր աշակերտներուն արաւեցաւ , աշխարհը յանդիմանելու Սուրբ Հոգիին պաշտօնը Եկեղեցիին միջոցաւ կատարուելու համար :

Հոյ կանգ չենք առներ Պէստէկոստէի օրը Սուրբ Հոգիին հրաշալի յայտնութեան վրայ մամնաւորապէս խօսելու , այլ միայն սա չափ որ հոգիով միշտուքէան հրաշալի զօրութեամբ յայտնուելուն միայն երկու պա-

րագայ յիշուած կայ , ուստի մկրտութեան համար հոյ վիճառելու չենք : Հաւանական է որ սափկայ աւելի մասնաւորապէս կը նշանակէր խօստացեալ նոյն հոգիով կընքել հրէաները և հեթանոսները , որ Աստուածային արտօնութեամբ արժանանան երինից արքայութեան հաւասար անդամակցութեան և հաւասար արտօնութեաց . Տես Գոր . 10 : 44-47 և 11 : 1-18 .

Պօղսս Առաքեալ այսպէս կ'ըսէ «Մենք սմէնքս մէկ հոգիով մէկ մարմին ըլլալու մկրտուեցանք , թէ հրէաները , թէ հեթանոսները , թէ ծառաներ , թէ աղասներ , և ամէնքս ալ մէկ հոգիէ խմեցինք . 1 . Կրնթ . 12 : 13 . Բայց այս հրաշալի յայտնութեանց ամենէն նշանաւոր իրողութիւնը լեզուներու պարգևեն և բացայատապացոյց մը թէ Սուրբ հոգիին դարձի բերելու զօրութիւնը լեզուներու միջոցաւ քարոզուելու էր , Սուրբ հոգիին անմիջական աղղեցութիւնը դարձի բերելու համար չէր , այլ զանիկայ ընդունողներուն ուրիշները դարձի բերելու միջոցներ հայթայժել էր : Լեզուներու միջոցաւ Սուրբ Հոգւոյն կատարած միջնորդութեան աղղեցութիւնը նպատակ ուներ ականչի միջոցաւ սրտին և խղճառանքին համեսելու որ մարդիկ իրենց «աչքերովլը տեսնեն , ականջներովլը լսեն , իրենց սրտերովլը հասկնան և դարձի գան , որ իրենց մազքերուն թողութիւն գտնեն» :

3 . Ունկնդիները .

Ասոնք հրէաներ էին , աստուածալախ մարդիկ երկինքին տակ եղած բոլոր աղգերէն , որոնք Երուսաղէմ կը գտնուէին տարեկան տօնախմբութեանց ժամանակ , ինչպէս նաև շատ մը Երուսաղէմի բնակիչներ , որոնք գիտէին Յիսուսի գատուիլը և գատապարտութիւնը , և այս միջոցիս հոգիէն մկրտութեան զարմանալի երեւոյթներ լսելով մէկանդ եկած էին : Քրիստոսի և Անոր պաշտօնին նկատմամբ անհաւատներ էին՝ և անհնցմէ շատերը

ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցած էին Անոր դատապարտութեան կամ կուրախամային Անոր խաչին վրայ մեռնելովը : Հաղարաւորներ ժողվուած էին և կը տեսնէին կրակէ լեզուները, և կը լսէին ֆալիլեալի ձրկնորսներուն զանազան լեզուներով խօսիլը ուր երբէք չէին սորված և դիտողութիւններ կընէին : Կարելի է որ անոնցմէ աւելի անյոյս ծաղր ընող կոր և խասացած հալածողներ երբէք հաւաքուած չէին : Անոնք աստուածավախ էին . սակայն բուն իրենց պաշտամունքը կը ծառայէր յամառ անհաւասութեան և անդուիթ անիրաւութեան : Իրենց հոգիներուն վրայ Աստուծոյ Որդին խաչելու սոսկալի ոճիրը կար : Անտարակոյս եթէ կրնանք տեսնել թէ ինչպէս այսպիսի մեղաւորներ հաշտուեցան Աստուծոյ հետ, կը սորվինք թէ ինչպէս ուրիշներ աղողորմութիւն կրնան դանել :

4. Քարոզը.

Հիմայ կուգանք միտք առնելու Պէտքկոստէի օրուան Պետրոս Առաքեալին քարոզը, և քարողին մջոցաւ Սուրբ Հոգւոյն աղղեցութիւնը հաճեցէք կարդալ . Գործ . 2 : 14-17 . Քարոզը կը սկսի ճարտարութեամբ . յառաջարանը լսողներուն նախապաշարումը փարատելու ջանք մըն է : Ախոնս որ շատ քարոզներ աւելի նախապաշարումնք կը պատճառեն առաջ, իրենց յառաջարանին խիզախ հաստատութիւններովը քան թէ յետադայ մէկ ժամուշանքերով կրնան փարատել :

Պետրոս գիտակով որ անոնց ականջները պարտի իրեն գարձնել, և թէ շահելու է անոնց հոգիները, զգուշութեամբ կը վերցնէ այն սիսալ դասողութիւնը որուն առակ կը գտնուէին : Անոնք ըսին, «Ասոնք նոր գինով գինովցած են», «Աստուծոյ զարմանալի գործքերուն» ներշնչութեամբ քարոզութիւնը անոնց նախապաշարեալ ականջներուն բարբանջանկ թուեցաւ : Այսպէս նախապաշարումը կամ կիրքը Աստուծոյ ճշմարտութիւնը կը

խոտորցնէ, բաւական չէ որ մենք աչք ու ականջ ունենանք . պարտինք «առողջ» կամ «պարզ» աչքեր ունենալ : Մատթ . 6 : 22 . և «թլիփատուած» ականջներ : Նախապաշարեալ աչքեր սոսկալի երեւոյթի մը փոխեցին սիրելի Փրկիչը . Մատթ . 14 : 26 . Հօրը վկայութեան ձայնը լոկ որտում մէկը անհաւաս ականջներուն . Յով . 12 : 29 . քանի որ Մարիամի համեստ և վարժ ականջներուն Տէրոջ ձայնը՝ խաւարին փարափիլը և յաւիտենական երանութեան արշալոյն էր . Յով . 20 : 16 . Ասոնք մեծ կարեւորութիւննց իրողութիւններ են . Աղէկ ըստ Յիսուս «Նայեցէք ինչ կը լսէք .» Ուստի Պետրոս նախ կը ձեռնարկէ իր ունկնդիրներուն նախապաշարումը վերցնել անոնց աւեստ երեւոյթը պարզելով, իրը կատարում իրենց գրքերուն կարեւոր մարգարէութեանց ընում մը որ պիտի քերէր այն ժամանակը որուն անձկանօք կը սպասէին իրը «վերջին օրերը», Մեսիային օրերը : «Ասիկայ ան է որ Յովէլ մարգարէին ձեռքով ըստեցաւ, և պիտի ըլլայ որ վերջին օրերը, կ'ըսէ Աստուած, իմ հոգիէս ամէն մարմնոյ վրայ պիտի թափեմ, և ձեր աղաքը և ձեր աղջիկները պիտի մարգարէանան, ու ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի աեն և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, և իմ ծառաներուս վրայ ու իմ աղախիններուս վրայ ալ ան օրերը իմ հոգիէս պիտի թափեմ, և պիտի մարգարէանան, և վերը երկինքը հրաշքներ պիտի ցուցնեմ ու վարը երկիրը նշաններ, արիւն ու կրակ և ծուխի մառախուզ : Արեւը խաւարի պիտի գառնայ և լուսինը արիւնի, գեռ Տէրոջը մեծ ու երեւելի օրը չեկած և պիտի ըլլայ որ ամէն ով որ Տէրոջը անունը կանչէ՝ պիտի գրկուի :»

Եթէ այս գէպքը ունի այն կարեւորութիւնը որ մենք յիշեցինք, պէտք չէ որ աս յառաջարանին վրայէն անտարբերութեամբ անցնիք : Արքայութեան բացուելուն այս առաջին քարոզը նշանակութեամբ լեցուն է : Մեր

մաղացը կը ներէ յիշել միրայն անոր թելաղրիչ մասերէն մի քանին, և մեր առկէ առջի քննութեանց լուսալը կը յուսամք թէ մի քանի ակնարկութիւն կը բաւէ:

1. «Վերջին օրերը» խօսքերը փրկագործութեան պատմութեան կատարուելու կէտը կ'ակնարկէ: Մինչեւ հիմայ Աստուծոյ խօսքը արտօնեալ մարդիկ ունէր գալու րարի բաներուն նայելու, «վերջին օրերը» դեռ չէին հաւած, բայց հիմայ մանք «վերջին օրերուն» մէջն ենք Մենք կը համարինք թէ աս խօսքերը ճշմարտապէս կը նշանակին Մեսիայի թագաւորութեան ամբողջ ժամանակը: Ուրիշ օրեր չիկան գալու, փրկութեան գործին յայտնութեանց համար գալու փափոխութիւններ չակնկալուիրած «Ժամանակին լրումը» հասաւ և կատարեալ, մնայուն, անփոփոխ ուխտ և քահանայութիւն մը հաստատուեցաւ և արքայութիւն մը ընդունուեցաւ որ «անշարժ» է: Հունէ «փնտողին» հանդառնեան կէտը:

2. Հոգիին թափուիլը կը ցուցնէ մարդասիրական թուական մը, որուն նմանը երբէք չէր տեսնուած կամ երեւակայուած: Փոխանորդութեան տեսակետով մարդկութեան մկրտութիւնն է Աստուծոյ հոգիով, քանզի ամէն դասակարգեր, աստիճան, ասրիք և աղգութիւն կը պարունակէ — հրէաներ, — հեթանոսներ — «ամէն մարմին»՝ ծեր ու պատանի, մարդիկ, կանայք, տէրեր, ծառաներ, ցուցնելով թէ ամէն աստիճանի, վիճակի և ցնդի վերաբերեալները հաւասարապէս արտօնեալ են երկնից արքայութեան օրնութիւնները վայելելու, ամէնքը մէկ հոգիէ խմելու արտօնուեցան:

Յայնատապէս անցանք կրօնքը ընտանիքին մէջ եղած ժամանակը որ նահապեատական գարուն կը պատկանէր, անցանք կրօնքը ազդին մէջ եղած ժամանակը, որ Մոլոխական անահետութեան կը պատկանէր, և հասանք «Քրիստոփ անքննելի ճոխութեան», կատարելութեան, խմաստութեան, ողորմութեան և կենաց հարստութեանց:

Կարդուն համար, իրրեւ մարդ, «Բոլոր աշխարհի համար»: Եթէ կայ տեղ մը ուր կընաս գանել Աստուծոյ քեզի համար պատրաստած ողորմութիւնը, անշուշտ ան տեղն այս է:

3. Ամենատպարդ օրինակներով գրութիւնը կը յայտնէ վտիվսութեան կարևորութիւնը Աստուծոյ արքայութեան քարոզութեան համար: Մեր նպատակէն դուրս է քննել 19, 20 համարներուն ճիշտ նշանակութիւնը և կիրառութիւնը, բաւական է ըսել թէ յայտնապէս քաղաքական կամ կրօնական դրութեանց, կամ երկուքին ալ չնջութիւն կը ցուցնէ, ինչպէս Պօղոս Առաքեալ կըսէ. Երբ. 12: 27 «Նարժուած բաներուն յեղափոխութիւնը վնասած բաներ քու պէս, որ անշարժ արքայութիւնը առած ըլլալով ամուր բանենք այն չնորհքը որով Աստուծած ողաշտենք հաճոյական կերպով, ակնածութեամբ և բարեգաշտութեամբ, ինչու որ մեր Աստուծածը մաշող կրակ է:»

Ամէն ինչ որ նախապարաստական, ստուերազգարական և ստորագասական էր, ինչպէս նաև ամէն ինչ որ հակառակ էր, պարտի հիմայ տեղի տալ երկնից արքայութեան:

Ան քարոզին բնաբանը Յիսուս է, օրէնքին, վերստին ձննդեան ընտրութեան, կոչման, ազատ կամքի, կամ Աստուծածաբանատիան բանականներու հազար և մէկ խնդրոց մէկուն վրայ չէ՛ որոնք քու միտք այսքան չուարեցուցին: Յիսուս խոստացաւ Առաքեալներուն որ Երբ ճշմարտութեան հոգին գայ. «Խմբնէս պիտի առնէ և ձեզի ցուցնէ:» «Ան ինծի համար պիտի վկայէ:» Հետեւաբար Պետրոսի ձեռքով տրուած վկայութիւնը հոգիին վկայութիւնն է Յիսուսի վրայով: «Ես միտք գրի բան մը չի գիտնալ ձեր մէջը բայց միտքն Յիսուս Քրիստոսը և ան խաչը ելած»: Ըստ Պօղոս Առաքեալ: Սիրելի Տէ՛ր, Առետարանին Առաքելական անարտութեամբ դասական միայն կը վերջանաց բոլոր քու նեղու-

թիւններդ, ինչու կը նեղես ինքզինքդ գուշակական երեսոյթներով ստուգելու համար թէ դուն վերատին ճնած ես. կամ ինձուս Աստուածաբանութիւններով գիտնալու համար թէ դուն ընարուածներուն մէջն ես, կամ անցած գացած անտեսութեան օրինականութիւններով։ Դուն առաջ սա ինդիրը կարգադրելու ես թէ սն Յիսուսը՝ որ Առաքեալները քարողեցին, խոստայեալ Քրիստոնն է։ Երկրորդ, հարցուր ինքզինքիդ «ես այն աստիճան կը վստահիմ իրեն և կը սիրեմ զինքը որ կամենամ մերժել ու ըլչ իշխանութիւնները և հնաղանդիմ միայն Անոր»։ Երբ այն կէտին կը հասնիս որ անկեղծութեամբ կը վստահիս Անոր իրը Աստուածոյ Որդին, ու սրտով և կեանքով կատարելապէս կը հպատակիս Քրիստոսի իրը ձմարիտ Տէր և Փրկիչ, փրկութեան բոլոր կարեւոր կէտերը կը կարգադրուին, քանզի խոստունքը հաւատացողին և հնաղանդողին է։

Ասոր համար Յիսուս՝ իր զարմանալի գործքերովը, Յիսուսի խաչին վրայ մեռնիլը, մեռելներէն յարութիւն անմելը, համբաւանալը և փառաւորուիլը, զօրութիւնը և իշխանութիւնը այս քարողին լնարանն է։ Քարողին զօշ րութիւնը չեշտուած է Անոր յարութեամբ և փառաւորուելովը ինչու որ առջի յիշուած իրողութիւնները անվիճելի են, և Յիսուսի Քրիստոս ըլլալը ապացուցանելը իր յարութենէն կախում ունէր։ Եթէ Յիսուս մեռելներէն յարութիւն չառնէր, իր գործը Աստուածային պաշտապահութեամբ չէր ապացուցուեր, և զինքը դատապարտողները կ'արգարանացին։ բայց եթէ մեռելներէն յարութիւն առաւ, Աստուած պաշտպանեց Անոր գործը և իր թշնամիներուն վրայ ծանրացաւ իրենց Մեսիան գատապարտելու և խաչը հանելու ահաւոր մեղքը։

Ուրեմն աս վսեմ իրողութիւնը հաստատուած է։

1. Իրենց զրքերով, վկայութիւններով, որոնք ընդունած էին թէ Մեսիային կը վերաբերէր։

2. Ականատեմներու վկայութիւններով, «որուն մենք վկաներն ենք»։

3. Ան պարագային յարանուած գերբնական զօրութիւններով։ «Ուստի Աստուածոյ աջ ձեռքովը բարձրանալով, և Հոգւոյն Սրբոյ խոստամունքը Հօրմէն առնելով տարածեց ամիկայ որ դուք հիմայ կը տեսնէք ու կը լսէք։»

Այսպէս քայլ առ քայլ կը մօտենայ անուրանալի եղբակացութեան մը որ աննկարագրելի սոսկումներով բեռնաւորուած է իր մեղապարտ ունկնդիրներուն համար։ «Ուստի բոլոր Խօրացէլի տունը ձշմարտապէս թո՞ղ գիտնայ որ Աստուած զանիկա Տէր ալ ըրաւ, օծեալ ալ, Ան Յիսուսը որ դուք խաչեցիք»։

Պատմութիւնը կ'ըսէ թէ «Աս որ լսեցին՝ իրենց ոլլաւերնուն մէջ զզջացին և ըսին Պետրոսին և միւս Առաքեալներուն, մարդիկ եղբայրներ, ինչ ընենք։»

Այս խօսքերը կը յայտնեն խայթիչ համոզում մը և մտքի տանջող տագնապ մը։ Ուրեմն կար հոս բան մը որ յամառ և ապատամի սրտելու աղդեց և կոտրեց, քարերը կոտրառող մարձի նման, ինչ էր ան։ Հոգիին թափութը չէր, քանզի տեսանք որ Հոգին չի հաւատացողներուն վրայ չի թափուեցաւ. ուրեմն ինչ էր. «Աս որ լսեցին՝ իրենց սրտերուն մէջ զզջացին», ճշմարտութիւնն էր որ Պետրոս քարոզեց և ապացոյցները որ Պետրոս յառաջ բերաւ, անոնց սրտերուն մէջ համոզումն գոյացուց յարուցեալ Յիսուսի Տէր և օծեալ ըլլալուն վրայ, ուստի Հոգիին դարձի բերելու զօրութիւնը Պետրոսի քարոզութեամբ յառաջ եկաւ, և աս դարձի բերելու զօրութիւնը, անոնց լսելիքներուն միջոցաւ, իրենց մըստքերը մտաւ և այս ձամբով հասաւ անոնց խիզճերուն և սրտերուն։ Պարոն վնասող, քանի որ դուն կը սպասէիր որ վերատին ծննդեան զօրութիւնը քու սրտիդ այցելէ, խորհեցա՞ր երբէք թէ Աստուածոյ ըսելիքներուն միջոցաւ

կուգայ, և թէ քու փրկութեանդ համար Սուրբ Հոգին վկայած ճշմարտութիւնը կը սպասէ մուտ գտնել քու հոգիդ մէջ սա սահմանեալ համբով. «Խոնարինցուր եռ ականջդ և ինձի եկուր լսէ և քու հոգիդ ապրի: «Մի ըսեր քու սրափդ մէջ, ո՞վ պիտի ելլէ երկինքը (այսինքն Քրիստոս իջեցնելու) կամ պիտի իջնէ անդունքը (այսինքն Քրիստոսը մեռելներէն հանելու), հապա ի՞նչ կըսէ, խօսէր մօս և եռ բերնիդ մէջ և քու սրափդ մէջն է, այսինքն հաւատքին խօսէր որ մենի կը բարովենի, ինչու որ եթէ քու բերնովդ Յիսուսը Տէր խոստավանիս ու սրափդ մէջ հաւատաս թէ Սոսուած զԱնիկայ մեռելներէն յարոց՝ պիտի փրկուիս». Հոովմ. 10: 6-9.

Այս քարողին յառաջ բերած զօրաւոր համոզումները, այն օրուան գործերուն կատարումը եղաւ: Հազարաւոր վշտացեալ մեղաւորներ իրենց մեղքերը կը խոստովանին և ինքզինքնին կը ձգեն թագտորին դեռ պաններուն ոտքը և ողորմութիւն կը խնդրեն: Ինքնակալի մը կառավարութեան առաջին գործը իրը ապացոց կ'ընդունուի իր կառավարութեան ոգւոյն և ընութեանը: Օրինաց կառավարութեան սկիզբը նշանաւոր էր երեք հազար մեղաւորներուն սպաննուելովը. Ելից 32: 25-28: Այսպէս Օրինքին խիստ ոգին մեղաւորներուն վրայ զայրոյթով նայեցաւ. իրը նախաշուքը «քարերու վրայ գրով փորուած մահուան» հոս գրեթէ նոյն թուով մեղաւորներ կան դատուելու, Յիսուսի թագաւորութեան սիկիզրը: Ի՞նչ պիտի ընէ անոնց: Անոնք զինքը սպաննուղներն են, այնպիսի ոճրագործութեամբ պատասխանած որ խօսքով չի բացատրուիր, որուն աւելի յարմար բառ մը չունենալով կը կոչենք Սոսուածասպաններ: Ի՞նչ պիտի ընէ այն մարդոց որ իր երեսը թքին և ազաղակեցին «վերցուր ատիկայ ու Բարարբան արձակէ»: և զանիկայ Հոովմայիցւոց ձեռքը տուին որ ծեծուի, ծաղրուի և խաչուի: Եւ որքան երանելի յայտ-

նութիւն մը պիտի ըլլայ: Օրինքը սկսեց Օրինքին դատապարտութեանը տակ դանուած երեք հազար հոգին ջարդուելովը: Աւետարանը կը սկսի երեք հաներուն Յարդուելովը: Աստուծոյ չնորհքովը արդարացնելով թողութիւն տալով փրկելովը: Լսեցէք մեղաւորներ, կարսուածներ, երկնից արքայութեան բանալիները իր ուսին վրայ կրող մարդը փրկութեան դաները բանալու վրայ է, կտակալակտարները Տէր Յիսուսի կտակը բանալու վրայ են, դեսպանները վայրկենաւորէս Սիօնի արքային իշխանութիւնը հաշակելու վրայ են: Ներկայ գըտնուող հազարաւորներուն և բացակայ եղող միւլինաւորներուն ճակատագիրը անոր խօսքերէն կախուած են: Այդ խօսքերը ողորմութեան ու խազալութեան խօսքերը պիտի ըլլան կամ թէ բարկութեան և վրէժինդրութեան: Մեր ներկային և ապագային համար յօյները Յիսուսի գթութեան և ողորմութեան վրայ կախուած են: Ուրեմն լսէ՛. «Ապաշխարեցէք և ձեզմէ ամէն մէկը թողմկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը մեղաց թողութեան համար և Հոգւոյն Սրբոյ պարզեւը պիտի ընդունիք»: Փա՛ռք Սոսուծոյ, երկնքի արքայութիւնը ողորմութեան ակիզրը արձանագրուած փրկուածներուն անունները անոնցմէ Յիսուսին առնուած է որոնք զինքը մերժեցին և ծաղրեցին իր մահուան տանջանքները: Ուրեմն ողորմութիւն կայ աշխարհի բոլոր յուսահատ և կոտրած սիրտ որդւոցը:

Աս պատմութեան վրայ մեր քննութիւնը լրացնելու համար նամակ մըն ալ պէտք է: Հանդարասութեամբ կը յառաջանանք քանոզի աս զլիսուն օրինաւոր հասկցողութիւնը կը վերջացնէ քու հարցումներուդ նիւթ եղած տարակուասնքը և չփոթութիւնները:

ՆԱՄԱԿԻ ՈՒՓԵՐՐՈՐԴ

Մենք ի՞նչ ընելու ենք որ փրկուինք. — Նոր կարգադրութիւն մը և

Մեր դիտաւորութիւնն է այս նամակիս մէջ լրացնել Գործք Առաքելոցի երկրորդ գլխուն վրայ մեր քննութիւնը :

Դարձի եկող ունկնդիրներուն կողմանէ յառաջ բերուած ինդիրն . «Ի՞նչ ընենք» : Ներկայ Աստուածարաւնութեան տեսակէտով ասիկայ եղական հարցում մըն էր ։ Ամենամեծ կարեւորութիւն արուած խնդիրը հիմայ , վերստին ծննդեան վարդապետութեանց մէջ մարդուակատարեալ անգործութիւնն է : Մարդ բոլորովին անկարող է , բան մը չի կրնար ընել . բան մը ընելու չէ , կառող չէ փրկուիլ մինչեւ որ հաւանի բան մը չընել :

Աս դառնութիւնը որուն մէջ զաստիարակուած ես , կը սորվեցնէ թէ , «մարդ բոլորովին անկարող» է վերստին ծննդեան գործին մէջ : (Fisher's) Ֆիշերի Քրիստոնէականին մէջ հաւատքը բացարուած է իրր գործ մը որ ամենակարող զօրութիւն կը պահանջէ , ան նոյն զօրութիւնը որ Քրիստոսի մէջ գործեց երբ մեռեներէն յարութիւն առաւ . Եփես . 1 : 19-20 :»

Երես 140 Մաս Ա :

«Հարց . 43 . Ինչո՞ւ համար մարդ կարող չէ առ գործին մէջ (վերստին ծնունդ) մարդ գործակցիլ Աստուծոյ հետ :»

«Պատ . Որովհետեւ գործել չի կրնար ըլլալ առանց գործի արմատ գտնելու : Վերստին ծնունդը հոգիին մէջ հոգեւոր կեանք յառաջ բերել ըլլալուն համար անհնար է արարածին այդ գործին մէջ Աստուծոյ հետ գործակցիլ կամ ընկերակցիլ , աւելի բան Ղազարու կրնար գործակցիլ գերեզմանին մէջ իր յարութեանը . մինչեւ որ Քրիստոսի հզօր ձայնը իրեն կեանք ու զօրութիւն առաւ ,

«Երես 144 Մաս Բ . Սրբարեւ ասիկայ բոլորովին սուրնանալ է , և գուն անտարակոյս ի վաղուց խորհեցար որ եթէ իրօք այսպէս է քու հոգեւոր վիճակդ , ուրեմն գուն չես կրնար մեղաղբուիլ Քրիստոնեայ ըլլալու համար բոլոր ջանքերուդ անյաջողութեան պատճառաւ ։ Եթէ վերաստին ծնունդը լոկ ամենակարողութեան գործ է , քեզի համար «Ընելու» բան մը չի կայ . բայց Պէստէկաստէի օրը տառապեալ մեղաւորները հարցուցին «Ի՞նչ ընենք» , և պատասխանը հասաւաեց իրենց համոզումը թէ բան մը լինելու են : «Եթէ գործելը մահացու բան մըն է» խօսքերը կը նշանակեն մեր գործքերուն չի վըստանչիլ իրր մեր փրկութեան արժանացող միջոցներ , սիրով կը հաւանինք , բայց երբ սա բոլորովին անկարութ ըլլալու վարդապետութիւնը կը քարոզուի , մենքու թէ միայն կը վարանինք այլ կը մերժենք զայն իրր ամենէն մահացու սիսալներէն մին որուն մէջ մարդուած հոգին կրնայ գերի իյնալ . քանզի կը կողոպտէ մարդուինքն գերկելու արտօնութիւնէն ինչպէս Պետրոս Սուաքեալ կը յորդորէ , նաեւ Աւետարանը մերժելուն բոլոր պատասխանաւուութիւնէն աղատ կ'արձակէ , միեւնոյն ժամանակ մարդը յաւիտենական դատապարտութեան յանձնելով , իր բոլորովին մեռեալ վիճակին մէջ չընելուն համար ինչ որ անհնար էր իրեն ընել . որպան անհնեթեթ բան մըն է , ինչո՞ւ մեռելի մը գործի վրայ խրատ արուի : Անտեղի բան մը չէ գերեզմանին խոր քունին մէջ փակուածներուն որոտալ «Գործելը մահացու բան մըն է» , Առաքեալը ո՛չ թէ միայն չի սորվեցուց այս մեղապարաններուն թէ բան մը չտնէին ընելու , այլ սորվեցուց թէ ընելու բաներ ունէին եթէ փրկուիլ կ'ուղէին , «Ապաշխարհեցէք և ձեզմէ ամէն մէկը թող մլրտուի Յիսուս Քրիստոսի անունովը մեղաց թողութեան համար» :

Եթէ ըսենք սա մեղապարանները հրաշքով մը

վերստին ծնած էին «լուս ընենք» աղաղակելին առաջ, դժուարութիւնը չի վերնոր քանդի. 1. Ան աստուածաքանութիւնը որուն վրայ խօսեցանք, կը սորմիեցնէ թէ հաւատքի և ապաշխարութեան մէջ ժամանակի տարրեթութիւն չի կայ: Այդ սկզբունքով քանի որ սա մեղապարաներուն ապաշխարութիւնը քարոզուեցաւ իրը պարտաւորութիւն մը որ գեռ չէր կատարուած, հետեւապէս անոնց սրտերուն մէջ հաւատքը գեռ դործած չէր, և 2. որովհետեւ կարող չեմ ըմբռնել թէ մարդ վերսախն կրոնայ ծնանիլ առանց մեղաց թողութեան և Սուրբ Հոգւոյն սրարգեւին, այս մարդիկը յայտնապէս վերսախն ծնած չէին, քանզի մեղաց թողութիւն և Սուրբ Հոգին սրարգեւը դեռ չէին ընդունած: ուրեմն վտան եղիր թէ փրկութիւն գանմէցդ առաջ իու կողմանէդ ընելու բան մը կայ: Աստուած շատ բաներ ըրաւ մեղ փրկելու համար որ առանց անոր մնենք բան մը չէինք կրնար ընել. բայց հիմայ որ Աստուած փրկութեան դործին մէջ իր բաժինը կատարելագործեց մեզի կը մնայ մեր բաժինը ընել ինչ որ կարելի է իր փրկութիւնը իւրացնելու:

Մեղաւորը լուս ընելու է.

Սրդէն բան մը ըրած էին աս մեղապարաները. Սնունք ընդունած էին Պետրոսի բարոգութիւնը, իբրեւ հեմարտութիւն, անոնք հաւատացած էին Քրիստոսի համար անոր տուած վկայութեանը: Անոնք երկու պատուերներ աւելցուցին անոնց վրայ. 1. Ապաշխարեցէք. 2. Մկրտուեցէք Յիսուս Քրիստոսի անունովը: Հս կանգ պիտի չառնենք այս յորդորանաց նշանակութիւնը քրնչնելու, յետագայ նամակներու մէջ զանոնք պիտի գրենք. հոս ասոր նկատմամբ միայն այսչափ կըսենք թէ ինչ որ անոնք ըրեր էին և ինչ որ անոնց ըսուեցաւ որ ընէին, եռապասիկ փոփոխութիւն մը կը ցուցնէ. փոփոխութիւն մը որ կը պարունակէ մեր ՎերՍՏԻՆ ԾՆՈՒՆԴ և

դարձի դալ կոչածներնուաս վերաբերեալ ամէն ինչ Այսպէս.

1. Հաւատք — յառաջ բերելով որտի փոփոխութիւն կամ փափաքանաց սրբացում:

2. Ապաշխարութիւն — կամ վարուց փոփոխութիւն — մեղքերէ Քրիստոսի դառնալ անկեղծ նպատակաւ և ջանալ Սնոր հետ քալել իր բոլոր պատուիրանաց մէջ չանալ:

3. Մկրտութիւն — կամ վիճակի փոփոխում — աշխարհէն Աստուծոյ սիրելի Որդւոյն արքայութիւնը փոխադրուիլ, դատապարտութեան վիճակէն արդարութեան վիճակին անցնիլ:

Աս եռապատիկ փոփոխութիւնը մեզ կը հացնէ երկինքի արքայութեան քաղաքացիութեան լեցուն օրհնութիւններուն այնպէս որ անոր բոլոր հպատակներուն վայելչապէս կրնայ ըսուիլ Առաքելոյն խօսքերը «ուրեմն պակէ ետեւ դուք օտար ու պանդուխտ չէք, հապաւ սուրերուն քաղաքակիցները և Աստուծոյ ընտանիքը՝ Եփես. 2: 19. և բոլոր անոնց որոնք այսպէս կը մանեն արքայութիւնը՝ կը վերաբերի նորհաց եռապատիկ գանձերը, «Որդարութիւն և խաղաղութիւն և խնդութիւնները, Հոգւով Սրբով». Հոռվմ. 14: 17: Թողութիւն, որդեւ գրութիւն և ժառանգութիւնը անոնցն է ուխտով, խոստմունքով և կնիքով մեր Տէր Յիսուս Քրիստոսի վկայութեան և կտակին համաձայն: Այս ձշմարտութեանց լրյուղ կը համնիք մի քանի եղբակացութեանց որոնք պիտի յիշեմք հիմայ:

1. Հրեական եւ քրիստոնեական սեւեսութիւնները միեւնոյն չեն. բոլոր այս դարձի եկողները Հրէմաներ էին — ան անտեսութեան օրինաւոր անդամները, բայց այդ պատճառաւ Քրիստոնէական անտեսութեան անդամակցութեանը չարժանացան: Սնունք Քրիստոսի եկեղեցին վրայ աւելցան նոր ծննդեան մը միջոցով — ջուրէն ու հոգին վերտին վերտին ծնանելով կամ պարզ խօսքով

Քրիստոսի վրայ իրենց հաւատքովը դէպի Աստուած
իրենց ապաշխարութեամբը և Տէր Յիսուսի անունովը
մղբառելովին : (Ekklesia) Եկեղեցի բառը, Գործք
Առաքելոցի . 2: 47 համարին մէջ յատուկ նպատակի մը
համար կանչուած, հրասիրուած, զատուած, անջատուած
ժողով մըն : Աս դարձի Եկեղեցը Հեկական Տնտեսութե-
նին կանչուած զատուած էին նպատակի մը համար որ
ան տնտեսութիւնը կարող չէր կատարել : Եկեղեցին
աղդութենէ շատ տարբեր նոր րան մըն է . ունի նոր
օրինադիր մը, նոր ուխտ մը, անդամակցութեան նոր պայ-
մաններ, նոր նպատակներ և նոր հոգի մը, «Հին բանե-
րը անցան, անա ամէն բան նոր եղաւ» . նոր գինին նոր
վշերու մէջ դրուեցաւ : Երկու տնտեսութիւնները կա-
պակցութեան կէտ մը ունին, որովհետեւ մէկը միւսին
համբան պատրաստեց, միայն այսչափ :

2. Մկրտուրիւնը թիվատութեան տեղ չի տրուեցաւ,
աս դարձի Եկեղեցները ամենին ալ թիվատութեան ուխտին
մէջն էին բայց ամէնքն ալ մղբառեցան, որքան անտեղի
է ուրեմն բան թէ մէկը միւսին տեղը դրուեցաւ :

3. Աս արքայութեանը մէջ մանկանց անդամակցու-
թիւնը չէ ընդունուած «անոնք որ սրտանց ընդունեցին
ոնոր խօսքերը մղբառեցան» . համար 41 . Անոր պայ-
մանները յօժարակամ ընդունելով միայն կրնան անդամ
ըլլալ : Ճշմարիտ է որ կըսէ թէ «խոստմունքը ճեղի է
և ձեր որդւոցը և ամէն հեռու եղողներուն որոնք որ
մեր Տէր Աստուածը պիտի կանչէ», բայց

1. Մկրտութիւնը խոստմունք չէ այլ պատուեր մըն է .
2. Որդիքը յիշելով չի ցուցներ թէ անոնք Եկեղե-
ցիի անդամներ են աւելի քան «ամէն հեռու եղողները» :
3. Ամէնքն ալ կրնան ըլլալ հրաւերին հնազանդե-
լով, «որոնք որ մեր Տէր Աստուածը պիտի կանչէ» :

4. Աս զիսուն նումարտութեանց ամենավսանինի
մեկնուրիւնը կը գտնինք Յովհ . 3: 5. համարին մէջ .

Չուրէն և հոգիէն ծնանիվը Աստուծոյ թագաւորութեան
մէջ մտնել էր : Անա հոս երեք հաղարի չափ հոգիներ
արքայութիւնը կը մտնեն : Երկնից արքայութեան բա-
նալիները ունեցող մարդը հոս է, և փրկութեան դուռը
կը բանայ . Ի՞նչ կը գտնենք հոս :

1. Սուրբ Հոգին Առաքելոց քարոզութեան միջո-
ցաւ մեղաւորները հաւատքի և ապաշխարութեան կը
լիրէ — զանոնք յանդիմանելով մեղքի համար, արդա-
բութեան համար, դատաստանի համար :

2. Անոնք որ այսպէս ապաշխարութեան բերուեցան,
մղբառեցան եկեղեցին վրայ աւելցան, այսպէս անոնք
«ջուրէն ու հոգիէն ծնան :» Ինչո՞ւ շփոթիս այլաբանա-
կան խօսքերէ քանի որ այս անուրանալի ճշմարտու-
թիւնները ամէնապարզ խօսքերով կը յայտնեն արքա-
յութեան մէջ մտնելու կերպը : Սուրբ Հոգին հոս է,
ջուրը հոս է և հոս են մեղապարները որոնք այս մի-
ջոցներով նոր սահղծուածներ եղան Յիսուս Քրիստոսով :
Ճշմարտութիւնը առակներու սահմանէն իրողութեանց
թարգմանուած է, որով գաղտնիքը նշնուած է :

Խիստ շահեկան է այս հազարաւորներուն դարձի
գալուն հետեւանիները գիտողութեան առնել, ինչպէս
որ գրուած է գլխուն վերջի մասին մէջ, բայց այդ մեզ
«Առջի սկզբունքներէն» անդին կը տանի, որոնց նուիր-
ուած են այս նամակները : Մենք այսչափ միայն պիտի
ըսկնք թէ «Անոնք միւստ Առաքելոց քարդապետու-
թեանը ետեւէ էին», և ո՞չ թէ Մոլոէսի Օրէնքին
ետեւէ, իրողութիւն մը որ նոր բաներու հաստատու-
թիւնը կը յայտնէ :

5. Վերջապէս կը տեմնենք թէ աս զլիսուն մէջ տե-
սած արքայութիւնը «Փոքր քարի» մը նման «առանց
ձեռքի կտրուած և Աստուածային զօրութեամբ կառա-
վարուած», պիտի ըլլայ մեծ լեռ մը բոլոր աշխարհը
կեցնելու», և հոս քարոզուած «ապաշխարութիւնը և

մեղաց թողութիւնը» պիտի քարողուի «բոլոր ազգեւրուն»։ Հոս բացուած կամկը վերջին կտակը և ուխանէ։ Արեգակը ծագեցաւ, աստղերը դադրեցան լոյս տալէն, աւելի պայծառ արեւ մը պիտի ծագի։ Աստուծոց փրկութիւնը իր կատարելութեամբը յայտնուեցաւ, «Ամէն բան կատարուեցաւ» ինձոյքը պատրաստ է, եղները և զիրցուած անստունները մորթուեցան և «ամէն բան պատրաստ է», «հոգին և հարսը կ'ըսեն եկուր, և ան որ կը լսէ, թող լսէ, եկուր, ու ան որ ծարաւ է, թող գայ, ու ան որ կ'ուզէ կենաց ջուրը ձրի առնէ»։

ՆԱՄԱԿ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՏՈՂԵ ՄԸ

Առ Խմբագիր Քրիսչիան Սբանարտի,

Իմ առաջին համակիս շատ քաղաքավարութեամբ պատասխանած ժամանակնիդ՝ զգուշացայ իմ չնորհակալութիւններս յայնելէ, չուղելով ընդհատել ձեր նամակներուն ընթացքին, և ալ եւս չեմ կարող ետ մնալ ձեզի ըսելէն թէ որքան երախտապարտ կը զգամ իմ գժուարութիւններս լուծելու համար ձեր պարզ և ինձի համար նոր կիրապին։ Ես շատ զարմացայ ձեր մի քանի գաւանութիւններէն, քանզի առաջնորդուած էի հաւատալ թէ գուք նորահնար կրօնք մը կը քարոզէք և պարզ խօսելով կ'ուզէի որ սասոյդ ըլլար։ Իմ գասակարակուած Աստուծաբանութիւնէս միտք մը հանելու ջանքերէս այնքան ձանձրացած էր որ գոնէ կիսով չափ կը փափաքէի ընդարձակ եկեղեցական ազատութեան համոզուիլ, և այդ յոյսով գրեցի ձեզի որ զիս այդ կողմը առաջնորդէք. սակայն յուսախար եղայ, և ես

ուրախութեամբ կը խոստովանիմ. Հին կտակարանի և անոր իշխանութեանը վրայ ձեր տեսութիւննս շատ միխթալութիւն վայելելու, բայց չեմ կրնար չի նկատել ձեզ նոր կտակարանի իշխանութեան ամնամիտսա պաշտպանաներէն մին։ Կը թողարքէք ինձ ըսել թէ կը վախնամ որ նոր կտակարանի գրոյն ձեր խիստ հետեւիլը ժամանակիս չի յարմարիր։ Ես գրեթէ կը խորհիմ թէ կրօնքի լոկ ձեւերը, ինչպէս Մկրտութիւն, ձայնիւ աղօթել, շաբաթը պահել և Քրիստոսի Աստուծութեան և քաւութեան վարդապետութիւնները մեռեալ անցեալի մը կը վերաբերին, և թէ աշխարհիս յառաջադիմութեան թափրաբեմին վրայ, կրնանք արտօնուիլ մանկութեան խանճարուրքը մէկտի ձգելու և հոգիին աղատ կատարելութեան համնիլ։ Ինձի կը հարցնես թէ չմ' սիրեր Քրիստոսը, կը պատասխանեմ, ա՛յս. ես կը սիրեմ իր նկարագիրը, շատ կը համամ և կը սիրեմ իր բարութիւնը սրբութիւնը և մարդասիրութիւնը և եթէ այս բաներով իրեն հետեւիմ, ինչո՞ւ բեռնաւորուիմ վարդապետութիւններով, ձեւերով և եկեղեցական ընկերակցութեան պայմանաւոր սեղմումներով։ Կը ինդրեմ, մի դատապարաէք զիս իրը անհաւատ մը, ես անհաւատ չեմ։ Ասմաք խորհուրդներ են — երազներ — որոնք երբեմն կիշխն իմ վրաս. գուցէ մօտերս կարդացածներէս ներշնչուած, և երբ ասմաք մէկդի կը ձգեմ, կը գանեմ որ ետ իմ նախնի համոզումներուս կը սահիմ, և այսպէս երբեմն դռն ինձ կիսով չափ աղատական չես թուիր, և երբեմն շատ հեռուն գացած կը թուիս։ Կը վախնամ որ գուն Մովսէսի իշխանութիւնը մերժելովդ, կրկին կը կուրտես օրէնքին տախտակները և մեզ կը թողուս առանց ներշնչեալ բարոյական օրէնքի։ Արդ կրնա՞ս գու ինձ օգնել այս տարօրինակ հակասութեանց մէջ, դիտե՞ս ճամբայ մը այս խիտ մացառներէն դուրս ելլելու։ Քեզի գրելէս վերջը ձեր քարոզիչներէն ոմանց քարոզները լսեցի, բայց

չեմ կրնար ըսել թէ անոնք ինձ օգուտ մը ըրին։ Ինձ այնպէս կը թուի թէ անոնք Սուրբ Գրոց տառին գերի եղած են, առանց անոր հոգին նկատելու, և անոնց քարոզութեան մեծ մասը մտաւորական հաւատքը մը հաստատել է։ համոզելով ժողովուրդը որ «գաւանութիւն տան» և մկրտուին։ Ուրախ եմ, քու նամակիներէ պատահարար սորվեցայ թէ դուք Մկրտութիւնը չէք համարիր իրը սպեղմնի մը բոլոր հոգեւոր տկարութեանց — ծեփ մը ծածկելու մեղաց բոլոր վերքերը — և թէ հաւատքը ճշմարտութեան լոկ հաւանութիւն մը տապէն աւելի բան մըն է։ Սակայն ձեր՝ քարոզիչներուն քարոզներէն այս տպաւորութիւնը առնողը ոչ ոք կրնայ մեղադրել, գուցէ աւելի իմ մտքիս անյարմար կացութենէն էր քան թէ անոնց խօսքերէն որ անոնց քարոզներուն այն գոյնը տուաւ։

Կը փափաքիմ աւելի լսել ձեզմէ, ձեւական կիրապով առարկութիւն մը չեմ ըներ, աւելի կ'ընարեւմ իմ մտքիս վիճակը պատմել և ձեղի թողուլ բացասրութիւնները ձեր շարունակութեանը մէջ, առանց ձեր նամակիներուն ծրագիրը ընդհատելու։ Վ'ուզեմ որ ձեր ընթերցողները ինձ հաւատան երբ կ'ըսեմ թէ ինքզինքս և իմ հոգեւոր նեղութիւններս ժողովուրդին առջեւ հանելու ինքնահաւանութեան թերութիւնը չի պիտի ուզէի ունենալ եթէ չի գիտնայի թէ դժբաղդաբար մեծ դասակարդի մը ներկայացուցիչն եմ, մամասորապէս ժամանակիս պատահիներուն։ Անոնք իրենց հոգիները անցեալ դարերու վարդապետութեանց չեն կրնար յանձնել, մի եւ նոյն ժամանակ բարեպաշտ ըլլալ կ'ուզեն։ Անոնք արագաբար ընդարձակ եկեղեցական տեսութիւններու և համակրութեանց կը տարուին։ Շատերուն օրհնութիւն մը պիտի ըլլայ եթէ կրնաք զիրենք իրենց այդ շփոթութիւններէն դուրս հանել։

ՓՆՏՈՒՂ ՄԸ

ՆԱՄԱԿ ԻՆՉԵՐՈՐԴ

Ծայրայնեղութիւնը պապականաց եւ բանախօսականաց։ — Երկուքին ալ առմասը անհաւասութիւն, ինչպէս նաև աղանդաւորներունը։ — Յիտուփ Տէր ըլլայ. — Երեն հաւատալու ցոյցով մը Անոր իշխանութիւնը մերժերուն յիմարութիւնը։

Սկսար դուն հիմայ մեր գիրքը որոշել, ճշմարիտ է թէ մենք մէկ կողմանէ կը մարդենք և կը նորդդիմաննք կրօնքի մէջ բոլոր մարդկային իշխանութեան, ոչ թէ միայն ինչպէս կը պահանջէ և կը սոտիպէ հոռվմէականը՝ եկեղեցական իշխանութեան համար, այլ նաև ինչպէս որ բովանդակուած է բողոքական Աւետարանականներուն Վստուածարանական դրութիւններուն և մարդոցմէ սահմանուած արարողութիւններուն մէջ։ Այս ծիսականութեան քննութիւնը կը սկսի միայն վերցնել «մարդկային պատուիրանաց և աւանդութեանց» զիմակը, որը բողոքականք իրենց Աստուածաբանութեան և պաշտամունքին մէջ մտցուցած են։ Վերջանալէն առաջ ծիսականութիւնը մերժողներն ալ պիտի տեսնեն թէ իրենք ալ «նըղոված բաններէն» առած իրենց վրանին մէջ պահած են չատ մը բարելոնի վերարկուներ, ոսկի լեզուներ և սիկդարձաթ, որոնք Աքովրի ձորին մէջ կրակոլ այրուեցու են իրայէլի բանակը ստոյդ յաղթութեան չուելէն առաջ։ Յես. 7։ Միւս կողմանէ հաւատարապէս ճշմարիտ է նաև թէ խոտիւ կ'ընդդիմաննք այն մարդկային իշխանութեան, զոր ժամանակիս կեղծ աղատականութիւնը կը ջատագովէ։ Իրականապէս այս նոր բաղբաջ մէն է մի եւ նոյն արմատէն։ Անհաւատութիւնն է այս բոլոր չարեաց արմատը եթէ ըլլայ կատարեալ հպատակութիւն մարդկային իշխանութեան, ինչպէս որ է հոռվմէական եկեղեցոյ մէջ, թէ ըլլայ Աստուածային յայտնութեան և դաւանական իշխանութեան խառնութեան մը բողոքա-

կան եկեղեցիներուն մէջ եղածին նման, կամ թէ ըլլայ մարդուն միտքը աստուածայնելուն մէջ . բոլոր անոնց դէմ մենք վեր կը բռնենք Յիսուսի գերիշանութիւնը և կը պնդենք անպայման հպատակութիւն Աստուածային Փրկչի մը և միայն Անոր : Առ բանիս մէջ մեզ ուղիղ կը հասկնաս :

Զարմանալի չէ' որ քու նախնի կրօնական համու զումներուդ կնճռոտութիւններէն և շփոթութիւններէն փախչելու ջանացած միջոցիդ ծայրայեղութեան աւելի կործանարար վասնգներուն ենթարկուիս : Ասիկայ մտքի օրինաց գործողութեան ստոյդ և անհրաժեշտ հետեւութիւնն է տիեզերքիս մէջ գործող ո՛ և իցէ մտքի օրինաց համաձայն, սակայն հպատակ է չափաւորելու ուրիշ հաւասարապէս զօրաւոր օրինաց ներկայութենէն, և քեզի համար մեր յոյսը այս է որ մտաւորական Աստուածարաւ նութեան գերութենէն փախչելու միջոցիդ, կերպնէն շատ չի հեռացած, նոր կտակարանի ճշմարտութեանց վայելչութիւնը և պարզութիւնը պիտի կասեցնէ քեզ և քու հողիդ հաստատուի Աստուծոյ Որդոյն, Մարդամի Որդոյն քաղցր և սուրբ հրապուրանքովը, որուն մարդկացին գերազանցութիւնը այդքան ազատութեամբ կընդունիս—Որււն Աստուածային հրապուրանքը և պահանջն ները դժուարին պիտի գտնես ուրանալու առանց բռնաքարելու դասողութիւնը, հաւատքը, խղճմատանքը և ամենայն ինչ : Եթէ հնա կալվինական Աստուածարանութեան հակասական և անպատշաճ վարդապետութիւնն ներէն նեղուեցար և շփոթեցար, մի՛ խորհիր թէ հանչ իստ կը դանեւս բանախուականաց անյատակ լարիւրին թոսը փախչելով : Այդ լեռան առազակոյտի սահմանին մէջ ծալու չի կայ որ քու հոգնած հողիդ կրնաց հանգիստ գանել : Մեզի և մառախուղի, անապատի, ցեխի և ցնորքի վայր մըն է : Անոււսում գեղջուկ մը խօլական լապտերով մը աւելի խոր ցեխի մէջ երբէք չինկաւ աւելի

դիւրահաւան անձկանօք, աւելի անյոյս վախճանի մը, քան թէ աս լուսաւորեալ բանախօսալիանները իրենց գիտական կրանքի մը անձկանօք հետեւած վախճանին :

Սա անսարակուսելի է որ Յիսուս Նաղովրեցիէն վերջ մէկը չի գանուեցաւ Անոր մրցանակէն պահանջ մը ունեցող : Հաղար ինը հարփար տարիներու փորձերը և յառաջաղիմաթիւնը Անոր նկարազրին և վարդապետութեանը վրայ բան մը չուելցուցին : Ուրիշ Քրիստոս մը չելաւ որ կարենար գրաւել մարդոց սրտին սէրը և պաշտամանքը, ո՛չ ալ ուրիշ խաչեալ մը, աշխատող մը, ուսուցիչ մը, մարդասէր մը, Առաջնորդ մը և Իսքնակալ մը Անոր նման : Անիկայ «Պատմութեան միակ հրաշքն է», մինչեւ անդամ՝ անհաւասներուն . բան մը չենք շահիր զԱնիկայ կորոնցներով, այլ առէն բան կը կորոնցնենք : Եթէ ինքը ճշմարիտ է՝ առէն բան կը շահինք Անոր յարելով, եթէ ճշմարիտ չէ՝ դարձեալ բան մը չենք շահիր Անկէ հեռանալով : Ոչ առաջնորդ, ո՛չ ալ Փրկիչ կը մնայ մեղի, մենք մեր անձին, մեր իմացականութեան կը թողուինք, ուրիշ փրկուիլ վնասեցինք . հետեւելու ենք մնը դատողութեան խղճմանքին և հակամիտութեանց, և սակայն Անոր պահանջածը մարդուս աս կարողութիւններն են որով իր շահը, ընկերակցութիւնները, նախնի սովորոյթները տպաւորութեան հպատակեցնէ, բռնազատելով պատգամներ տալու ժամանակին աղղիչ կիրքը հանդարաւեցնելու : Յոգնածին հանգիստ կայ այդ ճամբուն մէջ, կանգ առ և լաւ խորհէ : Կ'աղաչեմ Արդարութեան Արեգակին կոնակ չի դարձուցած, ո՛չ թէ գոնէ հաստատուն առաջով մը այլ շրջմողիկ հուրով մը առաջնորդուելու որ մեռեալ անցիւալին գերեզմանատան ճախճային փատութիւններէն ծնունդ կ'առնէ :

Դուն մեզ խիստ կը համարիս Յիսուս Քրիստոսի

անպայման հպատակութիւն պնդելնուս համար։ Այդէ անստարակոյս պատերազմի դաշտը ուր եթէ անձնաւառոր ըլլաս Քրիստոսի քու վերջին պատերազմու լրացած պիտի ըլլայ, Դուն կը կարծես թէ մենք Նոր Կոտակարանին Գրին գերի եղած ենք. գուցէ ճշմարիս է ատիկայ մի քանի բաներու մէջ առանց մեր գիտակցութեան։ Մենք չենք գիտեր Սուրբ Գրոց ուր իցէ մասին հոգիին համեմու միջոցը, այլ միայն զրով, բայց լոկ գրին կարեւորութիւն չենք տար, խօսողին կամ զրովին միտք մեզի միջոց ըլլալէն աւելի. չենք փափաքիր կեղեւովը զո՞ն մեալ եթէ մոջուկին չի համենիք, չենք ուզեր բառեր ունենալ առանց անոնց միտքը հասկնալու։ Դուն կրնաս զատել թէ Գիրն է կամ Հոգին կամ երկուքն ալ, երբ կ'ըսենք թէ հաւատոյ դաւանութեան և ամբողջ ընկղմում փետուրի չափ ծանրութիւն չունի մեր քով եթէ չունի իր նեա անպայման անձնաստութիւն կենաց, վիճակի, դատողութեան, խղճնանքի, սրտի և նկարագրի նորիրուած Տէր Յիսուս Քրիստոսի կառաքարութեան և առաջնորդութեան։

Աս քեզի համար բաւական հոգեւոր և Սւետարանական չէ, մինչեւ անգամ ձեր ամենէն ուղղափառ համարուածներուն մէջ։ Նոր Կատակարանին զրոյն և հոգիին պահանջները ուզելու բան չի գոհացներ։

Դուն կ'ըսես թէ «կը հիանամ և կը սիրեմ Յիսուսի նկարագիրը» և խորհեցմօք երբէք այս ըսած ժամանակիդրէ եթէ Յիսուս ճշմարտապէս Սոտուած չէ և եթէ իրօք մեր մեղքերուն համար չի մեռաւ և մեղ արդարացնելու համար յարութիւն չառաւ, չունի նկարագիր մը որ համաստ մէկ մը կարմայ յարգել։ Ինք ըսաւ թէ Աստուծոյ Որդին է — թէ իր մէջը կեանք ունի, թէ ինք է միայն ճամբան, ճշմարտաթիւնը և կեանքը — Մեռաւ աշխարհի մեղքին համար — Ելաւ Գերեզմանէն Տէր և Օծեալ, մարդոց Փրկիչը և ինքնակալը ըլլալու։

Աս Աստուծածային ճշմարտութեանց և իշխանութեանց վրայ հիմնած, զրկեց իր Առաքեալները պատուիրելով որ աշակերտեն բոլոր ազգերը, միլրաելով զանոնք Հօր, Որդւոյ, և Սուրբ Հոգւոյ անունովը։ Արդ այս պայմանները ընելով ինքը խարսչած էր ապացուցանելով ինքինքին թէ հաճելի եռանդուն մէկն էր, կամ թէ խարմացութիւնները, իր նպատակին ծառայող խարդախ և խարերայ մը ըլլալով։ Ասոնց որը որ ըլլայ՝ ինչպէս կրնաս հիանալ Անոր նկարագիրին վրայ և Անոր նմանիւ փափաքիլ իրոր լրումն կրօնքի։ Ո՛չ, Պարոն, եթէ Յիսուս քու հիացմանդ արժանի նկարագիր մը ունէր, պատճառը այս է որ ինքը ճշմարտապէս վկացեց իրեն համար ինչպէս որ էր, որեմն պատրաստ ես ընդունելու իր Սոտուածութիւնը, քաւութիւնը և նաև իր օրէնքները։

Հոս տեղի չունինք նամակիդ պարւնակած բոլոր կէտերուն վրայ խօսելու բայց պիտի չի մոռցուին. Դուն ալ մոռնալու չես թէ քեզմէ շատ հազարաւորներու կը գրենք, և թէեւ աս նամակները քեզի ուղեալ են՝ ստիպողաբար կը պարունակեն շատ ուրիշներու դժուարութիւնները ու պէտքերը որոնք քու վիճակիդ մէջ չեն։ Կը յուսանք զանազան պէտքերու վրայ խօսիլ վերջացնելէս առաջ միեւնոյն ժամանակ հաճելի պիտի ըլլայ մեղի ձեր թելազրութիւնները ընդունիւ, որոնք ո՛չ պակաս հաճոյք պիտի պատճառեն մեր համոզութիւններ անկեղծ ընդդիմութիւններ պարունակելովնին, «Ամէն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք»։

ՆԱՄԱԿ ՏԱՍՆԵՐՈՐԴ

Մեղաւորին նրամայուած է ինքզինքը փրկելու :

Հին կտակարանէն և չորս Աւետարանիներէն քեզ առաջնորդելով հատանք փրկագործութեան պատմութեան կատարելութեանը . ծանօթանալով ան իշխանութեանը որուն տակ դրուած ենք, այսինքն Տէր Յիսուս Քրիստոսին և իր գեւսպաններուն որոնք իշխանութիւն ընդունեցին Անոր անունավը խօսելու — Տասներկու Առաքեաններուն — ուստի հոս պարտք կը համարինք քեզի փոքր քարոզ մը տալու Գործ 2: 40 համարը բնարան առնելով :

«Աս խստացած աղջէն ինքզինքնիդ աղասեցէք».

Կը տեմնես թէ վերջապէս մարդիկ ինքզինքնին փրկել հրամայուած են : Պարզապէս անհնար է որ մարդը ընելու բան մը չունենայ, բոլորովին կրաւորական ըլլայ այս փրկութեան հանելու գործին մէջ : Անիկայ մեղքէ փրկութիւն մըն է . կրնայ մարդ մեղքէ փրկուիլ առանց հրամարելու մեղքէն . կրնայ մեղքէն հրամարիլ մինչեւ որ չի դադրի մեղքը սիրելի . կրնայ մեղքը սիրելի դադրիլ մինչեւ որ չըմբանէ այն խիստ և անաւոր ձշմարտութիւնները որ կը յայտնեն մեղքի ագեղութիւնը և զալլանքը . Տէր Յիսուս Քրիստոսով փրկուելու համար մարդ պարտի սիրել զԱյն և Անոր վստահիլ . կը ընայ մարդ սիրել և վստահիլ առանց իր խորհուրդներուն և զգացումներուն գործողութեանը : Դարձեալ, այս փրկութեան վայելմունքը հնազանդութեան վրայ կախեալ է, կը պահանջուի որ մեղաւորը «Ապաշխարէ և մկրտուի», Աս հնազանդութեան հաւասարապէս անհրաժեշտ է մտաւոր, բարոյական և ֆիզիգական կարողութեանց գործունէութիւնը — խորհելու, որոշելու, և

գործելու իմացական էակի մը համար փրկութեան կոչ-արժեականի բան մը չի կրնար ըլլալ, առանց փրկութեանի մասնակցութեանը անոր գործողութեանը մէջ : կուածին մասնակցութեանը անոր գործողութեանը մէջ բոլորովին անԱզգաց նիւթը փոփոխութեան մը մէջ բոլորովին անԱզգաց գործ կրնայ ըլլալ, բայց խորհող, կամհցող, պատառգործ կրնայ ըլլալ, բայց իրբէք . ուստի մարդուն փրկութեանատու հոգի մը ո՛չ իրբէք . գործը ըլլալը ցուցնէ թիւնը որքան բոլորովին Աստուծոյ գործը ըլլալը ցուցնէ պատմութիւնը, խօսքով յիշուած ըլլայ կամ ո՛չ, անոր յաջողութիւնը կապուած է ենթակայ եղող բանական բնութեան հաւանութեանը :

Աս կէտը բացատրող օլինակ մը յառաջ բերենք : Գործք Առաքելոցի 27երրորդ գլխուն մէջ նաւաբեկութեան ահարկու պատմութիւն մը գլուած է . այնքան մնձ վասնդ մը որ թէ նաւազները և թէ ճամփան մնձ վասնդ մը յուսահատութեան մէջ էին . բայց բորդները բոլորովին յուսահատութեան մէջ էին . Պօղոս Առաքեալ Աստուծոյ հրեշտակէն մամնաւոր յայտնութեամբ զանոնք ամէնը վստահեցուց թէ մնոնցմէ ու իցէ մէկուն կեանքը պիտի չի կորսուի : Յայտնութիւնը այս էր, «Ան Աստուծուած քեզի չնորհեց ան ամէնը որքու հետդ նաւին մէջն են .» համար 24: Այս յայտնութիւնը այնքան անպայման և կատարեալ կ'երեւի որքան լեզու մը կրնայ յայտնել . պարզապէս կ'երեւայ թէ անոնք պիտի փրկուէին . սակայն (համար 31) երբ նաւազները նաւէն վախչելու վրայ էին, Պօղոս ըստ հարիւրապետին, «Թէ որ ատոնք նաւին մէջ չի կինան գուք չէք կրնար աղատիլ» :

Վերջապէս երբ նաւը յարմար տեղ մը առաջնորդուելով նաստեցուցին, ու նաւուն ետեւի կողմը ալիք-ներուն սաստկութենէն կը քակուէր, անոնք հրեշտակներու թեւերով ցամաք չի հանուեցան, այլ «անոնք որ կրնային՝ լողալով ցամաք ելան և մնացածները ոմանք տախտակներով և ոմանք նաւուն ուրիշ բաներով, և այսպէս ամէնը աղատեցան, ցամաք ելան» ,

(Համար 43, 44): Արդ այս Աստուածայի՞ն փրկութիւն մըն էր: Անշուշա, Աստուածոյ անտեսանելի ձեռքը, Ան զօրութիւնը որ մրգին վրայ հեծած փոթորիկը կը կառավարէ, առաջնորդեց այս տկար նաւը ծովու խորութեան վտանգներէն յարմար տեղ մը որ եթէ Աստուածային առաջնորդութիւնը չըլլար պիտի կորսուէին. բայց երբ իրենց փրկութիւնը դիւրացու, երբ զայն իրենց կարողութիւններովը ստանալու սահմանին մէջ բերուցաւ՝ անոնց հրամայուեցաւ որ ինքինինին ազատեն: Ու բիշ խօսքով անոնց ըստեցաւ որ ամէն մէկը իր կարողութիւնը դործածէ Աստուածոյ չնորհած ազատութիւնը իւրադիմով: Եթէ այսպէս չընէին՝ պիտի չի փրկուէին:

Այսպէս է նաև մեր հոգիներուն մեղմէ փրկուիլը: Մեր չի կրցածը Աստուած կ'ընէ, փնտուելով մնաք կարող չէինք զԱստուած գտնել. Աստուած Յիսուս Քրիստոսը կը յայտնէ ինքինքը որ ճանչնանք զինքը: Կարող չենք մնաք ստեղծել այն ճշմարտութիւնները կամ ներշնչութիւնները որոնցման հոգին կիսայ վերցուիլ տղիտութեան ու պղծութեան տիղմէն. Աստուած իր Սուրբ Հոգիով զանոնք մեղի բերաւ: Մենք մեր հոգիները յանցանքէ չենք կրնար փրկել, կամ մեր դորժած մեղքերուն քառութիւնը ընել. Աստուած իր Ռոդին մեղի համար քառութիւն ըլլալու տուաւ հաւատացեալին արդարութիւն ըլլալու: Մենք չենք կրնար երթալու շաւիլ մը գտնել, կամ յաւիտենական ահաւոր գաղանիքները բանալ: Աստուած Յիսուսը մեռելուէն յարուցանելով մահուան խուարը փարատեց և կեսնքը իլոյս բերաւ: Մենք կարող չենք հաւատալու կամ ապաշխարելու, կամ բարիին դաւնալու, առանց մեր խորհուրդներուն և զգացումներուն մէջ Աստուածային աղդեցութիւնները ընդունելու: Աս Աստուածային աղդեցութիւնը Աստուած մեր վրայ կը թափէ Աւետարանին յայտնութիւններով: Այսպէս յայտնի է թէ

փրկութիւնը Տէրոջմէն է, և եթէ երբէք փրկուինք, Աստուածոյ չնորհօքը, կրնանք փրկուիլ. բայց Գիրքը կ'ըսէ «ինքինքնիդ աղատեցէք»: Այս, քանզի ինչ որ կատարուեցաւ մեղ փրկելու համար, դարձեալ չենք փրկուած, մինչեւ որ ընդունինք և խրացնենք Աստուածոյ փրկութիւնը Աւետարանին պայմանները կատարելով: Արեւը մեղի համար պարապ տեղը կը ծագի, եթէ չենք բանար մեր աշքելը զանիկայ տեսնելու, որ անոր լոյսին մէջ քալենք: Նմանապէս ճշմարտութիւնը մեղի համար ունայն տեղը յայտնուած է, նաև Յիսուսի կեանքը, Մէրը, Մահը, և Յարութիւնը, եթէ չի նացինք և չի հաւատանք: Սովանաներուն համար պարապ տեղը հաց կը պատրաստոի եթէ անոնք չառնեն և չուտեն: Այսպէս ալ Աւետարանին իմանոյքը պարապ տեղը պատրաստուած է, եթէ մնաք հարմնիքին չմնք գար, կենաց հացէն ուտելու և փրկութեան ջուրէն խմելու: Դուն կը հարցնես թէ Աւետարանին մէջ մարդ անօգնական — մեռած — նկատուած չէ. բայց ոչ թէ բառին կատարեալ նշանակութեամբը, ինչպէս շատ անգամ կը գործածուի: Անօգնականութեան տարրեր աստիճաններ կամ, հոսանքի մը մէջ ձգուած կամ գետի մը յատալը գտնուած մեռած մարմին մը բոլորովին անօգնական է, եթէ վերցուի հարկ ըլլայ՝ բուռն գորութեամբ միայն կրնայ վերցուիլ. բայց մարդ մը որ գետին մէջ խեղդուելու վասնգին մէջ է. անոր նման անօգնական չէ: Եթէ ինքն իրեն ձգուի պիտի կորսուի, սակայն եթէ զինքը փրկելու ձեռք մը իրեն կարկառուի՝ կրնայ ձեռքը բռնել և այսպէս ինքինքնը կը փրկէ և կը փրկուի: Մեղաւոր ները պիտի կորսուին եթէ իրենք իրենց թողուխն բայց ները պիտի կորսուին եթէ իրենք իրենց թողուխն բայց անոնք աշք, ականչ, միաք, սիրա ունին և կրնան տեսնել, լսել, խորիիլ, զգալ և գործել, երբ Աստուածոյ փրկութիւնը իրենց մօտ բերուած է: Յիրաւի՝ մեռածոյ փրկութիւնը իրենց մօտ բերուած է: Յիրաւի՝ մեռածոյ մեռած է, ըստած է, մեղքերու մէջ մեռած զաւորը մեռած է, ըստած է, մեղքերու մէջ մեռած:

այսինքն իր մեղքերը բաժնած են զինքը Աստուծոյ բարեկամութենէն և հաղորդակցութենէն, սակայն մարդ կրնայ մեռած ըլլալ մէկ մտքով մը և կենդանի ըլլալ ուրիշ մտքով մը: Կրնայ հոգեւորապէս մեռած ըլլալ սակայն մտաւորապէս և մարմնաւորապէս կենդանի, ինք ունի միտք և խղճանանք որոնց Աստուծոյ կրնայ բողոքել և որոնց միջոցաւ կրնայ իրեն մօտեցնել ճշշմարտութիւնով և սիրով: Ասոր համար «ինքինքնիդաղատեցէք», յորդորանքը չեկա՞ մինչեւ որ մեր վըրկութեան համար Աստուծային միջոցները ի գործ դըրսեցան. ուստի Պէստէկոստէի օրը Պետրոսի քարոզութեան մէջ ունինք:

Ա. Իրողութիւններ, որ կը յայտնեն թէ Աստուծած Բնէ ըրաւ մեր փրկութեան համար: Աս իրողութիւնները կը պարունակեն Աստուծոյ Որդուոյն մարդանալը, կեանքը, մահը և յարութիւնը:

Բ. Պատուէրներ, որ կը յայտնեն թէ մանք ինչ պարտինք ընել փրկուելու համար, որոնք են.

1. Հաւատալ Տէր Յիսուս Քրիստոսի.
2. Ապաշխարել.
3. Մկրտուիլ Տէր Յիսուսի անունով.

Գ. Խոստումներ յայտնելով թէ Աստուծած ինչ պիտի ընէ անոնց որ Աւետարանին կը հազարանդին, որոնք են.

1. Մեղայ թողութիւն.
2. Առըր Հոգիին պարգեւը.
3. Արքայութեանը քաղաքացիութիւնը, Աստուծոյ քննումիքին ժառանգութիւնը:

Այսպէս, իրողութիւններ հաւատալու, պատուէրներ հնազանդելու և խոստումներ վայելելու, կը կազմեն առ Աւետարանը. բոլանդակելով փրկութեան գործին թէ Աստուծային կողմը և թէ մարդկային կողմը: Հիմայ պատրաստ ենք փրկուելու համար մեր ընելու պարտաւ-

որութիւններուն վրայ աւելի որոշ կերպով խօսելու. զոր հետեւեալ թիւով պիտի սկսինք նոյն միջոցին քու գիտողութեանդ կը յանձնենք ուրիշ առաւելութիւն մը զոր ուշ կամ կանուխ պարտիս ճանչնալ: Թէեւ մենք պնդեցինք ինքինքը փրկելու համար, ողորմութեան առ ներկայացումը խրացնելու համար հածութեան կարեւորութիւնը, յայնի է թէ իրմէն ընել պահանջուածը փրկութիւնը ընդունելի է միայն. հաւատք, ապաշխարութիւն և մկրտութիւն, միայն չնորհաց որոշեալ միջոցներ են Աստուծոյ չնորհքը խրացնելու. անանկ որ փրկութիւնը չէ քէ գործեւեն այլ չնորհքէն է. սակայն կայ ուրիշ փրկութիւն մը որուն գործնական հնազանդութիւնը աւելի պիտի կապուած է, այն աստիճան որ մեզի հրամայուած է «Ճեր փրկութիւնը գործեցէք»: Աւետարանին ընծայած առաջին փրկութիւնը յանցանքի և մեղքի իշխանութենէն աղատուիլն է. զոր կը վայելենք պարզ հնազանդութեամբ Քրիստոսի. գործնականակէս իր ծառայութեանը սկսենէս առաջ. բայց կայ գալու փրկութիւն մը մահուանէ, յաւիտնական կենաց մուտք մը. որ չէ թէ միայն հաւատքի այլ նկարագրի վրայ հիմնուած է. «Մինչեւ մահ հաւատարիմ եղիր և ես քեզի պիտի տամ կենաց պատկը». Երանելի են անոնք որ Սնոր պատուէրները կը պահեն, որ իշխանութիւն ունենան կենաց ծառին վրայ և դուռներէն ներս քաղաքը մանեն». Աս փրկութիւնը մեր ներկայ քննութիւններէն դուրս է. հոս այսչափ միայն յիշեցինք մաքի շփոթութիւն չի պատահաւելու համար:



ՆԱՄԱԿ ՏԱԾՆԵՒՄՔԻՆԵՐՐՈՐԴ

Հաւաքը . — Նշանակութիւնը . — Ամենակարողութիւնն արդիւնք չէ . — Լոկ հաւանութիւն մը չէ ճշմարտութեան . — Բարոյական տար մը ունի Սուրբ Գրոց մէջ . — Վատահութիւն բանի մը կամ անի մը փայ իրեն ճշմարիս եւ արժանի . — Անոր արդիւնքը, արդէքը եւ մեր բնութեան յարմարութիւնը :

Հիմայ սկսինք փրկութեան պայմանները քննել , կամ թէ մնաք ի՞նչ ընելու ենք այս փրկութիւնը իւրացնելու : Արդէն տեսանք որ երեք պայմաններ կամ — Հաւատք , Ապաշխարութիւն , Մկրտութիւն : Այս նամակը կը նուիրեմք հաւատքի քննութեան : Հաւատքը իր կարգին մէջ առաջննն է , ինչպէս որ կը սորվինք դէպի Քրիստոս գեռ քայլ մը չաւնողին արուած պատասխանէն . որոն հարցումը երկրաշարժի մը վախէն յառաջ եկած էր և ոչ թէ փրկութեան վրայ բան մը դիմանալէն . Գործ . 16 : 30-30 . «Տէրեր , ինձի ի՞նչ պէտք է լնել որ փրկուիմ» . տառապեալին հարցումն էր . որոն պատասխանն էր , «Հաւատա Տէր Յիսուս Քրիստոս ու պիտի փրկուիս դուն և քու տունդ» . Արդէն ակնարկեցինք թէ այս պայմանները ըստ հաճոյս չեն — թէ անոնք իմաստութեամբ և վայելչարար յարմարցուած են մեր բնութեան , ընդունակութեանց և պէտքերուն . Աւետարանին կարեւորութիւնը օրինաւորապէս ճանշնալու համար այս գիտութիւնը անհրաժեշտ է . քանզի համոզուած ենք թէ այս պայմանները շատերուն անընդունելի երեւնալուն պատճառը յառաջ կուգայ ասոնց վրայ օրինական և ծիսական աչքով նայելու կրթութեանէն : Եթէ անոնք տեսնեն թէ այս պայմանները ըստ կամս արուած ձեւեր կամ վճռական իշխանութեան արտայացտութիւններ չեն , այլ մեր բնութեան ընդունակութեան և ստորագրութեան իմաստուն և ողորմած

յարմարութիւններ են , փրկութեան այս պայմանները այնքան հրապուրիչ պիտի ըլլան իրենց , որքան առաջ անընդունելի էին . բայց մեր բնութեան և պարագաներուն յարմարութիւնը սորվելնէս առաջ , պարտինք հասկնալ թէ ի՞նչ է հաւատքը : Հատ ճշմարիս է Բոլօքին (Pollock) ըստածը՝ «Հաւատքը շատ մթնցաւ ան մարդոցը ձեռքալը որոնք զանիկայ բացատրել ջանացին» : Աս գլխաւորապէս յառաջ կուգայ Աստուածաբանական դրութեանը կազմութեանը մէջ տրամաբանական յարմարութեանց ջանքերէն : Մարդիկ Աստուածային բնութեան և մարդկային բնութեան տեսական գիտութիւններ (Theory) կը յարինեն , յետոյ Սուրբ Գրոց այն վարդապետութիւնները որ անոնց հակուակ կ'իրեւնան , յարմարցներու կը չարչարէն : Եթէ մարդուս կատարեալ ապականութիւնը (Totale depravity) անգամ մը ընդգունուի վերստին ծնունդը հրաշք մը Էլլալ պէտք է , և հաւատքը ամենալիարովութեան անմիջական գործը : Ու եւ իցէ բան մը Աւետարանը մարդոց այնքան անհաճոյ չըրաւ , որչափ փրկութեան պայմանները նախ պարտաւորիչ ընել մնալաւորին , յետոյ զանոնք կատարելը անկարող ըլլալը սորվեցնելը :

Կը յլշենք քարտիչ մը որ խոստովանեցաւ թէ ի՞նք շատ տարիներ կը քարտովէր թէ հաւատքը հոգեւոր նիւթ մըն էր որ Աստուծոյ ձեռքէն մեղաւորին սրախն մէջ կը ձգուէր : Իր փաստն էր երր . 11 : 11 . «Արդ հաւատքը յուսացուած բաներուն հաստատութիւնը (Substance) և չերեւցած բաներուն ապացոյն է» . հոս յաղթանակակը հաստատէր թէ , ըստած է թէ հաստառութիւնն է , (Substance) յուսացուած բաներուն մինչեւ որ մեզաւորը զայն ստանայ . չեր գիտեր թէ (Substantia) լատին բառը Substans բառէն «ներ , ընդ» Substare բառէն է որ կը նշանակէ կանգնել տակը . ո՛չ ալ Յունարէն Հաստատութիւնները բուն նշանակութեամբը որ կը նշանակէ

բան մը որուն վրայ ուրիշ բան մը կեցած կամ հաստուած է. ուրեմն հաւատքը յուսացուած բաներուն տակը կեցած բանն է, ճմարտապէս հմանը քրիստոնէական կեանքին յոյսին մխիթարութեան և յաղթութեան:

Սիրելի Տէ՛ր, քու հին Աստուածաբանական վարդապետութիւնդ անկէ աւելի իմաստալից չէ հաւատոյ վրայ, զոր օրինակ.

«Հարց. 11. Ի՞նչու համար Աստուածոյ հոգիէն ուրիշ զօրութիւն մը կարող չէ գործել այս հաւատքը:

Պատ. Քանզի այդ գործ մըն է որ Ամենակարող զօրութիւն կը պահանջէ: Ան նոյն զօրութիւնը որ Յիսուսի մէջ գործեց երբ նա մեռելներէն յարութիւն առաւ. Եփես. 1.՝ 19-20 Fisher's Catechism P. 130, «Յիսուսը մեռելներէն յարուցանողը Ամենակարող զօրութիւնն է որ հաւատք յառաջ կը բերէ» ըսելուն մէջ այս չափ իմաստ կայ որչափ ըսել թէ մաթեմաթիկական խընդիր մը լուծող զօրութիւնն է որ երկաթուղիի կառախումը կը մղէ: Աս այնքան անսուեղի է որ բարի մարդիկ երբէք պիտի չի կրնային զայն ընդունիլ եթէ նաև խապէս համոզուած ըլլային մարդկային բնութեան բուրովին ապականած ըլլալուն. անանկ որ բոլորովին ապականած վիճակէ մը ելլելու ճամբայ մը չի գտնուեւ լուն, վերստին ծնունդը հրաշքով մը պարտի սկսիլ, նոյնչափ իմաստութիւն կայ մարդուս հոգւոյն մէջ բրիչով մը փորելով բնական կրթութեամբ զսնիկայ Տէրովը պարուէզ մը ընել խօսքերուն մէջ: Պարտին մարդու մեջին հասնիլ, մեջի օրինաց համաձայն միջոցներով: Զարմանք է որ մարդիկ չեն ընդունիր անհաւատ համարուելու քանի որ հրաշքէ ուրիշ միջոց չի կայ հաւատալու: Ուրիշ մը կըսէ «հաւատքը վկայութեանց հաւատալն է, ուստի ո՛չ ոք իր հաւատքին պատավաշնասու է. եթէ բաւական է վկայութիւնը ինքը կը

ստիպուի հաւատալու, թէ ուզէ և թէ չուզէ, եթէ վկայութիւնը անբաւական է՝ չի կրնար հաւատալ որքան վակաքի հաւատալու: Հաւատքը կամաւոր չէ. ուստի ըստ հաճոյս և անիրաւ է փրկութիւնը այնպիսի միջոցներու թողուլ որոնց վրայ կարող չէ մարդ իշխել»:

Ասոնք հաւատքի վրայով եղած մի քանի խակութիւններ են, որոնցմէ շատ կան կրօնական աշխարհին մէջ, ասոնք կը նապաստեն մեղ սորվեցնելու պարզ, որոշ և Ա. Գրոց գաղափարներու կարեւորութիւնը, որոնք փիլիսոփաններու և աստուածաբաններու անվախճան շփոթութիւններովը բեռնաւորուած չեն:

Ուրեմն կը հարցնենք թէ ի՞նչ է հաւատք բառին նշանակութիւնը.

1. Pistis. Հաւատքին նախնական նշանակութիւնը, ուրիշներու վստահութիւնն է, մասնաւորապէս բարձր զօրութեան մը հաւատալ. բանի մը համոզում, վստահութիւն, ապահովութիւն: Ենթակայացար կը նշանակէ ապաւնութիւն, հաւատարմութիւն, համեստութիւն:

2. Բառին սովորական գործածութիւնը ասկէ շատ չի տարբերիր, սովորական գործածութիւնն է բանի մը կամ անձի մը վստահիլ իբր ճշմարիտ և արժանի. ուստի մարդոց համար կ'ըսէնք «Ես հաւատք ունիմ այն զօրապետին վրայ», կամ «Ես հաւատք չոնիմ այն բժիշկին վրայ», կամ «Երանի թէ աւելի հաւատք ունենայի Պարոն Ք. ին վրայ իբր համեստ մարդ». Այսպէս պատմութիւններու, վարդապետութիւններու և դրութիւններու վրայ կը խօսինք, անոնց հաւատալնիս կամ չի հաւատալնիս, կատարեալ հաւատք, կէս հաւատք, կամ տկար հաւատք ունենալնիս, և ո՛չ ոք մեղ սխալ կը հասկնայ:

3. Նաեւ Սուրբ Գրոց մէջ նոյն նշանակութիւնը ունի. միայն սա տարբերութիւնը կայ որ Սուրբ Գրոց առարկաներէն յառաջ կուգայ որոնք նկատողութեան առնուելու են: Աստուածաշունչին մէջ հաւատքի առար-

կաները բարոյական և հոգեւոր են : Անոր վարդապետութեանցը մէջ հաւատքը բարոյական հետեւութիւններ կը պարունակէ , Պատմութիւն քաղաքական զիտութեանց , կամ ընական գիտութեանց վերարերեալ իրուգութեանց պատմութեան մը ընդունելութիւնը պարզապէս կրնայ կայանալ վկայութեանց զօրութեան վրայ , և որովհետեւ անոնց գէպ կամ դէմ նախապաշարում մը չունինք կամ մասնաւոր շահ մը չունինք ընդունելնէս կամ մերժելնէս կալեալ , կը թողում որ մեր միտքը կրառականապէս յիշեալ վկայութիւնները ընդունին . Փոքր ինչ յարմարութեամբ հոս կրնայ ըստիլ թէ հաւատքը ակամայ է . բայց երբ մեր հաւատքին փոխարինութեան ընդունելութիւննէն կամ մերժումէն կախում ոնին — երբ մեր սկրանցը մեր վիճակին , մեր կեանքին , և մոր ճակատագրին յեղափոխումը պիտի պատճառեն , յայտնի է թէ լոկ վկայութիւններէ զատ ուրիշ զօրութեանց կարօտ է . զօրութիւններ որ մէկ կողմանէ կը պատրաստեն մեղ՝ վկայութիւնները անձկութեամբ ընդունելու . կամ ուրիշ կողմանէ մեղմէ հեռացնելու : Հոս կը սկրինք մեր հաւատքին վրայ իշխանութիւն ի գործ դնել . ապացոյցները քննութեան առնելով կամ մերժելով անոնց քննութիւնը . կամ ընդունելով անոր իրական օգուտը կամ թիւրելով անոր ճշմարիտ նշանակութիւնը : Աւետարանին հաւատքը ահաւոր հետեւութիւններ չի պարունակեր մեղաւորին համար . ուստի չար կիրքերը կրնան ազդել ապացոյցները խոտորելու կամ բոլորովին անլակելի ընելու : Սու որ կը հաւատայ թէ իր կամքը ի գործ դրաւ շահու և կիրքի ծուռ փաստերը լուցնելու , իր բարոյական զօրութիւնը ի գործ գրաւ Աւետարանին պահանջումներուն համեստ ուշադրութիւն մը տալու որոշմամբ . ուստի կայ հաւատքի բարոյական ինչպէս նաեւ մտաւորական կացութիւն մը : Մտաւորապէս դիտելով , վկայութեան հաւատալն է , բարոյական

գիտելով վկայութեան այնպէս հաւատալն է որ կ'ընդունի անոր բոլոր օրինաւոր աղդեցութիւնը խզմտանաքին և որտին վրայ : Ասոր համար Սուրբ Գիրքը մասնաւորապէս կը շեշտէ սրով հաւատալլ . քանզի Յիսուսի վկարերեալ ճշմարտութիւնը կը պահանջէ բարոյական բնութեան հաւատաւութիւնը և գործակցութիւնը : Աս պատճառաւ Աւետարանին մէջ հաւատար գործնական փորձի հետ կապուած է , որ կը մէկ զան լոկ իմացականութեան սահմաններէն դուրս կատարեալ համոզման մը զօրութեան և ձևելն ընդունելութիւն դանելէն առաջ . Ապաշխարութեան , Դաւանութեան , Մկրտութեան և Տէրոջը անունը կանչելու հետ կցուած է . անանկ որ իր արմատը պարտի ըլլալ բարոյական նաեւ մտաւորական բնութեան մէջ հաւատք ճանչցուելէն առաջ : Աս երբէք բառին նշանակութիւնը չի փոխեր , բայց մամնաւոր գոյն մը կուտայ անոր , հաւատքին ներգործածաւորկաններէն ընդունած և բարոյական հետեւութիւնները որ հաւատք յառաջ պիտի բերէ . որն որ կարեւոր համարեցինք հոս յիշել որ չըլլայ թէ մեր ընթերցողները այնպիսի տպաւորութիւն մը առնեն թէ մննք Սուրբ Գրոց հաւատքին չափը լեցնելու համար ճշմարտութեան պարզ մտաւոր հաւանութիւն մը կը պաշտպաննենք : Սակայն կ'ըսենք թէ Սուրբ Գրոց մէջ յիշուած հաւատքը միեւնոյն նշանակութիւնը ունի որ ժողովրդական գործածութեան մէջ ունի : Հին Յունաց հեղինակներուն կամ ներկայ Անդրացի հեղինակներուն գրութեանցը մէջ — այսինքն համոզում , վասահութիւն , հաստատ և անկեղծ հաւատք : Կրօնական հաւատքին տարբերութիւնը ան առարկաներուն բնութեանը վրայ է որուն վրայ հիմնուած է : Հիմայ տեսնենք թէ Սուրբ Դիմիքը ի՞նչ կը հաւատատէ : «Արդ հաւատքը յուսացուած բաներուն հաստատութիւնը ու չերեցած բաներուն ապացոյցն է» . Երբ . 11 : 1 . Արրահամին հաւատքը այսպէս նկարագրուած է :

«Իր մտքին մէջ հաստատ պահեց թէ Ան որ խօսք տուաւ ինք կարող է ընելու ալ»։ Հռովմ. 4: 41. Հարիւրապետին հաւատքը (Մատթ. 8: 5-10) որուն համար Յիսուս ըստ «Իսրայէլի մէջ անդամ ես այսափի հաւատքը չի գտայ»։ Փրկչին բժշկելու կարողութեան վրայ պարզապէս այնքան անսահման վստահութիւն մըն էր, որ Անոր հեռուեն խօսելով անմիջապէս պիտի ապրէր ճիշտ ներկայ եղածիննման։ Հիւանդ կնկան հաւատքը (Մատթ. 15: 28) և վկայուած հաւատքի օրինակները որ կը գտնենք Երր. 11 Գլուխն մէջ, ամէնը նոյն եղբակացութեան կը տանին թէ հաւատքը բանի մը ճշմարիտ ըլլալուն համոզում կամ վստահութիւնն է, և թէ հաւատքը ի Տէր Յիսուս Քրիստոս համոզում մըն է թէ ինչ որ ինք խոստացաւ՝ կարող է կատարել։

Կենդանական բնութեան բնազդումներէն և փափաքներէն քանի կ'ելլենք աւելի բարձր էութիւն մը, բոլոր գերազանցութեանց հիմք՝ հաւատքն է։ Իմացականութեան ամենէն կանուխ արթնցած ժամանակներուն, ի՞նչ որ կը ներշնչէ և կը կառավարէ մանուկը, ՀՈՒՍՔԻ. Խորհրդէն առաջ կը վստահի և միշտ պիտի վստահէր, եթէ իր գեղեցիկ և պարզ հաւատքը չի խորտակուեր ստութեան և խարէութեան յարձակումներէն, և ամէն քայլափոխի տարակոյսի և անվստահութեան չի մեր։ Այսքան հեռու է ճշմարտութենէ ըսելը թէ հաւատքը ըստ կամս (arbitrary) բան մըն է։ Երբ Աստուած կը պահանջէ որ մարդիկ հաւատան, ինքը պարզապէս կ'ուզէ վերադարձնել զանոնք իրենց բնութեան նախնական անարատութեան։ Հաւատքը հաստատութիւնն է, ի՞մն է, անհատական կեանքի արժանաւորութեան ընկերական կենաց, և քաղաքական կառավարութեան ապահովութեան և օրինաց։ Ի՞նչ պիտի ըլլար մարդեթէ իր հաւատալու կարողութիւնը ջնջուէր, առանց կենդանեաց անսխալ բնազդմանց, և ստորին կենդանեաց զգայարանքներէն աւելի տկար և աւելի անզօր

զգայարանքներով, — իր զգայարանաց և բանականութեան նեղ սահմանին մէջ փակուած ի հարկէ յետին վայրագութեան մէջ կը թաղուէր։ Իր բարձրանալու կարողութիւնը կախում ունի իր հաւատալու կարողութեան։ Հաւատարքը անցելոյն փորձառութիւնը իր առջին կը բանայ, մարդկային գիտութեան և իմաստութեան շտեմարանները, նվաթի և մտքի դանձերը հաղորդակցութեան մէջ կը դնէ զինքը անտեսանելիին և իրականին հետ, և կը լեցնէ իր հոգին պատմութեան, փիլիսոփայութեան, բանաստեղծութեան, և կրօնքի ներշնչումներով։ Ի՞նչ է ընտանեկան կապը, ՀԱՀԱՍՔԻ. ջնջէ էրկան կամ կնկան, ծնողաց և զաւկի միմետնց հաւատքը և կրակի պէտք չի մնար դժոխք մը կազմելու։ Ի՞նչ բան մէկաւել կը պահնէ ընկերութիւնը, մարդ մարդու վրայ ունեցած ՀԱՀԱՍՔԻ։

Արդ զարմանք է կամ ըստ հաճոյս, որ Աստուած այս մեր բնութեան ընդունակութեան կը դիմէ, որ այսքան ընդարձակ է գործողութեան մէջ, և այսքան կարեւոր անձնական նկարագրի արժանապատութեան և ընկերութեան խաղաղութեանը և օրինաւորութեանը որ էր և միշտ պիտի ըլլայ հաստատութիւնը, մտաւորական զարգացման և բարոյական մեծութեան։ Կը հարցնեմք, զարմանք է որ Աստուած իր առաջարկը ուզզէ մեր այս կարողութեան և զանիկայ ընէ նաև հոգեւոր կենաց հաստատութիւնը։ Զէ՛ թէ միայն զարմանք չէ, այլ քիչ մնաց որ պիտի ըսէլնք թէ մեր Արարիչը հարկադրուած էր մեր բնութեան հետ այնպէս վարուելու, որ հաւատքի սկրունքն աւելի ընդարձակ, գործելու այսքան զօրեղ, այսքան զիւրավարժ սկզբունք մը չունի։ Հաւատքը աւելի գիւրաւ կը գործէ նիւթեականին քան վերացականին հետ, վարդապետութիւններ և սկզբունքներ անոր ուզելը այնքան արժէք չունին մինչեւ որ անձի մը

մէջ չի ներկայացուին : Աշխարհի ղիւցադնապաշտութիւնը որ այնքան ամենայաղթող է , կը ցուցնէ թէ ինչպէս հաւատքը անձի մը վրայ կը հանգչի և իր հզօրագոյն ներհնչութիւնները անձի մը մէջ կը փնտոէ : Ուրինն մնիր կարօտութեանց որքան յարմար է ան կրօնքը որ կը ներկայացնէ անձ մը իրր հիմ մեր հաւատքին յոյսին և սիրոյն որուն մէջ Սաստոծոյ իմաստութեան , գիտութեան , զօրութեան , սրբութեան , բարութեան , ողորմութեան , գիտութեան և բոլոր լցունութեան գանձերը պահուած են , ինչպէս նաև մեր մարդկային կարօտութիւնները , վայրերը և փորձառութիւնները : Նախասահմանութեան , բաղդի , կարօտութեան , Միութեան մէջ երեքութեան կամ մարդկային ապականութեան խընդիրներուն վրայ վիճելր՝ Քրիստոնեայ ըլլալ չ' , այլ Ա.Ս.ՏՈՒԾՈՅ ՈՐԴՈՅՑՆ ՀԱԽԱ.ՍԱԼՆ է Քրիստոնեայ ըլլալ : Պրչափ որ գիտենք , կրնայ ըլլալ որ Սատանան բոլոր ասոնց վրայ անսամալ գիտութիւն և փիլիսոփայութիւն ունեցած ըլլայ , բայց այդ գիտութիւնը զի՞նքը չի փրկեր . «Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսի և պիտի փրկուիս :»

Եթէ նազովքեցի Յիսուսն է՝ ինչ որ ինք իրեն համար կը վկայէ , նարկ չի մնար ապացոյցներ զիգելու թէ մարդուս ամենաբարձր պատիւը և իր երջանկութիւնը կախումն ունի Անոր գիտութեան պաշտօնը լնդունելէ և կատարեալ վստահութեամբ Անոր առաջնորդութեանը հապատակելէ : Աս բաներուս մէջ հաւատքով միայն կը բանանք քաղել , եթէ ոչ խաւարի մէջ կը թափառինք : Մենք զԱստուած չենք տեսներ , չենք գիտեր մեղի համար Անոր ունեցած գիտառորութիւնները : Մենք երեկնքը չենք տեսներ , չենք գիտեր թէ կապակցութիւն մը կայ առ կեանքիս և թէ կապակցութիւն մը կայ առ կեանքին և համդեքնակալ կեանքին մէջ , թէ բանակառութիւնը վեց հազար տարի ի զուր ջանաց գաղտնիքը թափանցել : Յիսուս չեկաւ պատճառաբանելու , այլ

վկայելու . իր գիտցածը խօսելու և իր տեսածին վկայութիւն տալու . ինքը իր գերբնական իմաստութեան և գիտութեան պատգամը և գերբնական նկարագրի մը գերազանցութիւնը Աստուածային զօրութեան գործքերով հաստատեց . իր պաշտօնը ճշմարիս ըլլալով ինք է ինչ որ սիտք էր ըլլալ . իր ապացոյցները ճիշտ այնպէս են որոնց մնր սրաերը և խղճերը կը վկային թէ Սատուծմէ են : Եթէ մարդկային վկայութիւններով կրնամ իմ կեանքս վստահիլ բժիշկի մը վարդապետութեան և այնքան հաւատալ որ իր խրաններուն հետեւիմ իմ չի հասկցած բաներուս մէջ , եթէ կրնամ իմ կեանքս յանձնել նաւապետի մը վարդապետութեան հաւատալով թէ կարող է ապահովութեամբ առաջնորդել զիս վստահութեամբ խորութեան վրայէն , լոկ տախտակ մը ունենալով իմ և կործանման մէջ , ուրեմն աւելի պատշաճներով և ապացոյցներով կրնամ իմ բոլոր էռութիւնն յանձնել Տէր Յիսուսի պաշտպանութեան և առաջնորդութեան իրը կատարելապէս կարող Քրիստու բոլոր անոնք որ իրմով Աստուծոյ կուգան : Կարող Քրիստու բոլոր անոնք որ իրմով Աստուծոյ կուգան :

Աս գիտողութեանց մէջ կանխեցինք ինչ որ կ'ուզէնք ըսել հաւատայ աղբիւրներուն վրայով : Անմիջական կերպով յայանի ըլլալու է թէ հաւատք ի Տէր Յիսուս Քրիստոս կրնայ հասնիլ միայն Անոր նկարագրէն , Անոր վարդապետութեանցը և գործքերուն վրայ գիտութիւն ունենալէ : Ուրեմն հաւատքը պարտի գալ առ բաները պարունակող Աստուածաշնչէն . առև Յառն 20 : 31 . Գործ 17 : 12 և Հառլմ . 10 : 17 :

Երեմն մեղի կը հարցուի թէ Յիսուսի վերաբերեալ ճշմարտութեանց ապացոյցները պէտք եղածին չափ կատարեալ և անվիճելի են . կը պատասխանենք թէ ոչ : Դիւրաւ կրնանք ըմբռնել թէ ապացոյցները աւելի ճոխ և աւելի պալացուցական կրնային ըլլալ . կրնանք տեսնել թէ ինչպէս կատարելապէս ապացուցական կրնային ըլլալ որ անհնար ըլլար անոր հակառակիլ . այն ասաիւ

հան որ մեզի հաւատալու կամ չի հաւատալու ընարութիւն մնացած չըլլար . բայց այն նոյն վայրկեանէն հաւատքի բարոյական տարրը դուրս կը ձգուի . ալ եւս մեր գործը չըլլար . մեր սրտերուն ընտրութիւնը և ի հարկէ վերտին ծննդեան բարոյական նսատակներուն և ոչ մէկն կրնայ ծառայել , որուն համար կարգուած է : Ապացոյցը , իր եղածին պէս , բաւական է արծաթի պէս ծշմարտութիւնը փնտող համեստ սիրտը այնպէս առաջնորդել որ գտնէ , միեւնոյն ժամանակ այն աստիճան ճոխ չէ՝ ո՛չ ալ այնքան առարկութենէ աղատ որ անհամեստ կամ դժնդակ սիրտ մը չի կարենայ խոյս տալ անոր պահանջներէն և մնալ անհաւատութեան մէջ :

Ուստի այն որ կը մերժէ ան ապացոյցները որուն վրայ այս կրօնքը հիմայ կեցած է , աւելի ապացոյցներով կրնայ լսեցուիլ , բայց ոչ թէ դարձի դալ : Անոր համար Յիսուս ըստ «Եթէ Մովկէսին ու մարդարէներուն մտիկ չեն ընկեր , ո՛չ ալ թէ որ մեռելներէն մէկը յարութիւն առնելու ըլլայ պիտի համոզուին» :

Զգուշացիր , պարոն , որ անհաւատութեան դատապարտութեան տակ չինաս :

ՆԱՄԱԿ ՏԱՍՆԵԽԵՐԿՈՒԵՐՐՈՐԴ

Ապաշխարութեան մելնութիւնը եւ բացատրութիւնը :

Հաւատքի հետ իր փրկութեան պայման մը մերտիւ և անբաժան կերպով կցուած է Ապաշխարեցիք հրամանը . «Աստուած տգիտութեան ատենները անտես ընելով հիմայ ամէն տեղ կը պատուիրէ բոլոր մարդոց որ ապաշխարեն» . Գործ . 17: 30: «Եւ իր անունովը ապաշխարութիւն ու մեղաց թողութիւն քարոզուիլ բուլոր աղդաց մէջ Երուսաղէմէն սկսած» . Ղուկ . 24: 47 . Ֆէրովը ժողովուրդ մը պատրաստելու . Առաջնորդին սեպհական դործն էր Հրէաները ապաշխարութեան կան-

չել ուստի լաւ կրնանք հասկնալ թէ Քրիստոսի արքայութեանը ոչ ոք կրնայ պատրաստուած ըլլալ առանց ապաշխարութեան : Ուրեմն հարցնենք թէ ապաշխարութիւն ի՞նչ ըսել է : Ապաշխարութիւն . թարգմանուած բառը կը նշանակէ յետոյ համազան մը գալ . այսինքն միտքը կամ նպատակը փոխել ըսել է . Սուրբ Գրոց գործածութեան մէջ երբեմն կը նշանակէ մտրի և զգացմանց մէջ տեղի ունեցած փոփոխութիւն մը , կամ սկզբունքի և գործելու փոփոխութիւն մը , թէեւ այս վերջինը ամէն անգամ չի ցիսուի , բայց ընդհանրապէս կը հասկցուի դուցէ քու կրթուած եկեղեցիիդ տպեալ բացատրութիւնէն աւելի ընամբ բացատրութիւն մը չենք կրնար գտնել : «Ճշմարիտ ապաշխարութիւնը կը պարունակէ մեղքէ Աստուծոյ զանաւլ անկեղծ զիտաւորութեամբ և ջանքով Անոր բոլոր պատուիրանաց մէջ Անոր հետ քալել» : Ապաշխարութիւնը լոկ տրտմիլ չէ մեղքի համար , քանզի կը կարգանք «արտմիլ ապաշխարութեան համար» , և կը սորվեցնէ մեղի թէ «Աստուծոյ ուղածին պէս տրտմութիւնը փրկութեան համար ապաշխարութիւն կը գործէ» : 2 Կրնթ . 7: 10 . Ո՛չ ալ լոկ վարուց բարեկարգութիւն մկն է , բառին բուն նշանակութեամբը , միայն սկզբնաւորութեանը մէջ : Ինչու որ Պօղոս Առաքեալ կը վսասանեցնէ մեղ թէ «սորվեցոց Հրէաներուն և Յոյներուն թէ պարախն ապաշխարել և գտանալ Աստուծոյ և ապաշխարութեան արժանաւոր գործեր գործել» . Գործ . 26: 20: Ուրեմն ապաշխարութիւնը ան է որ Աստուծոյ ուղածին պէս տրտմութեան կը հետեւի . և բարեկարգեալ վարուց արտաքին պատուղներէն առաջ տեղի կ'ունենայ . առ ուրիշ բան չի կրնար ըլլալ այլ կամքի կամ նպատակի փոփոխութիւն . մարդում մեղքի և սրտով ու դիտաւորութեամբ ընդունիլ Աստուծոյ օրէնքը , իրը Օրէնք կենաց : Առ կը բացատրէ Գործ . 2: 38 համարին մէջ գործածուած սա բառին

Նշանակութիւնը։ Անոնք պատուիրուեցան ապահարել «Սրտերնուն մէջ զզջալնուն» վերը ցուցնելով թէ մինչեւ անգամ ամենէն կծու տրտմութիւնը ինքնին ապաշխարութիւն չէ։ Անոնք նոր կեանք մը սկսելէն առաջ չէր որ իբր ապաշխարողներ ընդունուեցան ոչ ալ իրենց մկրտութիւնը կ'ապացուցանէր նոր կեանք մը սկսելնին։ անոնց ապաշխարութիւնը խենց սրտով մնողքէ հեռանալով Քրիստոսը իբր իրմաց Տէրը և Փրկիչը ընդունին էր, և իրենց մկրտութիւնը մնողքէ հեռանալնուն և Քրիստոսի հազար գութեան նոր կեանքին սկսելնուն արտայայտութիւնն էր։

Մինչեւ հսու մնողի յայտնուած կարգը այս է։

1. Հաւատք. 2. Աստուծոյ ուղածին պէս տըրտութիւն. 3. Ապաշխարութիւն կամ ներքին հպատակութիւն Քրիստոսի. 4. Աստուծոյ դառնալ կամ մկրտութիւն (Աստուծոյ դառնալուն արտաքին ձեւը). 5. Ապաշխարութեան արժանաւոր գործքեր։

Թոյլ տրուի մեղ ձեր նախնի դասագրքէն ևս ընդօրինակել Աւետարանին մէջ ապաշխարութեան բանած տեղին վրայ։ «Հաւատքի և ապաշխարութեան կարգաւորութեան դալով կրնանք ըսել թէ չենք կրնար ըմբռնել վայրկեան մը երբ մէկը առանց մ'ուոնն կը դոյանց հոգիին մէջ։ Ուստի ժամանակի նկատմամբ հաւատք և ապաշխարութիւն անհրաժեշտ իրարու կ'ընկերանան, բայց բնական կարգով հաւատքը ապաշխարութենին առաջ պարտի ըլլալ։ Աւետարանին ապաշխարութիւնը մնողքէ Աստուծոյ դառնալն է. սակայն Աստուծոյ դառնալ չըլլար առանց Քրիստոսի և Քրիստոսի նրբալ չըլլար առանց անոր հաւատալու. Յովհ. 14: 6 Մանաւանդ Աւետարանին ապաշխարութիւնը Աստուծոյ վրայ եղած սէրէն կը հոսի, բայց դէպի անոր եղած սմկեց սէրը կը գործէ ծմարիս հաւատքի գործելովը։ Ա. Տիմ. 1: 5: Աւելցուր ասոր վրայ թէ միայն Անոր նայելով զոր մնոնք խոցեցինք, կրնանք Աստուծոյ ու-

զածին պէս արտմիլ ան նշանաւոր խոստման համաձայն և «Անոնք ինծի իրենց խոցածին պիտի նային և անոր վրայ պիտի ողբան» Զաք. 12: 10. Սրդարեւ կայ յանցանացեան թշուասութեան զգացումը, մեղքի համար աեսակ մը տրտմութեամբ զանիկայ ձղելու գիտաւորութիւններով, որովհետեւ յաւիտենական դատապարտութեան կ'ենթարկէ զինքը որն որ բնականաբար Քրիստոսի վրայ եղած հաւատքով պարտի ըլլալ. բայց սա շատ տարբեր է Աւետարանին ապաշխարութենին Եփ. of Conf. p. 181.

Դուն չես կրնար չի աւենիլ որ փրկութեան այս պայմանը ըստ հաճոյս չէ, բնականապէս ապաշխարութիւնը կատարուած ըլլալու է Աւետարանին օրհնութիւնները վայելել կարենալէ առաջ։ Եթէ հար է որ իր երեսը աւազին մէջ թաղած մարդ մը արեւը տեսնէ, կամ մատերուն ծայրերը դայնելով նարինջին համը առնէ, կամ վայրենի հոգիկ մը հանգիստ զգայ կրթեալ զիանականներու խմբակի մը մէջ, կամ զինեսան մը դոլորչիսպ արբեալ մը աղօթքի ժողովի մը մէջ գերազանցապէս երջանիկ զգայ ինքզինքը. անտարակոյս մարդն ալ առանց ապաշխարութեան կրնայ վայելել Աստուծոյ վըրկութիւնը։ Ինչ է Աւետարանին նպատակը. «Մեզ օրբութեան, արդարութեան և սիրոց բերել և անոնցմով հասցնել Աստուծոյ հետ հաղորդակցութեան. ուրեմն անտարակոյս քանի որ սիրոց մեղքի գերի է, և բարովական բնութեան բոլոր կարողութիւնները անձնասիրութեան հպատակած է, փրկութեան օրհնութիւններուն համնելու կարող չէ, բայց միայն այնպիսի ապաշխարութեամբ մը որ կը յեղափոխէ սրտին փափաքները, հակամիտութիւնները և դիտաւորութիւնները։ Սորբերը միայն կրնան սրբոց հետ ընկերակցիլ։ Աս ամնաւանձ պատճառ մըն է որ անպաշխար մարդ մը Սորբ Հոգին չի կրնար առնել։ Աս ապաշխարութիւնը բան մըն է որ մենի կատարելու ենի, բուն իր բնութեամբը ինքնիշխանութեան

հաստատութիւնն է, կամքին իշխանութիւնը նոր ուղղութեան մը առաջնորդուած, ասոր համար հրամայուած է մեղի որ ապաշխարենք: Ապաշխարելու պարտաւութիւնը մեղի իշխայ, թէու յիշուած է թէ Աստուած ապաշխարութիւն կուտայ: Աստուած ապաշխարութիւնն միջոցները մեղի կը չնորհէ, և երբ կապաշխարենք ինքը մեղ ընդունելուն կը վստահեցնէ մեղ:

Ապաշխարութիւնն շարժառիթներ են 1. Աստուածոյ բարութիւնը. (Հոռվմ. 2: 4.) և 2. Գալու արդար գատաստանը (Դործ. 17. 31.): Հոգին կը կենայ մէկ կողմէն Աստուածային հրապուրանաց և միւս կողմէն Աստուածային արհաւերանաց մէջաւեզ, միանգամայն աղդուելու և մղուելու նոր կեանքի մը հրապուրուած և խրատուած աչքի առջեւ ունենալով անապաշխար ընթացքի մը ահաւոր հետեւութիւնը: Աս շարժառիթները Աստուած կը յայսնէ և կը թափանցէ բայց ընտրութիւնը և որոշումը մեր կողմն է:

Շատերը կը տարնապին սրտի փոփոխութեան ապացոյցի չգոյութենէն: Այսպիսիներուն շատ օդատակար կ'ըլլայ այդ բանաձեւութիւնը և անոր յառաջ բերած գաղափարները ձգել, և անոր տեղ հաւասէի և ապաշխառութեան ապացոյցներ վնասել: Երբ մեր զգացումները և փափաքները մեղքէ մաքրուին և մեր սկզբունքները ու դիտարութիւնները փոխուին այնպէս որ մերժենք ինչ որ մեղանչախան է և ընտրենք ինչ որ բարի է, ալ եւս տարակոյս չի մնար թէ սիրաը փոխուած է: Հաւատք և ապաշխարութիւն այս փոփոխութիւնը յառաջ կը բերեն:

Աս նամակը կը վերջացնենք ըսելով թէ քանի որ ապաշխարութիւնն կարեւորութիւնը Աստուածոյ յաւիտենական օրէնքին մէջ արուած ըլլալով, բնականաբար անկէ թերանալ չի կմնար ըլլալ, մեղաւորը պարտի ապաշխարել կամ կորսուիլ: Ինչ որ ըլլայ հետեւութիւնը, աջ աչքը որ կը գայթակեցնէ՝ պէտք է որ

հանուի, աջ ձեռքը կամ ոտքը որ կը գայթակեցնէ՝ պէտք է որ կարուի և մենք պակաս կեանքը մանենք. կամ աս զոհողութիւնը չընելով դժոխքին կրակին մէջ ձգուինք: Բոլոր ուրիշ իմացական կոճիւներէն աւելի՝ աս Աւետարանին գայթակլութիւնն է: Սակայն բարիին ու ձմարիալին արէէքը ճանչցող սրաերու համար ամեւ նագոհացոցիչ յանձնարարականներէն մին է:

ՆԱՄԱԿ ԵՐՐՈՐԴ

ՓՆՏՈՂԵ ՄԸ

Տէ՛ր Խմբագիր,

Հաւատքի և ապաշխարութեան վրայ վերջերս հրատարակուած ձեր խմբագրական նամակներուն յօժարութեամբ հաւանութիւնս կը յայտնեմ, քանզի անոնցմով շատ տարակոյններս փարատեցան, ցույնելով թէ լոկ իշխանութեամբ հաստատուած ըստ կամս պայմաններ չեն, և թէ անոնք տրուած են բնական բերմանենով փրկութիւնը ընդունելու և վայելելու անհրաժեշտ պայմաններ ըլլալովին: Արդեօք կրնա՞ք Մկրտութեան համար ալ նոյնը ըսել որ ըստ ձեր կարգաւորութեան հետեւեալ նիւթն է. Բնչակէս լոկ արարողութիւն մը ըստ կամս տրուած ըլլալէ ուրիշ բան մը կրնայ ըլլալ. և ինչո՞ւ լոկ ձեւակերպութեան մը վրայ աս վիճարանութիւնը կ'ընենք, իբր թէ կարեւոր բան մը եղած ըլլար, կամ թէ կարելի ըլլար մարդու մը վրկութեանը աղգել, անոր սրակուիլը, հեղուիլը կամ ընկլմումը: Ներեցէք ինձ եթէ անքաղաքավար երեւիմ ըսելով թէ ինձ ասիկայ շատ կը նմանի մժզուկը քամելուն: Աւելի աղէկ է «Օրէնքին աւելի ծանր» բաներուն ուշաղրութիւն տալ որոնց վրայով ձեր 27 թուականաւ Խմբագրականին մէջ այնչափ աղդեցիկ կերպով գրեցիք:

ՓՆՏՈՂԵ ՄԸ

ՆԱՄԱԿ ՏԱՍՆԵՒԵՐԵՔԵՐՐՈՐԴ

Մկրտութիւնը լոկ ինքնակամ պատուէր մը չէ. — Այսպիսի պատուէրի մը պատճառը. — Մկրտութեան կարեւորութիւնը :

Ես համոզուած եմ թէ շատ բան զոհուած է «Մկրտութիւնը յարմորութիւն չունի», «բաներու բնական ընթացքին մէջ չփո՞խ չունի». «թէ ըստ կամս պատուէր մըն է» խօսքերուն. Աստուածարան հեղինակներուն դրական բարոյական, և բարոյական դրական խօսքերուն մէջ ըրած տարրերութիւնները կրնան նպատակներու ծառայիլ, և մասնաւոր կողմնակի տեսութեամբ մը իրօք տարրերութիւն մը ցուցնել. բայց Սուրբ Գրոց համաձայն տարրերութիւն մը չէ և վստահ եմ թէ չափազանցուած է: Մկրտութիւնը ըստ կամս հրաման մը չէ, ուժից յիշուած պայմաններէ աւելի իշխանութեան վրայ հիմնուած է, քանզի իր նպատակին մէջ իշխանութեան խոստովանութիւն մը, ճանաչում մը ունի, և այս պատճառու յարմարութիւն ունի, և արդէն յիշուած պայմաններուն բարոյական յատկութիւնը չունենալով, մեղ աւելի ուղղակի երես առ երես կը բերէ Տէր Յիսուսի գերագոյն իշխանութեան, բայց սիսալ է ըսել թէ նպատակին յարմարութիւն չունի կամ պարագաներու բնութենէն մկրտութեան կարեւորութիւն մը չի տեսնուիր:

Հիմա քննենք սա ինդիրը.

1. Քրիստոնէութեան հիմնադրին նպատակն էր Ընկերութիւն մը հաստատել չէ թէ միայն անհատները մեղքէ և անօրէնութիւնէ դարձնելու և նոր կեանքի մը սերմերը անհատներու սրտերուն մէջ անկելու, այլ դարձի եկողմերը ընկերութեամբ մը միացնելու միմեանց օգնութեան և միջոց ուրիշները դարձի բերելու համար: Այսպէս Քրիստոնեայ եղողի մը համար կան՝ ժողովրդացին, ընկերական, ինչպէս նաեւ անձնական մասնաւոր նպատակներ ծառայել:

Աս Ընկերութիւնը կը կոչուի եկեղեցին: Անիկայ կաղմակերպեալ մարմին մըն է. անդամակցութեան պայմաններ պարտի ունենալ, նաև ընդունելութեան ձեւ մը: Որովհետեւ այրերէ և կիներէ կազմուած տեսանելի ընկերութիւն մըն է և ունի ժողովրդացին նպատակներ կատարելու՝ ընդունելութեան կերպը պարտի տեսանելի, դիւրահասկնալի և հրապարակաւ ըլլայ. անմանի որ եկեղեցին և աշխարհ տեսնայ և գիտնայ բաժանման զիծը. թէ ո՞վ է աս կողմը և ո՞վ ան կողմը: Ռւսոփի անհրաժեշտ է որ եկեղեցին մէջ ընդունելութեան տեսնանելի ձեւ մը ըլլայ: Աս ըստ կամս չէ:

2. Խիստ կարեւոր է որ այսպիսի արարողութիւն մը եկեղեցի կոչուած ընկերութեան նպատակին ծառայէ. հետեւարար վայելուչ է որ ընդունելութեան արարողութիւնը յայսնէ ան կեանքը որուն կ'առաջնորդէ, և ցուցնէ անոր նպատակուներուն հաւասաքը և նպատակը: Ասոր համար ամէն ընկերութիւն իր ընդունելութեան արարողութիւնները այսպիսի նշաններով կը ջանայ կատարել որ կը յայսնեն իր սկզբունքը և նպատակը, կամ տպաւորէ ենթակային մոտաց վրայ ուղիղ գաղափար մը այն պարտաւորութեանց զորս կը ստանձնէ: Աս պատճառու մէկ ձեւը միւսին հաւասար չէ, լոկ իշխանութիւնը կարող չէ մէկ ձեւը միւսին չափ օգտակար ընել: Պարագայից յարմարութիւնը կը պահանջէ որ այն ձեւը ընտրուի, ան նշանը որդեգրուի որ ամենապարզ կերպով կը պարունակէ և կը յայսնէ անոր Առաջնորդին կեանքին վլաստոր գաղափարները և բնաւորութիւնը. ուստի արեան մէջ, ձիւթի մէջ, կամ իւղի մէջ մկրտութիւն մը չի կրնար ծառայել Քրիստոնէական կենաց ընդունելութեան արարողութեան, ինչպէս զուրի մէջ մկրտութիւնը կ'ընէ, քանզի սրբութեան կեանքի մը մուտքն է, մերժում մը մեղաց կեանքին և այս տպաւորութեան ամենայարմարը ջուրին մաքրիչ յատ-

կութիւնն է միայն : Աշխարհէն զատուիլը որ այս արարողութիւնը կը ցուցնէ , չէր կրնար ուրիշ ձեւով մը այնքան կատարեալ կերպով ցուցուիլ , ինչպէս արդէն մեղքին մեռած հաւատացեալին թաղումը որ բոլոր կարեկցութիւնէ և մամնակցութիւնէ կարուած է : Նոր կեանքը որուն ինքինքը կը նուիրէ՝ յարութեան ամենապայծառ ցոյցն է , նշանական գերեզմանէն ելլելով և իր բոլոր բնութիւնը ամբողջութեամբ նոր ծառայութեան մը նոր իրումը չունի աւելի յարմար նշան մը , ինչպէս իր ամբողջ մարդկութեան մաքուր ջուրի մէջ ընկղմումը և այն տարրէն ելլելը իրը լուացուած մաքրուած իր հին ալղտեղութիւններէն ելած սուրբ կեանք մը վարելու : Առ ըստ կամսչէ :

3. Կրօնքը լոկ իմացութիւն մը կամ լոկ զգացում մը չէ , այլ կեանք մըն է : Անոր նպատակն է մեզի սորվեցնել թէ ինչպէս ապրելու հնք . ուստի անոր փրկութեան խոստումները մեզի չեն յայտնուիր , մինչեւ որ մեր համոզումները և փափաքները չի կենդանանան : Հաւատքը ճշմարտապէս իրին հաւատք չի կնքուիր : Ապաշխարութիւնը իրը ապաշխարութիւնը չընդունուիր մինչեւ որ ապրի և շարժի Աստուծոյ կամաց սորչեալ հազարնդութեամբ : Ուստի Աւետարանին պայմաններով արտաքին գործ մը ներքին համոզման հետ կապուած է . «Ան որ հաւատայ և միրտուի պիտի փրկուի» . «Ապաշխարեցէք ու դարձի եկէք որ մեղքերնիդ ջնջուի» . Ուրեմն մկրտութիւնն է հաւատք և ապաշխարութիւն իւսոյ բերուած , կեանքի լեզուին փոխադրուած : Եթէ ասոր կարեւորութիւնը ճանչցուէր՝ հարկ չէր մնար կարգ մը համարներու դրայ փող հնչեցնել , ուր հաւատքը առանց յաւելուածի յիշուած է , կամ օրէնքով արդարանալու դէմ յառաջ բերուած է : Առ ամենուն մէջ հաւատքը չէ թէ լոկ ներքին համոզում մը այլ կենդանի սկզբունք մը կը նշանակէ հաւատք (հնազանդութիւն թարգմանուած) կենաց շեմին վրայ մեղաց թողութիւն

գանուելուն մէջ անշուշտ յարմարութիւն մը կայ երբ մեւ զաւորը ճշմարտապէս հնազանդութեան կեանքը կը մտնէ , Աստուծմէ իր բոլոր մեղքերուն թողութիւն գրանելով որ հաւատարմութեան կեանք մը վարէ : Ճշմարիտ է որ չենք կրնար իրականապէս զիանալ գործի մը մէջ մտնելիս , մինչեւ որ որոշեալ գործով մը ինքղինքնիս չը ցուցնեմք , յորմէ պատուաւոր կերպով չենք կրբնար եւ դաւանալ : Կրնանք եփրատի եղերքը կայնիլ , հաւատալ , սորչել , փափաքիլ , խոստանալ և երբէք չի մտնել . զետեն անցնիլն է որ գործը կը կատարէ : Միթէ բան մը չի նշանակեր ամուսնութեան արարողութիւնները , հպատակութեան գործողութիւնները : Առ ամենուն մէջ կը տեսնենք մեր յիշած սկզբունքները . արտաքին նուիրումը ներքին համոզման հետ միայնիլ այն պարագաներուն տակ որուն վերջնական նպատակն է նոր կեանք մը : Առ ըստ կամսչէ :

4. Մենք նիւթական կալուածք մը ունինք , զգայանաց միջացներով հոգինէ կը համնինք , հոգին նաեւ կը յայտնէ իր զօրութիւնը նիւթական կաղմուածքին միջոցաւ , ուրեմն այս կաղմակերպութեան համաձայն ըմբռնելի փորձեր , շօշափելի տպացոյցներ և դարձի գալու նման կեանքի մեծ փոփոխութեան պարագայից յարմար , նուիրման որոշ արտաքին գործքեր կը պահանջէ , որպէս զի չէ թէ միայն ներկայ պէտք մը լեցուի , այլ զուգորդութեան օրինօք կարողացնէ յիշողութիւնը իրեն սուհմանաքար մը կանգնել կենաց անսապատին մէջ : Տկարութիւն կոչէ ասիկայ եթէ կ'ուզես , մենք տարակոյս չունինք թէ մեղի հրամայուած արարողութիւնը ողորմած զիջում մըն է մեր տկարութեանց : Անմեղ հոգիներ գուցէ արարողութիւններու կարօտ չեն , բայց մարմնին մէջ բնակող մարդիկ կարօտ են : Մինչեւ անգամ Արքանամ որուն ականջները լսեցին եհովային խոստամունքը թէ Քանանու երկիրը իր ստացուածքը

պիտի ըլլայ, իր մարդկային տկարութեամբը հարկադրուեցաւ հարցնելու թէ «ինչպէս գիտնամ թէ ես պիտի ժաւանիգեմ»։ Մինչեւ որ խորանը շմուելով երկու կոտր եղած զոհերուն մէջէն ուխտը շքեղապէս հաստատելու համար Աստուծոյ զօրութիւնը դինքը կրակով չի դիմաւորեց, ինքը չի գիտցաւ թէ երկիրը պիտի ժաւանիգեմ։ Աստուծած արարողութեանց պէտք չունի, բայց մարդ կարօտ է անոր. շատեր կը խրացին թէ այս տասնեւիններորդ դարուս մէջ մինք խաւար դարերու ծխականութեան դաւանալու յետաղէմ քայլ մը կ'առնենք, սակայն գոնէ սաշափը կը ցուցնէ թէ մարդկային բնութեան մէջ կայ բան մը որ հոգեւորականութեան հետ հաղորդակցութեան համար զգայաբանաց միջոց մը կը վնասէ։ Բնախօսութեան պարծենցած բոլոր լոյսը կարող չէ ասիկայ արդիլել և մանք վերջապէս պիտի տեսնենք որ բոլոր ձեւերու և արարողութիւններու ուխտադրուժ մարդիկ տիսուր և անտանելի անշատութենէ փախչելու համար պիտի ընկղմին կոյր անշափութեան դիմութեան մէջ որուն բնախօսութեան անձեւ և անտառած սկզբունքները առաջնորդած էին զիրենք։

Մեր բնութեան այս հակամիտութիւնը կրնայ խանգարուիլ և սոսկալի՝ կերպով խանգարուած ըլլալուն տարակոյս չի կայ, բայց ո՛չ նոր կտակարանով. Աւետարանը միայն քանի մը ձեւեր ու պարզ արարողութիւններ ունի, գերազանցապէս հոգեւոր կրօնք մըն է, և Աստուծմէ ըլլալուն ապացոյցներէն մին այս է որ ամսնամնծ հոգեւոր վախճաններու առաջնորդած միջոցին զանդ չառներ այլ կը կանոնաւորէ մեր բնութեան արտաքին արարողութեանց փախաքները։

Ուստի նախապաշարում կամ անրանաւոր բան մը չի կայ հոգեւոր մկրտութեան մէջ. յարմարցուած է մեր էութեան պէտքերուն, եկեղեցին կարօտութեանց և աշխարհին։ Անոր ստոյգ կարեւորութիւնը արդէն յիշ-

ուած խօսքերուն լոյսովը կրնանք սորվիլ մի քանի խորհրդածութիւններէ։

1. Մուտք մըն է որ իր մէջը ունի հետեւելու բոլոր կեանքը. գործ մը որուն զօրութիւնը չի վերջանար քանի որ կեանքը կը շարունակէ։ Անհնար է խօսքով բացատրել գործի մը կարեւորութիւնը և վսեմութիւնը որով կեանք մը, զիհակ մը կը նույիրուի այնպիսի պայմաններով որ պատուաւոր կերպով ևս չանուուիր։

2. Ուրեմն պարտի միայն մեկ անգամ կատարուիլ։

Գործ մը որ բոլոր կեանքին մէջ միայն մէկ անգամ պարտի կատարուիլ՝ բուն այս պատճառաւ մասնաւոր նշանակութիւն և կարեւորութիւն ունի. բոլոր որիշ գործերէ աւելի զգուշաւոր պարտի ըլլալ. և կատարեալ թէ ձեւով թէ հոգիով. և այնպիսի իմացողութեամբ, անկեղծութեամբ և բարեսպաշտութեամբ պարտի կատարուիլ որ մեղի համար թէ ասլրինք և թէ միանինք ըլլայ պայծառ անուշանոտ և օրնեալ յիշատակ մը։

3. Անոր պաշօնն է փոխել մեր հոգեւոր յարաբերութիւնները։

Մկրտութեան հրամանին մէջ Յանարէն ուս նախադրութիւնը շատ նշանաւոր է. կը նշանակէ շարժում մը գէպի վրայ կամ մէջ, երբ կը կարդանք. Մկրտեցէք զանոնք յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. «Քրիստոսով մկրտուած» «Իր մահուանը մկրտուած», անոր նշանակութեան ամենապարզ բացատրութիւնն է։ Բերել ենթական Աստուծոյ նոր յարաբերութեանց մէջ, և ծանօթացնել զանիկայ իրը անձնական մասնակից մը Քրիստոսով և Անոր մահուամբը եղած մնծ փրկութեան օրհնութիւններուն։

4. Աս եղական գործն է որուն հետ կցուած են Հօր Որդւոյ և Սուրբ Հոգւոյն անունները. ուրիշ ո՛ւ կիցէ բանէ մը աւելի Աստուծոյ փառքը և օրնութիւնը կը հանդի՛ աս արարողութեան վրայ, քանդի անոր յատկացուած

առեղը մնդ երես առ երես կը բերէ Աստուածութեան, Հօր, Որդւոյ և Սուրբ Հոգւոյ հետ, և կը հաստատէ Նոր և մնացուն յարաբերութիւն մը Հօրը հետ իրրեւ մեր Հայրը. Որդւոյն հետ իրրեւ մեր եղբայրը ու Փըր-կիչը և Սուրբ Հոգւոյն հետ իրրեւ մեր Մխիթարիչը, մեր ժառանգութեան Գրաւական:

Արդ քանի որ Սուրբ Գրոց մէջ պատճառ չի կայ Ճանրաբեռնեալ ձեւերու գերի ըլլալու. շատ պատճառ կայ հաճութեամբ և զուարթութեամբ հպատակելու արարողութեան մը որ կենաց մած ճզնաժամին մէջ մեր առջեւը կ'ելլէ, մեր պարագաներուն և կարսութիւններուն ամենընտիր յարմարութեամբ:

ՆԱՄԱԿ ՏԱՄՆԵԿՉՈՐԻՈՐԴ

Վիճակի փոփոխմ մը:

Մկրտութիւնը լոկ ինքնակամ կամ ըստ կամս արարողութիւն մըն է գանգատներէն պաշտպանելով և արատաքինը ներքինին հետ կապակցելու համար այսպիսի արարողութեան մը կարեւորութիւնը ցուցնելով մեզի եւ ուրիշներուն ապացոյց մը ըլլալու համար հեմարտապէս նոր կեանի մը մտած ըլլալուս: Հիմայ մտադիր ենք առ նամակիս մէջ աւելի մանրամասնորէն խօսելու մկրտութեան վիճակի կամ յարաբերութեանց փոփոխում յառաջ թերող պաշտօնին վրայ: Զեր դիմողութիւնը հրատիրուեցաւ Յունարէն ուս (մէջ) բառին կարեւորութեան վրայ, որ կը նշանակէ մէկ տեղէ ուրիշ տեղ մը շարժում մը: Միշտ կը գործածենք մէկ վիճակէ մը ուրիշ վիճակի մը փոփոխութիւնը ցուցնելու համար. ինչպէս «Պաշտօնին մէջ անցաւ». «Ծառայութեան մէջ մտաւ». «Ծնուանիքին մէջ ամուսնացաւ». եւլն: Ասոնք կը հասկնանք թէ պաշտօնին երդումը, ամուսնութեան:

արարողութիւնը կամ ինչ խօսքեր որ խօսուած է՝ անոնց մոլ ենթակայից մէկ վիճակէն ուրիշ վիճակի մը մեջ անցնիլը կատարուած է: Երդումը չի կատարուած այն անձը այն պաշտօնին մէջ չէր, բայց երդումը առնուելուն պէս պաշտօնին մէջ անցաւ: Ամուսնութեան արարողութիւնը չի կատարուած, մարդը երիկ մը չէ, և օրիորդը կին մը չէ, իր անունը. հարստութիւնը, ինքն զինքը նուիրելու սեպհական իրաւոնքը դեռ իրենն են, բայց ամուսնութեան արարողութիւնն հպատակած վայրկեանին, երկաւ կողմանց յարաբերութիւնները կը փոխուին բոլոր կեանքերնուն մէջ տեւող պարասարութիւններ կ'ինան իրանց վրայ, որոնցմէ մէկ վայրկեան առաջ ազատ էին. անունի, հարստութեան, բնակարանի և ամէն ինչ որ երկրասոր միջակի և կեանքի հետեւութիւններ են, արդիւնք են այն մէկ արարողութեան: Մկրտութիւնն մէջ վիճակի աստիճաններ չկան. Ամուսնուցած ըլլայ կամ ո՛չ, քաղաքացի կամ օտարական, պաշտօնի մէջ կամ անպաշտօն, նոյնն է: Աս նոր վիճակին պատրաստութիւնը աստիճանաւոր կրնայ ըլլալ, բայց փոփոխութիւնը անմիջական է. հաւատք և ալլաշնութիւնը կը կատարեն պատրաստութիւնը, բայց նոր վիճակի ճշմարիտ մուտքը վայրկեանի մը գործն է:

Հոս քու ուշադրութիւնդ կը հրաւիրենք Սուրբ Գրոց մէկ շատ նշանաւոր վկայութեանը վրայ. «Ուսափ միտքերնիփ թերէք... որ ան ատենը դուք առանց Քրիստոսի էիք ու հեռացած էիք Խորայէլի քաղաքա-Քրիստոսի էիք ու հեռացած էիք Խոստանքին ուխտերէն, ու կցութենէն ու օտարացած խոստանքին ուխտերէն, ու յոյս մըն ալ չունէիք և աշխարհի մէջ անաստուած էիք, բայց հիմայ Քրիստոս Յիսուսով գուք որ ատեն մը հեռաց էիք՝ մերձաւոր եղաք Քրիստոսի անունով... ուրեմն ալ ասէիք ետեւ դուք օտար ու պանդոխտ չէք, հասկա սուրբերուն քաղաքակիցները և Աստուծոյ ընտանիքը, «Եփես, 2: 11-22»: Հոս յայտնապէս վիճակի փո-

փոխութիւն նկարագրած է, չէ թէ միայն բնութեան և վարժունքի մը փոփոխութիւնը, այլ յարարերութեան փոփոխութիւն մը։ Անոնք հեռացած էին, հիմա քաղաքացիներ եղած են, առանց Քրիստոսի էին, հիմայ մերձաւոր եղած են Քրիստոս Յիսուսով, կար վայրկեան մը եւ զորդ մը որով այս փոփոխութիւնը կատարուեցաւ։

Առ ուրիշ վկայութիւն մը, «Աւատի դուք ալ իմ եղբայրներս, Քրիստոսի մարմինովը օրէնքին մեռաք որ ուրիշի մը ըլլաք Անոր որ մուելներէն յարութիւն առեր է որ Աստուծոյ պատուղ բերող ըլլաք, քանզի քանի որ մնաք մարմնով էինք, մեղաց կիրքերը որ օրէնքով կը լային մեր անդամներուն մէջ կը ներգործէին, որ մնաք մահուան պատուղ բերենք, բայց հիմայ այն օրէնքէն արձակուեցանք, ինչու որ մնանք անոր որով բանուած էինք որ մնաք ծառայեմք հոգւոյն նորոգութեամբը և չէ թէ զրոյն հնութեամբը։ «Հոռվմ. 7: 4-6»։ Հոս ալ վինակի մը փոփոխութիւնը նկարագրուած է. աս անհաւասներուն Քրիստոսի հետ ամուսնութիւնը։ Կար ուրիմն ժամանակ մը երբ ամուսնացած չէին — գործ մը որով ամուսնացան և վայրկեան մը որուն մէջ այդ գործը զանոնք իրենց անսուխտի վիճակին հանուց և ամուսնութեան ուխտին մէջ բերաւ։

Դարձեալ, «Բարեւ ըրէք Անդրոնիկոսին ու Յունիային, իմ աղջականներուս ու գերութեան ընկերներուս որոնք Առաքեալներուն մէջ երեւելիներ են, որոնք ինձմէ ալ պառաջ Քրիստոսի եղան։ «Հոռվմ. 16: 7»։

Եւ գարձեալ, «Որ մեզ ազատեց խաւարին իշխանութենէն ու իր սիրելի նրգւոյն բարդաւորեանը փոխարեց»։ Կոր. 1: 13։

Սրդ այսն որ վիճակը որուն մեղ կը հրաւիրէ Աւետարանը, ինչ երեւոյթի առակ ալ որ նկատենք, իրը ընտանիք, եկեղեցի մը, մարմին մը կամ ուխտ մը, անոր կը ծանօթանանք Մկրտութիւն կոչուած մուտքի արաւոտքութիւնը։ Եկեղեցի մըն է, «Անոնք որ սրտանց

ընդունեցին անսոր խօսքերը, մկրտութցան ու ան օրը երեք հաղար հոգին չափ աւելցան»։ Գործ. 2: 41։ Մարմին մըն է, «Մենք ամէնքս ալ մէկ հոգիով մէկ մարմին ըլլալու մկրտութցանք»։ Ա. Կրթ. 12: 13։ Ուխտ մըն է, «Աստամոննքն ուխտէն հեռացող ները» «Քրիստոսով» ունատի սրդիներ եղան, «Քրիստոսով մկրտութլով»։ Ընտանիք մըն է։ Ամէնքդ ալ Աստուծոյ որդի էք, Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքով քանզի դուք ամէնքդ ալ Քրիստոսով մկրտութցաք Քրիստոսը վրանիդ հագած էք»։ Գաղ. 3: 26-27։

Հետեւարար Մկրտութիւնը կը բերէ մեզ բոլոր այն օրհնութեանց որ կան ուխտին քաղաքացիութեան որդեղութեան և Քրիստոսի հետ գասուելուն մէջ։ քանզի Մկրտութիւնը գարձի զարուն կասարումն է, և այն վսեմ գործը որ մեզ Աստուծոյ հետ ուխտի յարագերութեան կը բերէ։ Պէտք չի կայ այնքան բառական քըննադատութեան այն համարներուն վրայ որ կը հաստահն թէ Մկրտութիւնը մեղաց թողութեան համար է։ Երկու երեք համարներու նախադատութեանց ուղիղ թարդմանութենէն կախուած չէ։ քանզի երբ կը հաստատուի թէ Մկրտութիւնը մուտքի արարութեան մըն է, թէ անիկայ մեր վիճակը կը փոխէ, անքննելի կնրանով կը հաստատէ թէ մեզ կ'առաջնորդէ մեղաց թողութեան և բոլոր ուխտին չնորհաց։ Մեղաց թողութիւնը ուխտին օրհնութիւնն է — Անսարակոյս։ Տես. Երբ. 8: 13. Ուրիմն եթէ մկրտութիւնը ուխտին կ'առաջնորդէ մեզ, անշուշտ մկրտութիւնը մեղաց թողութեան համար է։ Եթէ հաշտութեան, արդարութեան, որդեգրութեան, սրբութեան, տարրեր խօսքերով Աւետարանին վիճակը կը հասկցուի, ուրիմն այս տարրեր բառերով յայսնուած օրհնութիւնները մեղի կուզան մկրտութիւնով որ մեզ այս վիճակին հասցնող արարողութիւնն է։

Բայց թո՞ղ չմուցուի թէ աս ամենուն մէջ մկրտու-

թիւնը ուրիշ նշանակութիւն չունի այլ միտին հաւասիք գործ մը, անձնական նուիրման գործ մըն է : Ուրիշ կերպով նշանակութիւն չունի . ասոր վրայ պիտի խօսինք երբ այս արարողութեան ենթակայ եղողներուն վրայ խօսինք : Կը խնդրենք, սիրելի Պարոն, որ ծառայական ձեւերու վրայ բանախօսական գուենիկ խօսքերը մէկդի ձգես և ինքզինքիդ հարցնես թէ Քրիստոսի մէջ ես, կամ Քրիստոսէ զուրս ես, օտա՞ր մըն ես թէ Աստուծոյ մէկ զաւակն ես : Մէկ կողմը բոլորը մնանկութիւն և աւերակ է, մէս կողմը «արդարութիւն, խաղաղութիւն և ուրախութիւն Սուրբ Հոգիով» :

Աս նամակը վերջացնելէս առաջ արտօնեցէք մեղ ըսելու թէ միրտութեան նպատակին նշանակութեան վրայ շատերուն խորհածին չափ ասքերութիւն չի կայ : Բոլոր գարերուն քրիստոնէից խիստ մնածածանութիւնը բուրութինն նոյն կարեւորութիւնը կուտան որով այս նամակը կը վերջանայ : Տարբերութիւնը աս է որ մանկանց անդամակցութեան պատճառաւ արարողութեան վերագրուած է ան նշանակութիւնը որն որ Սուրբ Գրիքը միտին հաւասիք գործի մը սահմանած է, և թէ լոկ արարողութեան մը նուաստացած է՝ տակաւին անկէ կը յուսացուի կամաւոր անձնական նուիրման պղեցութիւնը և զօրութիւնը :

ՆԱՄԱԿ ՏԱԾՆԵՒՀԻՆԳԵՐՈՐԴ

Ի՞նչ է միրտութիւնը . — Իմաստալութիւն «միրտութեան կերպեր» բառերով ծածկուած . — Բառին նկարագրական այլարանական, եւ նշանական գործածութիւնը :

Ընդհանրապէս «Մկրտութեան կերպեր» կոչուած խօսքերուն վրայ խօսած ժամանակնս զիտենք որ բանախօսական հակամէտութիւններ ունեցողներուն շատ ոչինչ բան կ'երևայ — լոկ ձեւերու վրայ վէճ մը — անտարակոյս ցաւ պատճառելու առիթ մըն է որ այս-

պիսի խնդրոյ մը վրայ այսէափ երկար հակաճառութիւն մը ըլլայ . բայց քանի որ ստիպուած ենք Աստուածալին հրամանի մը անարատութիւնը պաշտպանել, ձեր առարկութեանց ի պատասխանի կը փափաքին ըսել :

1. Մկրտութեան նպատակին վրայ լոլոր ըստուածները աչքի առջեւ ունենալով կ'ըսմնք թէ պատուէր մըն է, որով հրապարակաւ կը դաւանինք Տէր Յիսուսի գերագոյն իշխանութիւնը : Մկրտութեան համար պատրաստուած անձի մը դաւանութիւնն է, «կը հրաժարիմ անձնական կամ այլ կամքերէ և կը փափաքիմ գիտնալ կատարել միայն Տէր Յիսուս Քրիստոսի կամքը» : Յայանի է որ հոս միմիայն հարցումն է «Տէ՛ր, ի՞նչ կ'ուզեմ որ ընեմ» . մկրտութեան բուն նպատակը կը չնշուի եթէ մկրտուելու անձին կամ աղանդի մը կամքը միեր միակ Տէր և Փրկչին կամքին անզը դրուի : Եթէ մարդիկ կ'ուզեն մկրտուիլ մարդկային աղանդի մը կամ առաջնորդի մը «անունովը» — իշխանութեամբը — թո՛ղ այն առաջնորդին կամ աղանդին կամքը հարցուի մուտքի կերպին վրայով . բայց քանի որ մնաք կը փափաքինք մկրտուիլ «Յիսուս Քրիստոսի անունովը» . միայն անոր կամքը պարտի որոշել խնդիրը :

2. Աւետարանին պատուէրները քիչ են, արժան է որ կատարենք զանոնք ինչպէս որ հրամայուած է : Եթէ յայտնի իշխանութիւն ալ չըլլար խնդիրը որոշելու համար՝ դարձեալ վայելուչ էր որ զանոնք կատարենք արտածին պէս . «Արդ ձեզ կը գովեմ եղբայրներ որ ամէն բանի մէջ զիս կը յիէք ու սպազրածներս կը քոնեկ ինսոր որ ես ձեզի աւանդեցի» . Ա. Կորնթ. 11: 12 . Եթէ այս գովեստի արդարացի առիթ մըն է, պատուէրները աւանդուածին պէս չի կատարուիլն ալ արդարացի յանդիմանութեան առիթ մըն է . անոր համար նոյն գլխոյն մէջ Տէրունական ընթրիքին անոնց զեղծումը ցուցնելով կ'ըսէ, «ձեզ չեմ գովեր» , մանաւանդ եթէ

անհրաժեշտ է բոլոր պատուէրները պահել «ի՞նչպէս որ տանդուած է», մասնաւոր պատճառ մը կայ միլիոն թեան խնդրոյն անարաս պահուելուն, քանդի օրինաւորապէս միայն մէկ անդամ կընայ կատարուիլ, և եթէ երբէք արժան է անոր հպատակիլ՝ արժան է որ կատարեալ ճշդոթեածր կատարուի, անանկ որ յետոյ մէկը տարակուանքներով ցաւերով երբէք չի ծանրանայ: Ուրեմն կը հարցնէք ի՞նչ է մկրտութիւնը. ի՞նչ է ան գործը որուն անունը կուտանք: Կըսն մեզի թէ որսկում, հեղում, և ընկղմում, «Մկրտութեան կերպեր» են: Եթէ այսպէս է՝ կը հարցնենք ի՞նչ է այս բանը որուն կերպերն են ասոնք. Մկրտութիւնը թող ի՞նքնին բացարուի, խօսքերնիս քրիստոնէական մկրտութեան վրայ չէ. այլ բոլոր կերպերէն և յատկացուներէն առաջ Մկրտութեան վրայ: Պարապ տեղը այս խնդիրը կը պընդինք հեղման և որսկման պաշտպաններուն: «Կերպեր»ու վրայ իրենց փաստերուն խմաստակութիւնը կը յայտնուի ան վայրկեանին որ բատին բուն նշանակութիւնը պահանջես իրենցմէ: Անշուշտ եթէ մկրտութեան կերպեր կան, մկրտութիւնը մէկ բան մըն է և կերպերը ուրիշ և անշուշտ մկրտութիւն կոչուած գործը կրնայ բացառուիլ: Զի կրնար ըլլալ որ մեր Տէրը իր կրօնքին մուտքի գործը ցուցնելու համար բառ մը ընարեց որ որոշ և անսուալ կերպով չի կրնար հասկցուիլ: Մենք դժուարութիւն չունինք բառը մեկնելու, մանք կ'ըսնենք թէ ընկրիմն կը նշանակի, և յօժար ենք փորձել առ մեկնախակնի, ուղարկութիւններովը թէ նութիւնը բառին բոլոր գործածութիւններովը թէ այլարանական, բանաստեղծական կամ նշանական — եւ երբ ընդունուիր թէ այս ուղիղ մեկնութիւն մըն է, կը պահանջնինք որ ասուրկութիւն ընողները տեղի կատարեալ մեկնութիւն մը դանեն: Կը հետապնդենք անոնց սա հարցումը, չէ թէ «ի՞նչ են մկրտութեան կեր-

պէրը», այլ թէ «ի՞նչ է մկրտութեան բառին նշանակութիւնը» մեզի թող ըստն:

Աս պահանջնուու պատասխանելու ամէն ջանք սրսկման պաշտպաններուն ակարութիւնը և խմաստակութիւնը կը յայտնէ: Երբեմն մեզի կ'ըստուի թէ «Մկրտութիւնը ջորի կիրառութիւնն է Հօր Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ անուամբը», բայց աս չի կրնար ըլլալ. քանզի ջորը անհրաժեշտ կիրար կը պակցած չէ մկրտութեան հետ: Մէնք առանց յաւելուածի բառին նշանակութիւնը կը վնասենք: Աս բառը կը գործածուէր Քրիստոնէական պատուէրները հաստատուելէն առաջ: Ի՞նչ կը նշանակէր, ջորի կիրառութիւնն չէր նշանակեր, յայտնի է սա իրուզութենէն որ գործածուած է առանց ջորի հետ կազզութեանէն Օրինակի համար Սուրբ Հոգիով, կրապակցութեան: Օրինակի համար Սուրբ Հոգիով, կրակով, չարչարանքով մկրտութիւնն: Կրնայ արիւնով, իւղով, զինիով կամ ո և իցէ հեղուկով ալ մկրտութիւնը ըլլալ: Դարձեալ, մեզի կ'ըստուի թէ կը նշանակէ լուացուիլ, սրբանալ: Քրիստոնէական գործածութեան մէջ կրուելիք է փոխանունաբար նշանակէ լուացուիլ, բայց աս բառին նշանակութիւնը չէ, քանզի չի բացարկեր բառը, չի կրնար ըստուիլ թէ կրակով կամ ցեխով լուացուեցաւ: Գիտակն ար կ'ասարկուի թէ բառին իմաստը նոր կտակարանին մէջ առնուեցաւ և երբ այս նշանակութիւնը կը պահանջն ան նշանակութեանը համար որուն համար բառը Աւետարանին մէջ առնուեցաւ: Այսպէս, դարձեալ կը պնդենք — բացառէ բառը, եթէ սրակումը մկրտութեան կերպ մըն է, սրակումը չի բացարկեր գործը, ոչ ալ հեղումը նաեւ ընկղմումը, թող գործը բացառուի. կը փափաքիմք որ հակացնկամականները չանք մը ընեն բացատրելու:

Բանք թէ Մկրտութիւն ընկրիմում կը նշանակէ. մտադիր եմք այս նամակիս մէջ փորձել այս նշանակու-

Թիւնը: Հարկադրուած եմք կրծատել իրողութեանց պատմութիւնը որ մանրամանութիւններովը շատ տեղ կը բռնէ : Ընդհանուրին գործածութեանը գրենուս համար չենք կրնար ընդարձակօրէն մանել անոր գիտական քննադատութեանը մէջ . պարտինք հետեւութիւններ յառաջ րերել , քան թէ անոնց հասնելու միջոյները , բայց այս հարկադրեալ կրծատութիւնը ըրած միջոյնուս եթէ այնպիսի խօսուածքներ և հետեւութիւններ յառաջ բերմնք որ մեր ընթերցողաց գոհացոցիչ կերպով հաստատուած չերեւին՝ այսափ միայն կրնանք ըսկել թէ մինք պատասխանատու ենք մեր բաժներուն և եթէ պահանջով՝ ազայոյցները յառաջ կը բերենք :

Ա. Որովհետեւ Յունարէն բարի մը թարգմանութեան վրայ է խօսքերնիմ՝ վայելուչ է որ անոր գիտական գործածութիւնը վնատենք : Ընդհանրապէս Յունարէն բառարանները անոր գրական և նախնական նշանակութեանը համար կուտան ընկլիմիլ միւրնիլ սուզանիլ բառը , որուն տարակայս չիկայ : Աս կէտին վրայ վկայութիւններով էջեր կրնայինք լեցնել , բայց ներկայիս կը դիմնք ընդունուած (Liddell and Scott's) Յունարէն Անդղիերէն բառարանին : Հոս կը դնենք այս բառարանին ծրագրոյն բացատրութիւն մը «Մեր ծրագիրը Բասօփ (Passo) գծած և հետեւած ծրագիրը եղաւ այսինքն ամեն մեկ բարին նշանակուրիւնը անոր գործածուրեանը պատմութիւն մը ընկել : Եւ եթէ նեղլինակներ փոխիսած են՝ մինք թողոցինք նախնական նշանակութեամբը , լիշելով միայն թէ ընդհանուր գործածութեան մէջ մայց կամ չի մնաց , հոգ տանելով ակնարկել թէ բանասաեղական և արձակ գրութեան մէջ ալ կը գործածուէր , կամ միայն մէկուն յատուկ էր : Շատ անդամ բառը ինք իր պատմութիւնը կ'ընէ : Ընդօրինակութիւններ կը ցուցնին եթէ գործածութիւնը շարտնակուեցաւ , կամ եթէ կը գործածուէր կամ չէ բանաստեղծութեան

և արձակ գրութեան մէջ , քանզի քիչ բառեր կան որոնց նշանակութիւնը քիչով շատով չեն փոխուիր ժամանակ կին ընթացքն մէջ . ուստի նաև քիչ բառեր կան որ շատ վերաբերութիւններու պէտք չունին» . Յառաջաւան . երես 20 .

Խիստ հրահանգիչ է այս տեսակ բառարանի մը հետեւիլ բառերու նշանակութեանց փոփոխումներուն որոնք շատ անգամ անթիւ և նրբիմաստ են : Բայց նշանաւոր է դիտել որ (Baptizo) Մկրտութիւն բառին փոփոխման պատմութիւն մը չի կայ . անոր նշանակութեան համար գրուած է . » 1. Կրկին եւ կրկին մինել , նաւերուն ընկղմիլ . կրա , լուացուիլ , զինիի մեջ քարիսուիլ , զիսով եւ ականջներով պարտի մեջ իմաս տղայ մը հարցում ներով ընկղմել . 2. Զուր խաել . 3. Մկրտել . Նոր կատկարան . ուստի Բaptisis ընկղմում մը , լուացում մը , Մկրտութիւն Բaptisma . ան որ ընկղմած է :

Գիտենք որ աս բառարանին առաջին տպագրութեանց մէջ աս բառին արուած նշանակութեանց մէջ գրուած էին , լուանալ , թափել , սրսկել բառերն ալ . բայց յետագայ ասպագրութեանց մէջէն գուրս ձգուած են դիտական քննադատութեանց անարժան ըլլացնուն համար :

Baptizein բառին բոլոր գործածութեանց վրայ Տոքթ Քոնանթի (Dr. Conant) բառգիրքներու և քերականութիւններու միջոցաւ ըրած կատարեալ քննութիւններուն գիրքէն հետեւեալ եղբակացութիւնները կը քաղենք :

« 1. Յառաջ բերուած օրինակներէն կ'երեւայ որ այս բառին հիմնական նշանակութիւնն է ջուրի (կամ ուրիշ հեղուկի մը) մէջ տակը զնել անանկ որ բոլորովին բաղրուի կամ ընկլուզանի , այս է միշտ բառին գրական նշանակութիւնը և հիմք անոր այլաբանական գործածութեան : Այս հիմնական նշանակութիւնը յայտնի է Անդղիերէնի մէջ անոր վերաբերեալ համանման բառերէն ինչպէս Immerse ընկղմել , Immerge ընկլոզանել , Imbath ողողիլ , Inhalm ծածկել :

2. Աս օրինակները քաղուած են ամէն տեսակ գրականութեան և դիտութեան վրայ զրոյ հեղինակներէ, քանաստեղներէ, արամարաններէ, փիլսոփաններէ, քըննատաններէ, պատմիչներէ, աշխարհագիրներէ, երկրագործութեան, դեղօրիչց, բնական պատմութեան, քերականութեան, աստուածաբանութեան, ամէն տեսակ և ոճ շարադրութիւններէ, վէտերէ, նամակներէ, ձաւերէ, առաջներէ, տաղերէ, վերտառութիւններէ, քարոզներէ, զրոյցներէ, տարրեր աղգաց և կրօնի հեղինակներէ որոնք երկաւ գարելու շրջանի մը մէջ, տարրեր երկիրներու կը վերաբերին:

3. Այսոնց ամէնուն մէջ աս բառը իր հիմնական նշանակութիւնը պահած է Յոհանան զրականութեան նախնի դարերին մինչեւ վերջը (երկու հազար տարիներու չափ շրջան մը) օրինակ մը չի գտնուեցաւ ցուցնելու բառին ուրիշ նշանակութիւն մը ունենալը: Զի կայ օրինակ մը ցուցնելու թէ ջուրի մասնակի դորժածութիւն, հեղմամբ, սրակմամբ, սրբելու, մաքրելու նշանակութիւնը ունենաց, Մկրտութիւն ընկղմում բառին սրել, մաքրել, նկարագրական նշանակութեանը. Երես 58. (Meaning and use of Baptizein).

Հիմայ տեսնենք թէ. այս հիմնական նշանակութիւնը պահած է Նոր Կտակարանի գործածութեան մէջ. բառին դանաղան գործածութիւններովը քանի մը նկարագրական, այլաբանական և նշանական օրինակներ պիտի փնտունք:

Բ. Օրինաց մէջ հրամաններ տալու կամ իշխանութիւն ցուցնելու բառեր կը փնտունք եթէ անհեթեթ չըլլան կամ բոլանդակութեանը մէջ բան մը չի գտնուի որ առբեր նշանակութիւն մը պահանջէ: Ուստի երբ կը հարդանք «Գացէք բոլոր աղջերը աշխակերտեցէք, միջրեցէք զանոնք», եւլու. «Ան որ հաւատայ ու մկրտուի պիտի փրկուի». «Ապաշխարեցէք և ձեղմէ ամէն մէկը բոլոր մէջ բառած է «ջուրով» (Անդ), մկրտուի», ելիր մկրտու ու մեղքերդ լուա»: Ելն.

ընականաբար բառին նկարագրական նշանակութեամբը կ'առնենք և կը կարդանք. «Գացէք աղջերը աշակերտեցէք և լեցէք և ընկղմեցէք զանոնք». «Ան որ հաւատայ և ընկղմուի, պիտի փրկուի». «Ապաշխարեցէք և ձեղմէ ամէն մէկը թող ընկղմուի», «Ելիր և ընկղմուէ», անշոշչա անհեթեթ բան մը չէ, ոչ ալ բովանդակութեանը մէջ բան մը կայ որ բառին նկարագրական նշանակութեանը տարրեր բան մը պահանջէ: Յիշաւի մեզի կ'ըսուի թէ երեք հաղար հոգին մէկ օրուան մէջ չէր կրնար ընկղմուի, և թէ Երուաղէմի մէջ ջուր չի կար զանոնք ընկղմուլու, բայց աս լոկ իմաստակութիւն մըն է քանողի.

1. Առաքեալները հարիւր բառն ոչակերտներէն բառական հոգիներ կրնային ընտարել հանգարտութեամբ և վահեցորէն մի քանի ժամուան մէջ երեք հաղարը մկրտելու:

2. Ուր որ ժողովուրդ մը կ'ասպի այսպիսի նպատակի մը համար ջուր կրնայ գանուիլ, անշոշչա Երուաղէմի մէջ կար իր ջուրի անազին աւազաններովը և ապահով մէջ կար իր ջուրի անազին աւազաններովը: Բաշտ ջուր պահանջող տաճարին ծառայութեամբը: Բառին նկարագրական նշանակութիւնը խրատական օգտակար միտք մը ունի, քանզի մարդիկ կրնան ընկղմուիլ: Եթէ արակեցէք կամ թափեցէք ըլլար հրամանը պէտք էր վերաբերեր զուրին և ո՛չ անձին. դուն զուրը կը սրակես, զուրը կը թափես բայց անձը կ'ընկղմիս և որովհետեւ չէ թէ ջուրը այլ անձն է որ պիտի մկրտուի, բառին նկարագրական նշանակութեան մէջ մեծ յարմարութիւն կայ, բայց սրակում և հեղում բառերուն անյարմարութիւնը ինքնայայտ է:

Աս հրամանին հասպանդութեան պատմութիւնը երբ կը քննենք՝ կը տեսնենք որ ամէն կիրսով բառին նկարագրական նշանակութիւնը կը հաստատէ: Ենթակաները մկրտուեցան «ջուրի մէջ» Մատթ. 3: 11. գիտենք որ հասրակ թարգմանութեան մէջ բառած է «ջուրով» (Անդ), բայց գոհացուցիչ պատճառ չի կայ այսպիս թարգմաները

Իու ՅՈՒ ՆԱԽԱՂԲՈՒԹԻՒՆԸ, մանաւանդ որ Երդ համարին մէջ նոյն բառը «մէջ» թարգմանուած է . «Կը մկրտուէին իրմէն Յորդանանու մէջ», չի կրնար լսուիլ թէ անոնք սրակուեցան կամ թափուեցան Յորդանան գետով : Ամէն անուանի մանկամկրտական քննադատներ այս կէտը կ'ընդունին, ուրեմն անոնք կը մկրտուէին գետին մէջ, Յովհաննէս ալ Այնոնի մէջ Սաղիսի մօտ մկրտութիւն կ'ընէր, որովհետեւ հոն շատ ջուր կար» . Յովհ . Յ : 23 . Փիլիպոս և ներքինին երկուքն ալ ջուրը իջան» , և «ջուրէն դուրս ելան», Գործ . 8 : 38-39 . Սրբկման կամ հեղման համաձայնեցնելու համար լեզուն քաշկոտել պէտք է : Մարկ . 7 : 1, 2, 3 . և Գուկ . 11 : 37, 38 համարներուն մէջ աս բառը ձեւով մը գործածուած է որպէս ոմանք կը կարծեն թէ ընկղման գաղափարը դժուարութեան մէջ կը ձգէ, կը խօսին գաւաթներու, պնակներու, պղնձէ ամաններու, մահիճներու շուկայէն դառնալէն վերջ, իերակուրէն առաջ մկրտուող անձերու վրայ : Հոս աս համարներուն լման քննութեանը չնք կրնար մտնել, բաւական է ըսել թէ ոչ անհեթեթ ոչ ալ անկարելի բան մնն է այսպիսի պարագաներու տակ բաւոին նկարագրական նշանակութեամբ առնել : Անշուշտ անվայել չէ գաւաթներու, պնակներու, պղնձէ աման ներու ընկղմումը ջուրի մէջ . հրէական վարդապետութեանց, օրէնքին և աւանդութեանց համաձայն էր ջուրի մէջ ընկղմուլը իրենց պառկած մահիճները օրինական աղտեղութիւնէ մաքրելու համար : Անմաքուր բաներու նկատմամբ օրէնքին պատուէրն է . «Ամէն կրակը մտնելու բանը կրակէ անցնէք ու մաքուր պիտի ըլլայ, բայց մաքրութեան ջրով մաքրուի, սակայն կրակը չմանող ամէն բան ջուրէ անցնէք» . Թու . 31 : 23 Moses Ben Maimon կամ Maimonedes կըսէ «Բոլորովին աղտեղի մահիճ մը եթէ մաս առ մաս ջուրի մէջ ընկղմուի, կը մաքրուի : Եթէ մահիճը լնի մէջ ընկղմուի,

թէեւ ոտքերը լճին տակ ցեխին մէջ ըլլայ, կը մաքրուի : Ի՞նչ ընելու է ծածկոց մը կամ բարձ մը : Պարտի ընկղմու և դուրս հանել զարդարանքէն բանելով» :

Շուկայէն տուն եկող անձանց մկրտութեան համար Dr. Carson աղէկ ըսած է, «Եթէ Եղիպտացի մը խողի մը դպչելուն պէս կը վազէ գետը կը մտնէ իր հանդերձներովը, զարմանք է որ նախապաշարեալ փարիսեցին ջուրին մէջ ընկղմուի շակային աղտեղութիւնն մաքրուելու համար» : Ուրեմն յայտնի է որ պատճառ մը չի կայ բառին նկարագրական նշանակութենէ հեռանալունոր կատարանին խրատական և պատմական գործածութեան մէջ : Հազիւ աւելի պակաս համոզիչ է անոր այլաբանական գործածութիւնը Սուրբ Գրոց մէջ . գիտես թէ որքան յաճախ և որքան ազդու կերպով ընկղմում բառը այլաբանօրէն գործածուած է ցուցնելու կրզմում բառը այլաբանօրէն գործածուած է ցուցնելու պաշարող առարկութիւն մը կամ զօրութիւն մը պաշարող առարկութիւն մէջ լնկղմած, արբանութեան մէջ ընկղմած, պարաքի մէջ թաղուած հն : Բառին այս տեսակ զօրծածութեանը մէջ զօրութիւնը ամսոր նկարագրական նշանակութիւնն առնուած է : Նշանակութիւնն մը ունի մեջը որ սրբկման կամ հեղման չի կրնար վերաբերիլ : Ո՞վ կրնայ պաշարող արտմութիւն մը հասկնալ «արտմութեամբ հեղուած է» խօսքերէն մը հասկնալ «արտմութեամբ հեղուած է» բառերէն : Անյարմաքամ «արտմութեամբ հեղուած է» բայց կրնաս յայտնել բութիւնը անմիջապէս յայտնի է . բայց կրնաս յայտնել պաշարող արտմութիւն մը, «արտմութեան մէջ ընկղմում բառքի մը» խօսքով . քանզի ընկղմում բառը անմիջապէս պաշարման գաղափարը կը թելադրէ :

Արդ, Նոր կատարանին մէջ Մկրտութիւն բառին այլաբանական գործածութեանը մէջ ճշգ այս ձեւը ու պիչինք : Փրկչին չարչարանքը մկրտութիւն կոչելով զանինք : Կայ պաշարող արտմութիւնը և տառապանքը կը ցուցնէ . կամ «կրնանք իսմել ան գաւաթիք որ ես պիտի խմեմ, կամ

ամ միլլատոթիւնով միլլատուիլ որ ևս պիտի միլլատուիմ» : Մատթ. 20: 22. «Բայց մկրտութիւն մը ունիմ մկրտուելու և ինչպէս կը տաղնապիմ մինչեւ որ կտառարուի» . Պուկ. 12: 50. Զարչարւողին արտամութիւնները թեթեւ չեն ինչպէս որտկում կամ հեղում բառերը կը նշանակին և պէտք չի կայ ապացուցանելու թէ անոր արտամութիւնները խոր և պաշարող էին : Միլրութիւն բառը ընտրուած է չարչարանքին լիտոթիւնը և պաշարումը աղդուապէս ցուցնելու , և ինչու , որիշ պատճառ չի կրնար տրուիլ այլ թէ բառին նկարագրական իմաստը ընկղմում է : Այսպէս կ'աղդէ ամէն կարդացողի մաք' վրայ և որտկման ամենաշերմ որշատարանները մէարանութեամբ կ'ընդունին այսպէս ըլլարը : Հոյ կը գնանք երկուերք քաղուացներ առ նիւթիս վրայ մանկամիլրտական մեկնութիւններէ :

Rengel կ'ըսէ «Հրէից մէջ Մկրտութիւնը սարսափիչ բան մը էր , բոլոր մարմինը ջուրի մէջ ընկղմելուն համար , որքան ցուրա ալ որ ըլլար», հետեւաբար երկու բառերովն ալ Քրիստոսի չարչարանքը ցուցուած է , զաւարով , Անոր ներքին չարչարանքը , անոր համար զաւարով առաջ դրուած է . միլրութիւնովը զլիսաւորաբար անոր արտաքին չարչարանքը : Ներքնատպէս իր չարչարանքին ձգտուած էր (գառաթը նշանակելով , լիցուած էր տառապանքի գտառթով) նաև «ծածկուած էր (ինչպէս մկրտուող անձմը ջուրով կը ծածկուի) իր չարչարանքովը» . Մարկ. 10: 38. Adam Clarke Մատթ. 20: 22 համարին վրայ կ'ըսէ . «Որոյնեւու Հրէից մէջ մկրտութիւնը ամենէն ցուրտ եղանակին կը կտառարուէր , և մկրտուողը բառական ժամանակ ջուրին տակ կը պահուէր , չէ թէ միայն մահ , այլ ամենէն անկութ մահ կը նշանակէր» :

Պուկ. 12: 50 համարին վրայ Doddridge կ'ըսէ «Արդարեւ սոսկալի մկրտութիւն մը ունի մկրտուելու և գիտեմ թէ քիչ ատենէն պիտի լուացուիմ իրը թէ արիւնով , և ընկղմիմ լողորովին պաշարող տագնապներու մէջ» :

Dr. Van Oosterzec, In Lange's Commentary. Պուկ. 12: 50 համարին վրայ կ'ըսէ . «Ան երկնային կրակին գէմ որ ինքը կը զրկէ աշխարհային չարչարանաց ջուրը կը կենաց առաջ բոլորովին իր վրայէն անցնելու , Մկրտուելու , ընկղմամբ կտառարուած մկրտութիւն մը , նման անոր չարչարանաց , բարութեան և սաստկաթեան պատկիր մը» :

Սոնք միայն լնդհանրապէս արուած մեխնութեանց օրինակներ են այս համարին վրայ : Մեզ չի պատկանիր ըսել աս մարդիկի ինչպէս ակրնան համաձայնեցնել ասիկայ իրենց սրակմամբ կտառարած մկրտութեան հետ : Շատ պարզ է որ եթէ բառը այլաբանօրէն այսպէս կտառարեալ պաշարում մը կը նշանակէ , նկարագրականապէս ընկղմումէ ոտկաս բան չի կրնար նշանակիլ :

2. Բառին ալլաբանական գործածութեան երկրորդ օրինակ մը կը գանուի Մատթ. 3: 11 . և նման համար ներու մէջ : Կարծենք թէ ո՛չ ոք մեղմէ պիտի պահանջէ ապացուցանելու թէ այս անձինքը Սուրբ Հոգիով կամ կրակով նկարագրապէս չի մկրտուեցան , թէ Սուրբ Հոգիով մկրտութիւնը հոգիին պաշարող գորութիւնը կը ցուցնէ , որն որ Քրիստոս պիտի տար , լնդհանրապէս լնդունուած է , և թէ մենք տարակոյս չունինք թէ այս թելաղրտուած է նկարագրապէս ջուրի մէջ ընկղմելէն : Կրակի մկրտութիւնը կ'երեւայ թէ կը նկարագրէ չարչարանաց մկրտութեան նման գալու թշուառութեան կտառարեալ պաշարումը : Յարդը կրակով պիտի ուրի . որոյն կրակի հնոցին մէջ պիտի նետուի : Աղդու բայց պարզ նմանութիւնները կը ցուցնեն այն խոր և անուոր թշուառութիւնները որոնք ջրհեղեղի նման սննաստուածներուն վրայ պիտի գան : Սրոկման պաշտպանները մեծ կարեւորութիւն կուտան աս խօսքերան թէ հոգին պիտի քափուէր , և մեծ ջանքեր կ'ըլլան աս խօսքերը գործածելու իրը թէ աս բառերը գործածուեցան յատկապէս մկրտութեան կերպը ցուցնելու : Սակայն այս լուրջ խոր-

Հըրդածութեան անարժան է, թէ թափուիլը և թէ ընկըզմիլը երկուքն ալ այլարանական են երբ հողիին պաշտօնին կը վերաբերին։ Թափել, կարծենք թէ դործածուած է ցուցնելու պարգեւին առատութիւնը, անոնց ամսնուն մէջ յարմարութիւն մը, վայելչութիւն մը կայ և ոչ այլ ինչ. բայց կոյր կուսակցական ոգի մը պիտուղէ զանիկայ խանգարել կամ աւրել։ Լուէ՛ թէ ի՞նչ կ'ըսէ Dr. Lechler. որ թարգմանիչն է Langeի Գործք Առաքելոցի մուկութեան փառաւոր Գործին «Սուրբ Հռափիով Մկրտութիւն, հոս Սուրբ Հռափին պարգեւը Մկրտութիւն է, և այսպէս դրոշմուած է իրը ամսնաառատ լեցունութիւն մը և ընկղմում մը մաքրիչ և կեանք պարգեւող տարրի մը մէջ, խօսքերն և տիսը երկուքն ալ առնուած են Յովիշաննու ջուրի մկրտութենէ»։

Նետ հոս աս յառաջ բերենք իրը օրինակ զիտուն և անկեղծ մարդոց դիտողութեանց, որոնք բարերազդ դաշար հեռու են այն նուաստացուցիչ և խանգարիչ աղղեցութիւններէն որ միջնորդի մը նման կը զըաւ պատէ մոլեռանդ յարանուանականը։ Կրնացին շատ տեղ լեցնել ասոր նման անկեղծ վկայութիւններով բայց կառ ընկը տեմներ, ուսափ անցնինք քննելու։

Բառին նշանական գործածութիւնը, կրնանք վայրակնական նիմողը թէ նշանակական խմաստ մը ունենալու է, երբ կը սորվիմք թէ մուտքի արարողութեան կը վերաբերի։ Սովորական է մուտքի արարողութեանց նշանակական կարեւորութիւն մը տալ. ուրեմն կարդանք Հռովմ. 6: 3. 4 համարները։

«Զէ՞ք զիտեր թէ մինք որ Քրիստոսով մկրտուեացանք Անոր մահուանը մկրտուեցանք, Անոր հետ թաղուեացանք մկրտութիւնով մահուան համար, որ ինչպէս Քրիստոս Հօրը փառքովը յարութիւն առաւ մեռենիրէն, անանկ ալ մենք կենաց նորոգութեան մէջ պտտինք։»

«Թաղուելով Անոր հետ մկրտութիւնով, որով հաեւ Անոր հետ յարութիւն առինք Աստուծոյ զօրութեանը

հուատարով որ ինքը զԱնիկայ մեռելներէն, յարովց»։ Կող. 2: 12.

Պատճառ չի կայ հոս սխալելու. «Թաղուելով Անոր ընկղմամբ որով նաեւ Անոր յարութիւն առիք»։ Տես ընկղմամբ որով նաեւ Անոր յարութիւն առիք։ պարզ կը հասկցափի, բայց եթէ ըսկնք «թաղուելով Անոր հետ որովմամբ», կամ «թաղուելով Անոր հետ հեղմամբ», իմաստ մը չունենար։ Երբէք զարմանալի չէ հեղմամբ», իմաստ մը չունենար։ Երբէք զարմանալի չէ հետական և Ուէպից, և մանկամկրտական որ Լուտեր, կալվին և Ուէպից, և մանկամկրտական քննադատներու և հեղինակներու բազմութիւն մը առ համարներուն ընկղման վերաբերիլը առանց տարակցոյի կ'ընդունին։ Աս է միակ զարմանալին որ մէկը նախապահամբ այնքան կուրցած ըլլայ և կուսակցական նախանձով այնքան խանգարած ըլլայ որ չի կարենաց տեսնել։

Այս իրողութեանց և առարկութեանց պիտի յաւել լումք միայն պատմական համառօտութիւն մը. բոլոր յիշուած յետագայ իրողութեանց կարեւոր վկայութիւններ կան, և յիրաւի ո՛ւ և իցէ կուսակցութեան վերաբենական որիչ մէկը չի կիսար ըլլալ որ առնց մէկուն հարգուածի։

1. Նախական եկեղեցւոյն սովորութիւնը ընկղմամբ էր։

2. Առաքելական հայրերուն ժամանակի սովորութիւնը ընկղմամբ էր։

3. Քրիստոնեաներուն սովորութիւնը մինչեւ տասնեւորորդ դար ընկղմամբ էր, բացի հիւանդներուն մկրտութիւնը, Փոփոխութիւնը կը սկսի Հռովմայ եկեղեցին, ոչ թէ Սուրբ Գրոց վկայութեամբը, այլ Հռովմայ եկեղեցին իշխանութեամբը։

4. Յունայ և Հայոց եկեղեցին սովորութիւնը միշտ ընկղմամբ եղած է։

5. Լուտերէն սկսեալ բայց բարեկարգիները թէեւ պարզապէս կ'ընդունին թէ մկրտութիւնը ընկղմամբ էր, պարզապէս կ'ընդունին թէ մկրտութիւնը ընկղմամբ էր, պիսառարար կալվինի և ընկերուց աղդեցութեամբը պիսառարար կալվինի և ընկերուց արտօնուալ պակման փոխեցին, համարելով թէ եկեղեցին արտօնուալ

Թիւն ունի ձեւերը փոխելու : Ասիկայ Հռովմայ կաթողիկութեան եկեղեցական իշխանութեան վարդապետութիւնն է :

6. Ընկրուման տեղ սրակումը դրուեցաւ ժողովին նախագահին քուէովը, երբ Անդղիացի երիցականք «Առաջնորդ պաշտաման» գիրքը զրին Անդղիոյ եկեղեցւոյ Աղօթագրքին տեղ . Dr. Sghtfort. Անդղիական արարողութիւնը կը պահանջէր որ մանուկը աւագանին մէջ ընկլիուի : Երիցականները ասիկայ մէկդի ձգելով ըմբ «սրակումը ոչ թէ միայն օրինաւոր է, այլ բաւական է» . 24 քուէի դէմ 25 քուէով :

Քանի որ ընկղման կողմնակիցներէն խղճահարութեամբ մերժում կայ սրակման և հեղման, մարդկային պատուէրներով և աւանդութիւններով Աստուածային հրամանաց բռնարարում համարելով, և քանի որ հազարաւոր բարեկալաններու կողմանէ շարունակ տարակոյս և վախ կայ իրենց սրակմանը : Ընկղման վրայ երբէք տարակոյս չի կայ : Աս խնդրոյն քննութեանց անվիճելի վախճանն է ընկղմում, ան միակ մկրտութիւնը որ ամէն մէկը կրնայ ընդունիլ . ուստի անմիջապէս պարտի ընդունիլ իրը «միակ մկրտութիւն», ամէն անոնցմէ որ հետեւողներ են Տէր Յիսոս Քրիստոսի, որով ամէն պահանջ գոհացում կը գանէ, կը վերցնէ հակառակութիւնները, հաւատացեալները կը միացնէ և կը թաղէ անոնց տարակոյսներու որոնց՝ սրակում և հեղում, տարակուսանաց և գժուարութեանց աղբիւներ եղած են :

ՆԱՄՈԿ ՏԱՍՆԵԿՎԵՑԵՐՈՐԴ

Մկրտութեան ենթական երը :

Մկրտութեան ինպոյն վրայ մնոր քննութիւնները վերջացնելէ առաջ՝ պարտ'նոր անոր յարմար ենթականը գնասուել : Մի քանի՛ համառօտ յոդուածներ բաւական էին մկրտութեան կերպին, նպատակին և ենթականերուն խնդիրը վերջացնելու, եթէ անցելոյն երկար վիճարանութիւններ եղած չըլլացին և անկեղծ գնասող միտքերը շփոթութեան մէջ ձգած չըլլացին : Այս վիճակը կը պարաւաւրէ ինդրոյն մանրակրկիս քննութիւն մը նոր կտակարանի լոյսովը, կարելի եղածին չափ ներկայ ժամանակիս վիճարանութիւններէն աղատ : ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ ԼՈՅՏՈՎԸ ըստնք . քանզի մկրտութիւնը նոր կտակարանին մէկ պատուէրն է և ոչ թէ չին ԿՏԱԿԱՐԱՆԻՆ : Աս ճշմարտութիւնը մտքի առջեւ ունենալը խնդրոյն գժուարութեան կէսը կը ջնջէ : Չեր կանոնաց գրքին մէջ աղէկ ըստած է, ինչպէս օրինակի համար (Westminster Confession) ՈՒԽՍԹՄԻՆՍԹՐԻ ԴՍ.Ի.Ս.Ա.ՈՒ.ԹԵԱՆ Ժ.Բ. Գլխուն մէջ :

Մկրտութիւնը նոր կտակարանի խորհուրդ մըն է Յիսուս Քրիստու սահմանուած, չէ թէ միայն մկրտեալին տեսանելի եկեղեցին հանդիսաւոր մուտքը, այլ ըլլալու անոր չնորհաց ուխտին նշան մը և կնիք մը, Քրիստոսի վրայ պատուաստուելուն, վերստին ծննդեան, մեղաց թողութեան և Յիսուս Քրիստոսի Աստուծոյ նորիման նոր կեանքի մէջ քալելու : «Աս խորհուրդը յատկապէս Քրիստոփ սահմանածն է իր եկեղեցիին մէջ կատարուելու մինչեւ աշխարհի վերջը» :

Գաւանութեան մեկնութեանը մէջ որ երիցական ընկերութեան կողմանէ հրատարակուած է, կը գանենք հետեւեալ դիտողութիւնը մեր ընդօրինակած յօդուածին վրայ :

«Մկրտութիւնը առաջ սահմանուած չէր տեւողական խորհուրդ մը ըլլալու Նոր Կտակարանի հկեղեցւոյն մէջ, մինչեւ Քրիսոսի յարութենեն վերջը» :

Ուրեմն բոլորովին աղաս ևմք Հին Կտակարանին մէջ փնտուելու պէտքէն խորհուրդի մը վկայութիւնը, նկատմամբ անոր գործութեան, նորուակին և ենթակային, որն որ սահմանուած է Հին Կտակարանի գրքերուն լրացումէն շատ վերջը։ Պարապ տեղը Արքահամէն կամ Մովսէսն լոյս մը կը փնտուենք ան բանին որ «Քրիսոսի յարութենէն վերջը» հաստատուած է։ Աս բոլորովին կը յարմարի մեր առաջին նորմակին մէջ գըրուածին թէ Նոր Կտակարանը Հինին տեղը անցաւ և անոր իշխանութիւնը կատակարտարին մահէն վերջը սկսու, ուստի մանուկներուն անդամակցութեան պաշտպանները ունայն տեղը մեզ ետ հրէական հկեղեցին և անկէ ալ անդին Արքահամին տանիլ կը ջանան։ Մէնք Նոր Կտակարանի վերաբերեալ խորհուրդ մըն է որ կը քննենք։ Մանկանց անդամակցութիւնը Արքահամին եղած ուխտերէն մէկովը սահմանուած է։ (Ծննդ. 17) և Մովսէսական օրէնքին ներմուծուած ըլլալուն տարակոյս չի կայ. Յովհ. 7: 22: 23. բայց կը վերաբերի միթէ «Նոր Կտակարանի եկեղեցին», զոր ձեր դաւանութիւնը կը յիշէ։ Այս է խնդիրը։ Աստուծոյ թագաւորութեան անումը ցորենին ամանը նմանցուած է։ «Առաջ խոտը, ետքը հասկը, անկէ ետեւ լիցուն ցորենը հասկին մէջ», Աւետարանին անտեսութեան մէջ խոչ չենք փնտուեր առ «հասուն ցորեն» պատրաստութեան ժամանակները շատ բաներ կային որ ջնջուեցան «Հին գինին», «Հին տիկերու» մէջ էր բայց Քրիսոս մեզ սորվեցուց Աւետարանին «Նոր գինին» անցեալ անտեսութեանց «Հին տիկերու», մէջ չի դնել. Մատթ. 9: 16-17. «Մարմնաւոր արարողութիւններ կային որոնք մինչեւ ուղղութեան ատենը կը կենային»։ Երր. 9: 10 որոնք իրենց

նովիրականութիւնը կորացուցին. ուրեմն մանուկներուն անդամակցութիւնը եթէ Նոր ուխտին մէջ կայ, պարափնչ ցուցնել. եթէ ոչ, պարափնք թողուլ որ անցնի մովսէսական անտեսութեան անրեր արարողութեանց հետ։ Կարդանք Նոր Ուխտը տեսնելու համար թէ մանականց անդամակցութեան գաղափարը կը պարունակէ։ «Բայց հիմա Յիսուս ալ տեկի գերազանց պաշտօնի մը հասաւ որչափ որ լաւագոյն խոստմանքներով հասաւուած լաւագոյն ուխտի մը միջնորդ է. ինչու որ եթէ առաջինը անմեղադրելի ըլլար՝ երկրորդին տեղ չէր վնասուեր. քանզի կը յանդիմանէ անոնք ու կըսէ. «Ահա օրեր կուգան, կըսէ Տէրը, որ Խորացէլի տանը հետ ու Յուդայի տանը հետ Նոր ուխտ պիտի ընկեմ, չէ թէ ան ուխտին պէս որ անոնց հայրերուն հետ ըրի, ան թէ որ անոնց ձեռքէն բանեցի Եղիպատոսի երկրէն հասօրը որ անոնց ձեռքէն բանեցի երկրէն հանելու համար, ինչու որ անոնք իմ ուխտիս մէջ չի կեցան, ես ալ անոնդ եղայ անոնց վրայով, կըսէ Տէրը, քանզի աս է ան ուխտը որ Խորացէլի տանը հետ պիտի ընկեմ ան օրերէն ետքը կըսէ. իմ օրէնքներս անոնց մտքին մէջ պիտի գնեմ և անոնց սրտին վրայ պիտի գրեմ մաննք, ու ես անոնց Աստուծած պիտի ըլլամ և անոնք զաննք, ու ես անոնց Գալուպուրդ պիտի ըլլան, ու բնաւ պիտի չի սորինծի ժողովուրդ պիտի ըլլան, ու բնաւ պիտի չի սորի վեցնեն ամէն մէկը իր ընկերին և ամէն մէկը իր եղբարուրը ըսելով թէ Տէրը ճանչցիր, ինչու որ անոնց պըզդարը ըսելով թէ Տէրը ճանչցիր, ինչու որ անոնց պիտի պիտի ըլլամ և անոնք անիրաւութիւններուն ներալ պիտի ըլլամ և անոնց մեղքերը ու անօրէնութիւններն ալ պիտի չի մենամ։ Նոր մեղքերը ու անօրէնութիւններն ալ պիտի չի մենամ։ Նոր մեղքերը ու առաջնորդ հինցուց ու ան որ կը հիննայ և ուխտ ընելով առաջնորդ հինցուց ու ան որ կը հիննայ և կը ծերանայ ալ կորստեան մօտ է»։ Երր. 8: 6-13.

Հին և Նոր Կտակարանին մէջ եղած կարեւոր տարրերութիւնը որ հոս նկարագրուած է, որուլ մանկական պատրաստութիւնը լովորովին կը ջնջուի, անհնար է որ անդամակցութիւնը լովորովին մաքին չի դարնէ։ ընթերցողին մաքին չի դարնէ։

Հին ուխտին օրէնքը հասկցողութեան անյալմար էր, հետեւարար հնար չէր որ անդամներուն որտերան վրայ զրուի . մարմնաւոր ծնունդով ուխտին մէջ կը գանուեէին և անդամ էին հասկցողութիւն կամ յօժարութիւն ունեւ նալէն առաջ . կը կառավարուէին արտաքին զօրութեամբ և արտաքին օրէնք մը ունէին, «քարէ տախտակիներու վրայ զրուած», և ոչ թէ սրտերնուն մէջ : Անոր լեզուն իշխանական խիստ լեզու մըն էր, ստիպմամբ, «զուն պարտիւ», կամ «չպարտիւ», չէ թէ սրտին ողղուած, ո՞չ ալ վեմ շարժառիթով յօժարութեան դորձակցութեամբ, ինչպէս կրակով, խաւարով, փոթորիկով, երկրաշարժով, որսառմներով խօսուած խօսքերով յայտնուած ահաւոր զօրութիւնը ստիպեց լուղները թափանաձելու որ ալ եւս չի լսն զանոնք, մինչեւ անդամ Մոլուէս բուաւ «սաստիկ կը վախնամ ու կը դուզամ» . Երր. 12: 18-20 : Սանց ամէնը օրինաւորապէս կը պատկանէր Աստուծոյ նպաստակին կատարելագործութեան միջոցին : Աղքային քաղաքա-կղերական տնտեսութեան մէջ մանկանց անդամակցութեան յարմարութիւն մը կար, կար յարմարութիւն մը թշխառութեան, մարմնաւորնշան մը որով անձնական անդամակցութիւնը կ'ապացուցուէր : Քարէ տախտակիներու վրայ զրուած օրէնքի մը խիստ իշխանութիւնը յարմարութիւն ունէր մարմնաւոր ժողովուրդ մը մը կառավարելու . բայց նոր ուխտը հոգեւոր է, մարմնաւոր չէ, անոր օրհնութիւնները հոգեւոր օրհնութիւններ են, մնդաց թողութիւն, ողդեզրութիւն երկնային ուրախութեանց ժառանգութիւն մը, և ոչ թէ ցորեն գլուի և իւղ, կաթ և մեղքի բարերեր երկրի մը օրհնութիւնները : Ուխտի անոր անդամները հոգեւոր անդամներ են որոնք հոգեւոր ծնունդով մը անդամակցութեան կը մանեն և անոր օրէնքները հասկցողութեան յարմար են և սրտին վրայ կը զրուին, որովհետեւ մարդ իր սրտին մէջ ընդունած ճշմարտութեան և սիրոյ կենդանացուցիչ

զօրութեամբը նորէն կը ծնանի և կրնայ ուխտին անդամ ըլլալ անոր պարտաւորութիւնները և օրհնութիւնները կամաւ և հասկցողութեամբ ընդունելով : Նոր ուխտին օրէնքները մանկանց իմացականութեան յարմար չեն, և մանուկի մը սրտին վրայ չեն կրնար զրուիլ ուստի անմնք չեն, և չեն կրնար վերաբերիլ նոր Ուխտին :

Հին Ուխտին մէջ անդամակցութեան մանուղները Տէրը չէին ճանչնար . Անոր մէջ կը ծնանէին ճանչնալու կարող ըլլալնէն առաջ . ուստի ամէն մէկը իր ընկերին և ամէն մէկը իր եղբօրը սորվեցնելու էր Տէրը ճանչնալ . քանի ամոնք չափահասութեան կը ճանչին . բայց Նոր Ուխտին մէջ պէտք չի կայ սորվեցնելու . «ինչու որ անոնց պղտիկին մինչեւ մեծը զիս պիտի ճանչնան» . Ա. Նոր Ուխտին մէջ մինչեւ անգամ ամենէն պղտիկը, որքան ալիք կամ տգէտ ըլլայ տրիչ բաներու մէջ, իր երջանիկ փորձառութեամբը կը ճանչնայ Տէրը, իրը ողարմաւթեան և սիրոյ Աստուծած մը, որովհետեւ իր մեղքները ներուեցան, և որդեգրութեան Սուրբ Հոգին կը լիցնէ իր նորածին հոգին որդիական վասահութեամբ և մրմունշով . ուխտին կ'անդամակցի քանզի սորվեցաւ Քրիստոսով Աստուծոյ ողջոմաւթիւնը, և իր մեղքերը ձգելով և ապահնելով Աստուծոյ Գառին որ աշխարհի մեղքը կը վերցնէ . «Քրիստոսով կը մկրտափ», «Զորէն և հոգիէն կը ծնանի», Նոր Ուխտի մէջ և կը ստանայ արեւամբ ինքուած խոսամունքը, «անոնց անիրաւութիւններուն ներող պիտի ըլլամ ու անոնց մեղքերը ալ պիտի չի լիշեմ» :

Որքան պարզ է ուրեմն թէ աս Նոր Ուխտին մէջ ո՞չ թէ միայն մանկանց անդամակցութիւնը անձանօթէ, այլ ուխտին պայմանները այնպէս են որ մանկանց անդամակցութիւնը անոր արտօնութեանց սահմաններէն գուրս կը ձգուի : Նոր Ուխտին հոգեւոր բնութիւնը սոր-

զելով և իմացողութիւն և սիրտ չունեցող մանուկներու անդամակցութեան անյարմարութիւնը տեսնելով յառաջանանք Նոր Կտակարանի վարդապետութեանց իմաստը քննելու որ տեսնենք թէ ուխտին ոգւոյն և պահանջմանց կը յարմարի :

Ա. Յովհաննու Մկրտչի վարդապետութիւնը :

Յովհաննէս Մեսփային առաջնորդն էր. «Ան պատրաստեց Տէրոջը ճամբան» անոր գալուստը աւետելով և անոր ժողովուրդ մը պատրաստելու գործին մէջ հարկաւ նախագուշակեց գալու արքայութեան ընութիւնը և հանդամանքը. Յովհաննէս մկրտչեց. որո՞նք մկրտեց Անոնք որ կը պարծենային թէ «Մենք Արքահամը մեղի հայր ունինք». Այսպիսի պարծանքը յարմար էր թլփառութեան, բայց չէր յարմար մկրտութեան: Մի խորհիք դուք ձեր ներսիցին ըսել թէ մենք Արքահամը մեղի հայր ունինք, քանզի կ'ըսեմ ձեղի որ Աստուած կարող է աս քարերէս Արքահամին որդիներ հանել: Ալ չիմայ կացինը ծառերուն արմատին քովը կը դրուի, ուստի ամէն ծառ որ բարի պտուղ չի տար, կը կտրուի ու կրակը կը ձգուի», Մատթ. 3: 9-10. Հոս կատարեալ մերժում մը կայ ժառանգական արտօնութեանց — ժառանգական ծագումէ կրօնական իրաւանց վարդապետութեան հիման — աս էր հրէական եկեղեցւոյն մէջ ուխտի արտօնութեանց և մանկական անդամակցութեան վարդապետութեան հիմք: Մանկական անդամակցութեան և մարմանար ծագումէ յառաջ եկած ուխտին բոլոր օրհնութիւնները ժխտուած են իրը անյարմար գալու արքայութեան նպատակին և ոգւոյն: Յովհաննէսի ձեռքի կացինը աս ժառանգական իրաւանց ծառին արմատին քով դրուած «կտրուած ու կրակը ձգուած» է. Անձնական պատախանաւութեան վարդապետուրիւնը հաստատուած է, իրը անհրաժեշտ պայման երկնալին արքայութեան վայելմանը: Յովհաննէս մէկը չի մկրտեր

Արբահամի որդի ըլլալուն համար, ամէն մէկը պարտի ապաշխարել ինքն իրեն համար և չի պահանջել արքայութեան օրհնութիւնները ուրիշի մը առաքինութիւններուն միջցաւ: Յովհաննէսի մկրտութիւնը «Ապաշխարութեան մկրտութիւն էր մեղաց թողութեան համար»: Մաքսաւոնմերը ու չնացողները, որ իրենց մեղքը ձգեցին, ընդունեցան աս մկրտութիւնը, բայց Փարիսեցիները և Սադուկեցիները՝ որ Արքահամի որդիները ըլլալուն պարծանքովը եկան, մերժուեցան. հարկաւ այս անձնական պատախանաւութեան պայմանաւ մասնուկները չի մկրտուեցան:

Բ. Յիսուսի վարդապետութիւնը .

1. Նիկողեմոսի հետ իր արքայութեան բնութիւնը և մուտքի պայմաններուն խօսակցութիւնը (Յովհ. 3:1) պարտի այս խնդիրը բոլորովին վերջացնէ :

«Պատախան տուաւ Յիսուս և ըսաւ անոր, ճշշմարիտ, ճշմարիտ կ'ըսեմ քեզի, թէ որ մէկ մարդ մը նորէն չի ծնանիր չի կրնար Աստուծոյ թագաւորութիւնը տևենել. Նիկողեմոս ըսաւ անոր, ինսո՞ր կրնայ մարդ մը ծնանիլ որ ծերացած է, ճնարաւո՞ր բան է որ նորէն իր մօրը որովայնը մանէ ու ծնանի: Յիսուս պատախան տուաւ, ճշմարիտ, ճշմարիտ կ'ըսեմ քեզի թէ որ մէկ մարդ մը ջուրէն ու հոգիէն չի ծնանի, չի կրնար Աստուծոյ թագաւորութիւնը մանել, մարմինէն ծնածը մարմին է, ու հոգիէն ծնածը հոգի: դուն մի զարմանար որ քեզի ըսի, պէտք է ձեղի նորէն ծնանիլ». Յովհ. 3: 3-7. Ասոր մէջ գլխաւոր խօրհուրդը աս է թէ Աստուծոյ թագաւորութիւնը հոգեւոր է, և միայն անոնք կրնան մանել որ անոր համար հոգեւորապէս պատրաստուած են. Նիկողեմոս միայն մարմինաւոր ծնունդ մը գիտէր. օրէնքը ուրիշ պայման չունէր տխատին մէջ մանելու. բայց Յիսուս մարմենաւոր ժառանգութիւնը կը ժխտէ, իր հպատակները վերէն ծնանելու

են — հոգիին ինչպէս նաև ջուրէն, եթէ ո՛չ առ թագաւորութիւնը մինչեւ անդամ չեն կրնար տեսնել։ Արդ որքան դժուարութիւններ ալ ծագելու ըլլան Յովին։ 31 զլիսոն վարդապետութեամց վրայ՝ մեր նիւթին նկատմամբ դժուարութիւն չի կայ. ո՛ և իցէ մանուկ մը առ արքայութեան չի կրնար անդամակցիլ այս ինչ ծնողաց զաւակ ըլլալուն համար կամ մկրտութեամբ վերստին — ծննդականներուն փաստը յառաջ ըերելու է թէ մանուկը մկրտութեամբ ճշմարտազէս հոգիին վերստին կը ծնանի, կամ պարախ ընդունիլ թէ մանուկները առ արքայութեանը մէջ մանելու հաւատորութիւնէն դուրս են։ Մկրտութիւնը կ'արտօնէ երկինքի թագաւորութեանը մէջ մանելու միան անոնց որոնք Աստուծոյ հոգիով նոր կեանք սոսացան իրենց միաքերը և սիրտերը նորոգելով, բայց հոգին այսպէս չի նորոգեր մանուկները։ Անոնք ո՛չ կը հաւատան ո՛չ կ'ասպահսարեն, անոնք Աստուծոյ սէրը չունին, ո՞չ ալ մեղքի առելութիւն կը րնան ունենալ, անոնք հոգեւոր կեանքի համար խորհուրդ փափաք կամ զդացուք չունին, բոլորսին հոգեւոր դասարկութիւնը մըն է. ուստի անոնք կարող չեն Աստուծոյ թագաւորութիւնը տեսնել։ Անոնք մարմինէն ծնած մարմնաւոր են. հոգիին չեն ծնած և հոգեւոր չեն. ուստի մկրտութիւնը չի կրնար արտօնել մանուկները Աստուծոյ թաղաւորութեանը մէջ մանելու, ինչու որ «թէ որ մարդ մը ջուրէն ու հոգիին չի ծնանի՝ չի կրնար Աստուծոյ թագաւորութիւնը մանել»։

2. Քրիստոսի պաշտօնը Յովհաննէս այսպէս կը նկարագրէ։

«Իրենմերուն եկաւ և իրենները զինքը չընդունեցին, բայց որոնք որ զինքը ընդունեցին՝ անոնց իշխանութիւնը տուաւ Աստուծոյ որդիներ ըլլալու որոնք կը հաւատան իր անուանը»։ Յովին. 1: 11-12.

Արդ, ասոնք ամէնը հին ուխտին անդամներն էին

և ան ուխտին օրհնութիւնները կը ժառանգէին. սակայն երբ հաւատապին՝ անոնց իշխանութիւն տուաւ Աստուծոյ որդիներ ըլլալու, ուրեմն անոնք Աստուծոյ որդիներ չեին Հին Ուխտին մանկական անդամակցութեան պատճառաւ։ Անոնք վերստին ծնանելու էին. անոնք «ո՛չ արինէ ո՛չ մարմինի կամքէ այլ Աստուծմէ ծնանելու էին»։ ուրեմն Քրիստոս կը մերժէ մարմնաւոր ծննդեամբ կամ մանկական անդամակցութեամբ բոլոր պահանջները։ Իր ընտանիքին անդամակցութիւնը կախում ունի «Աստուծմէ ծնանելէն»։

3. Աստքելական յանձնարարութիւնը Քրիստոնէական մկրտութեան իշխանութեան աղքաղին է և այսպէս գրուած է. «Գայէք բոլոր աղքերը աշակերտեցէք, մկրտեցէք զանոնք յանուն Հոր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, որպէս յանուն պահանջները պահնին ինչ որ ես ձեզի պատուիրեցի, և ահա ամէն օր ես ձեզի հետ եմ, մինչեւ աշխարհիս վերջը»։ Մատթ. 28: 29-20.

Կամ ինչպէս որ Մարկոս Աւետարանիչ կը գրէ, «Գայէք բոլոր աշխարհ ու Աւետարանը քարոզեցէք բոլոր սակեզուածներուն, ան որ հաւատայ ու մկրտուի պիտի փրկուի և ան որ չի հաւատայ պիտի դատապարտուի»։ Մարկ. 16: 15-16.

Քանի որ յանձնարարեալներուն պարտաւորութիւնները որոշուած են իրենց յանձնարարութեան պարզ խօսքերով, որոնք իրենց պարտաւորութիւնն չէին կրնար անցնիլ, ուստի յայսնի է թէ Աստքեալները իշխանութիւն չունէին մանկական անդամակցութիւն որպէսցնելու կամ մանուկները մկրտելու առանց հոս այդ իշխանութիւնը իրենց արուելուն. քննենք ուշ եմն թէ յանձնարարութեան մէջ այդ իշխանութիւնը արուած է։

Անոնց արուած իշխանութիւնը կամ հրամանը։

Ա. Քարոզել Աւետարանը.

Բ. Մկրտիւ հաւասացեալները :

Գ. Սորվեցնել մկրտուածներուն Քրիստոնէական կենաց բոլոր սրբուաւորութիւնները : Մանկանց մկրտութեան վրայ և ո՞չ բառ մը կայ . ուրեմն Առաքեալները լշխանութիւն չանէին հաւատացեալներէ ուրիշ մէկը մկրտելու եթէ հոս գրուածէն դուրս կրնայ ապացուցուիլ թէ Առաքեալները մանուկներ մկրտեցին , որով միայն կը ցուցուի թէ անոնք իրենց տրուած արտօնութիւնն անդին անցան : Այնքան աղղեցիկ է այս ծշմարտութիւնը որ մանկամկրտական մեկնիչներ յուսահատ ջանքեր կ'ընեն Առաքելոց տրուած պատուէրը մանուկներու մկրտութեան նպաստաւու մեկնութիւններու քաշկուտելու . այսպէս , «գացէք սորվեցուցէն բոլոր աղղերը , մկրտեցէք զանոնք» խօսքերուն մէջ . Յուն . «Սորվեցուցէք» բառը , աշակերտեցէք թարգմանուած է . զոր օրինակ «գացէք աշակերտեցէք բոլոր աղղերը , մկրտեցէք զանոնք» , այսինքն «աշակերտեցէք զանոնք մկրտելով» , կամ ինչպէս Dr. Shaff կը արամարանէ , «Աշակերտեցէք բոլոր աղղերը Ակրտած բլլարվ զանոնի» , նա կը պնդէ Mayerի և Alfredի հետ թէ աշակերտեցէք բառը երկու մասէ կը բաղկանայ , մուտքի արարողութիւնը և յետոյ աշակերտելը , և թէ աշակերտութեան ընթացքը Մկրտուքնենէ դասիարակուրեան երբալն է , թէ Raptizontes և Didaskontes բառերը միատեղ տուած յիշուած Mathectusate բառին կատարումը կը ցուցին :

Առոր դէմ կը պատասխաննենք :

1. Աս մեկնութիւնը անոնց համար չափէն աւելի կ'ապացուցանէ , քանզի եթէ պատուէրին միտքը աս ըլուայ , ան ատեն Առաքեալներուն առաջին պարտաւորութիւնը ժողովուրդը մկրտել պիտի ըլլար թէ մանուկ և թէ չափահաս , և յետոյ անոնց սորվեցնել , բայց անոնք աս հետեւութիւնը չեն ուղեր ընդունիլ , ուստի պարտին այս կերպ քննադատութիւնը մէկդի ձգել :

2. Նոր կտակարանի մէջ Mathectus բայց ուրիշ նետեւեալ տեղերը միայն կը գտնուի , «Ամէն դպիր որ երկնից թագաւորութեան աւակերտեալ է» , Մատթ . 13 : 52 : «Որ ինքն ալ Յիսուսի աւակերտ էր» , Մատթ . 27 . 57 . բայց տարրեր բառեր են . Didasko կը նշանակէ սորվեցնել , խրանել , առաջնորդել որ յարմարաբար կը նկարագրէ Քրիստոսի դպրոցին վարդապետական կամ խրատական կրթութիւնը . քանի որ Mathectus յայտնապէս գործածուած է աւակերտելու մտքով , կամ Քրիստոսի դպրոցը մանելու համոզել : Աս կը հաստատուի Մարկոսի մէջ յիշուած խօսքերով . «Գացէք բոլոր աշխարհ ու Աւետարանը քարոզեցէք բոլոր ստեղծուածներու» . ուստի Առաքեալները նախ Աւետարանը քարոզելով համոզելու էին որ մարդիկ աշակերտ ըլլային . երկրորդ , համոզուածները մկրտելու էին . երրորդ , սորվեցնելու էին Քրիստոնէական կենաց պարտաւորութիւնները մկրտուածներուն : Ուրեմն համամախն մէջ մանուկները մկրտելու իշխանութիւն չի կայ և միմիայն մեկնութիւնը որ չափահամուերը և մանուկները մկրտելու այսպէս գաղափար մը կ'արտօնէ , անտարակոյս առանց հաւատքի և առանց ապահովարութեան է :

Այս նամակին վերջաւորութեանը մէջ օգտակար կրնայ ըլլալ ընդօրինակել մի քանի մանկամկրտականաց տուած հաւանութիւնը աս նիւթին վրայ :

Շատ անգամ նախապաշարեալ բայց միշտ անկեղծ Baxter կ'ըսէ . «Նկատմամբ անոնց որոնք կ'ըսեն թէ մկրտուելէն վերջը և ո՞չ թէ առաջ աշակերտուած են , անոնք բնաբանին ուղիղ և բանական միտքը չեն յայտներ : Ասիկայ մկրտութեան վերաբերեալ պատմական դէպք մը չէ այլ Քրիստոսի պատուէրն է իր աշակերտներուն քարոզութեան և մկրտութեան համար և զիտամբ յիշուած է անոնց զանազան գործքերը իրենց տեղերովը և կարգաւը : Անոնց առաջին պաշտօնն է սոր-

վեցնելով աշակերտ ընել, որոնք հաւատացեալներ կ'անուանէ Մարկոս. Երկրորդ պաշտօնն է մկրտել զանոնք, որոն կցուած է անոնց փրկութեան խոստմանքը: Երրորդ պաշտօնն է սորվեցնել անոնց բոլոր ուրիշ բաները որոնք Քրիստոսի գլուխցին մէջ սորվելու են: Այս կարգը խանգարելը բոլոր կարգաւորութեան կանոնները խանգարել է. եթէ հոս չի գտնենք ուրիշ գտնել կը յուսանք. ես կը խոստովանիմ որ իմ խղճմտանքս բոլորովին դոհեղած է այս բնաբանով, թէ առասակ մը հաւատք է, փրկող հաւատք, որ մկրտութենէն առաջ տեղի ունենալու է և քարոզիչը պարտի ակնկալել անոր դաւանութիւն.» Disput to right-of sacra p. 91, 149, 150. Մինչեւ անգամ Կալվին իր մեկնութեանը մէջ աս բնաբանին վրայ ստիպուած է ըսել. «Որովհետեւ Քրիստոս մկրտելէ առաջ սորվեցնել կը պահանջէ և միայն հաւատացեալները կ'ուղէ որ արտօնուին մկրտութեան, օրինաւոր չերեւնար մկրտել առանց նախ հաւատք ունենալու»: Երեւելի Հոռմէական կաթոլիկ եպիսկոպոսը Կերտիկ հետեւեալ լևզուն կը գործածէ: «Բայց կրնայ հարցուիլ, ի՞նչ իշխանութիւնով անոնք կրնան մկրտուիլ եթէ պատուերը չի նկատեր զանոնք, ուրեմն անոր սահմանէն դուրս են, և զանոնք մկրտել չանալը առանց իշխանութեան քայլ մըն է. ես չեմ ուղեր անոնց պատասխանը տալ որոնք կ'ըսեն թէ «Սորվեցուցէք» բառը կրնայ հասկցուիլ աշակերտել: Քրիստոսի բերել, ոչ ալ իրը լոկ մակարերութիւն յառաջ կը բերեմ Աստուածային պատուերը թէ ամէն արու իր ծննդեան ութերորդ օրը պէտք էր թլիփատել և այնպէս Աստուեցի ժողովուրդին մէջ ընդունիլ, ուսկից կ'ըսուի թէ Առաքեալները հասկցած ըլլային թէ մանուկները քրիստոնէական արարողութեանց արտօնեալ են, որ թլիփատութեան տեղը բռնեցին: Երբէք չեմ կրնար ընդունիլ թէ ու եիցէ պարագաներու մէջ Առաքեալները ձգուած էին կարծիքով

իրենց Տիրոջը կամքը զիտնալու, այլ կը սնողեմ թէ անոնք իրմէ սորված էին իրենց յանձնուած գործին սուրբ պարտաւորութիւնները, և Սուրբ Հոգիէն լուսաւորուած էին որ չի սիսալին: Այս կէտին նկատմամբ Աստուածային պատուիրանաց կատարումը պարտինք սորվիլ Առաքելոց վարդապետութիւններէն և գործքերէն, ինչպէս որ գրուած են Սուրբ Գրոց մէջ, կամ որոշ ապացոյցներ չի գտած ժամանակինիա անոնց սահմանած եկեղեցին վարդապետութիւններէն և սովորութիւններէն Kenrick's Treatise on Baptism.

Աս կը բերէ մեղ մանկամլլատութեան ծննդավայրը — տւանդութիւն — ան հին հետաքրքրականաց և այլանդակութեանց շատեմարանը, բոլոր անմաքուր և աղտեղի նախապաշարմանց բոյնը, ծմարտութեան այս խոտորման հետ կը գտնուին անթիւ ապականած և ապականեցուցիչ նորութիւնները, ապստամբութեան ոգւոյն սերունդը:

Գ. Առաքելոց վարդապետութիւնները և գործքերը:

1. Արդէն այնքան ընդարձակօրէն գրեցինք Գործ.
2. Գլխուն մէջ յիշատակուած դէպքերուն վրայ, երբ մեր Տէրոջը և Փրկչին կտակը բացուեցաւ և հրատարակուեցաւ կտակակատարներուն ձեռամբը, երբ թագաւորութիւնը հաստատուեցաւ և անոր օրէնքները և կտննները առաջին անգամ իշխանութեամբ հոչակուեցան որ հոս զանոնք կրկնելու պէտք չունինք: Հիմայ տեսնենք թէ այդ նշանաւոր ժամանակին, երբ Պետրոս Առաքեալ արքայութեան դռները բացաւ՝ մանուկներ ալ մոտան: Քննութեամբ կը տեսնենք որ անոնք զգուշութեամբ հետեւեցան հրամանին կարգին: Ա. քարոզեցին Աւետարանը որ մարդիկ հաւատան. Բ. Անոնք հրաւիրեցին հաւատացողները որ ապաշխարեն և մկրտուին. Գ. Անոնք որ ուրախութեամբ ընդունեցին անոր

խօսերը, մկրտուեցան, հոս մանուկներու ընդունելուաթիւն չի կայ: Կրնա՞ս ըսել թէ թլփատուած ըլլալնուն համար պէտք չկար հասղանդիլ արարողութեան մը որ թլփատութեան տեղը տրուած էր. կը պատասխանենք թէ բոլոր չափահաս մկրտուածները արգէն թլփատուած էին և եթէ մկրտութիւնը թլփատութեան տեղը տրուած էր, յոյս չի կար որ անոնցմէ մէկը մկրտուէր:

2. Առաքելոց յետագայ գործքերուն բոլոր պատմութիւնը ասոր համաձայն է. Սամարացիները երբ հաւատացին «Մկրտուեցան էրիկ մարդիկ և կնիկ մարդիկ», Գործ. 8: 12. Կոռնելիոսին տանը մէջ «Սուրբ Հոգին իջաւ անոնց ամենուն վրայ որ խօսեր կը լսէին», անոնք լեզուներ սկսան խօսիլ գԱստուած փառաւորելով. «Ան ատենը Պետրոս պատասխան տուաւ, կրնա՞յ մէկը ջուրը արգիլել որ անոնք չի մկրտուին, որոնք Հոգին Սուրբն ալ ընդունեցին մեղի պէս»: Գործ. 10: 45-47. Աս ընտանեօք մկրտութիւններէն մին է: Անտիոքի մէջ «բազմաթիւ մարդիկ հաւատալով Տէրոջը գարձան»: Գործ. 11: 21. «Պիսիթիայի Անտիոքին մէջ «որոնք որ յաւիտենական կենաց սահմանուած էին՝ հաւատացին»: Գործ. 13: 48. «Իկոնինի մէջ խիստ շատ Հրէաներ և Յոյներ հաւատացին. Գործ 14: 1. Երբ Պողոս և Բառնաբաս գարձան իրենց երկար քարոզութեան շրջանէն պատմեցին ինչ որ Աստուած ըրեր էր իրենց հետ, և որ հեթանոսներուն հաւատէի դուռ բացեր էր. Գործ. 14: 26-27. բանտապետը հաւատաց Աստուծոյ իր բոլոր տունովը և հաւատալով մկրտուեցան. Գործ. 16: 30-34. Կորնթոսի մէջ «Կրիապոս ժողովրդապետը իր բոլոր տունովը հաւատաց Տէրոջը և Կորնթացիներէն շատերը լսելով հաւատացին և մկրտուեցան» Գործ. 18: 8. Աս է գործք Առաքելոցի մէջ վկայութեանց միօրինակութիւնը. հաւատքը միշտ նախադասեց մկրտութիւնը, մինչեւ անգամ ընտանեօք մկրտութիւններուն մէջ, հաւատացելոց ընտանիքներ էին:

3. Թէ քարոզութեանց և թէ վարդապետութեանց մէջ մկրտութեան նկատմամբ Առաքեալները այնպիսի կապակցութիւններով և հանդամանքներով կը խօսին որ մկրտութիւնը բոլորովին անյարմար կ'ընէ մանկանց:

Քրիստոսի հրամանին մէջ մկրտութիւնը կցուած է հաւատքի հետ. Պէտքիկոտէի օրը ապահարութեան հետ. Սամարիայի մէջ երիկ մարդիկ եւ կնիկ մարդիկ մկրտուեցան հաւատալնուն վերջը. Անոնք մկրտուեցան որ «մեռած էին մեղքի», և յարութիւն առին «կենաց նորոգութեան մէջ պտտելու». Յովհ. 6: 2-4. Եկեղեցին մաքրուելուն և սրբուելուն վրայ խօսուած խօսքերուն աւելցուած է «խօսքով». Եփես. 5: 26. Նորէն ծնանելու աւազանին ջրովը մեր փրկութիւնը միշուած տեղը անմիջապէս յիշուած է «Սուրբ Հոգիին նորոգելով», Տիտ. 3: 5. Մարմիննիս մաքուր ջրով լուաց-լովը», Տիտ. 10-22. Պետրոս Առաքեալ «մկրտութիւնը հիմայ մեղ կ'ապրեցնէ» կը բացատէ ըսկով, «բարի խղճմտանքին վկայութիւնը առ Աստուած», 1. Պետ. 3: 21. Այսպէս մկրտութեան հետ գործածուած խօսքերը անհնար է մանկանց վերաբերիլ, միշտ հաւատքի գործ մին է մկրտութիւնը:

Կը մնայ քննել մանկանց անդամակցութեան աւելի հաւատական առարկութիւնները միայն, շատ տեղ մնացած ըլլալուն պիտի քննենք ամենէն զօրաւորներէն մէկ քանին: Եթէ ասոնք սիալ են, աւելի տկարները դիտողութեան անարժան են:

1. Կառարկուի թէ մանկանց անդամակցութիւնը Հրէական ուխտէն աւելի էին է, ուստի ուխտին հետ չի ջնջուեցաւ. Աբրահամի ժամանակէն կը սկսի (Ծմնդ. 17). և իրը կնիք օրհնութեանց, Մովսէսի օրինաց խափանումը անոր ազգեցութիւն չըրաւ:

Աս առարկութեան մինք կը պատասխանենք թէ,

Ա. Թէեւ օրէնքին առաջ սկսաւ, օրէնքին ակըն-կալութեամբը հաստատուեցաւ, օրէնքին մէջ ընդուն-ուեցաւ և 1500 տարի միայն օրէնքին իշխանութեանը կոթնած էր: (Տես Յովհ. 7: 22-23): Նահապետական տնտեսութիւնը տեղի տուաւ Մովսէսական տնտեսու-թեան և երբ իր օրէնսդիր Մովսէսի իշխանութիւնը գաղթեցաւ՝ ի հարկէ թլփատութիւնը անոր հետ վեր-ցաւ, եթէ Յիսուս Քրիստոս, նոր օրէնսդիրը, զանիկայ վերստին չի հաստատեց:

Բ. Թլփատութիւնը ան ուխտին անդամներուն հո-գեւոր օրնութիւններ չի կնքեց. Արքահամին անձնա-կան թլփատութեանէն առաջ ունեցած հաւատքին ար-դարութեանը կնիքն էր. Հուով. (4: 11). բայց ասիկայ ուրիշ թլփատուած չափահամներու կամ մանուկներու համար չէր: Թլփատութեան ուխտով անոնք թանանու երկիրը ժառանգեցին, և այն ժառանգութեանը մէջ Աստուծոյ պաշտպանութիւնը և այն աշխարհային բար-եաց առատութիւն վայելեցին: Արքահամին խոստաց-ուած հոգեւոր օրնութիւնները ուրիշ ուխտով մըն էին. (տես Ծննդ. 12) որ հաստատուեցան չէ թէ թլփատու-թիւնով այլ Աստուծոյ երդումովը. բաղդատէ. ծննդ. 12: 13 և 22: 15-18 Պատ. 3: 8-17 և երր. 6: 13-18: Աւետարանը գերազանցեց. Ծննդ. 12: Ուխտը և անոր օրնութիւնները հաւատքի որդւոյց տուաւ, ինչ-պէս օրէնքը գերազանցեց. Ծննդ. 17: Ուխտը և անոր օրնութիւնները մարմինին որդւոյց տուաւ:

2. Յիսուս բաւ. «Թող տուէք առ մանր աղոյը որ ինձի գան և մի արդիւէք ատոնք ինձի գալէն, ին-չու որ երկնից թագաւորութիւնը ատանկներունն է»։ Մատթ. 19: 14.

— Պատասխան. «Ատանկներաւն» բաղդատական-բառ մըն է. չի նշանակեր թէ ատոնցն է, այլ անոնցն է որ մասնաւոր բաներու մէջ ատոնց նման են. Մատթ.

Մատթ. 18: 1-5. ասոր բացատրութիւն մըն է: Աշա-կերտներուն մէջտեղը աղայ մը կախեցուց երբ անոնց մէջ վիճաբանութիւն կար թէ ո՞վ մեծ պիտի ըլլայ. և ըստ անոնց. «Ով որ իր անձը աս ողուն պէս խոնար-հեցնի անփկայ է մեծ երկնից թագաւորութեան մէջ»: Բայց Քրիստոսի «աղաքները» հաւատացեալներ են. «Ով որ գայթակղեցնէ աս պղտիկներուն մէկը որ ինծի կը հաւատան» Մատթ. 18: 6.

Նաև Քրիստոս չի մկրտեց այդ տղաքները, ո՞չ ալ եկեղեցւոյ անդամակցութեան ընդունեց զանոնք: Ան օրնեց զանոնք, քանի որ ո՞չ մկրտութիւն, ո՞չ ալ եկեղեցւոյ անդամակցութիւն կայ առաջարկութեան մէջ, արամաբանօրէն հետեւուքեանը մէջ ոչ մէկը կրնայ գըտ-նուիլ և ո՞չ միւսը:

Յ. Ինչու որ անհաւատ երիկը սրբուած է կնիկովը և անհաւատ կնիկը սրբուած է երիկովը, ապա թէ ոչ ձեր որդիքը պիղծ պիտի ըլլային բայց հիմայ սուրբ են. 1. Կրնթ. 7: 14. կ'առարկուի թէ հաւատացեալ ծնո-ղաց մանուկը «սուրբ» է, ուսաի արժանի է եկեղեց-ւոյ անդամակցութեան:

— Պատասխան. Անհաւատ էրիկը կամ կնիկը՝ սրբ-ուած է կամ «սուրբ» է նոյն մտքով և նոյն կեր-պով: Եթէ աս կ'ապացուցանէ թէ տղաքը իրենց ծնո-ղաց հաւատքովը իրաւունք ունին եկեղեցւոյ անդա-մակցութեան, ուրեմն անհաւատ էրիկը կամ անհաւատ կնիկը նոյն ապացուցավ իրաւունք ունի եկեղեցւոյ ան-դամակցութեան: Սա չափազանց է և ուստի ոչինչ: Կո-րընթոսի եկեղեցին կը պնդէր թէ իրենցմէ մէկը, որ հեթանոսի հետ ամուսնացած էր՝ լուծուի. Պօղոս կ'ա-ռարկէ թէ անհաւատ էրիկը կամ կնիկը իր Քրիստոնեայ ընկերոջը հետ միեւնոյն յարաբերութիւնը ունի, որ ձեր որդիքը ունին ձեր հետ, ձեր որդիքը անհաւատ են, այսու ամենայնիւ օրինաւոր է որ անոնց յարաբերու-

թիւնը պահէք, ասոր նման կրնաց հաւատացեալ կնիկը պահել իր յարաբերութիւնը իր անհաւատ էրկանը հետ : Դիտէ որ կըսէ «ձեր որդիիը», և ոչ «անոնց որդիիը» այսպէս ապացուցանելով թէ Քրիստոնեանիերուն որդիիքը նոյն յարաբերութիւնը ունին իրենց հետ որ անհաւատ էրիկ մը իր հաւատացեալ կնկանը հետ ունի . ուրեմն խիստ բացայաց է որ այս որդիիքը եկեղեցին հետ յարաբերութիւն չունէին :

Բաւական օրինակներ յառաջ բերինք ցուցնելու թէ այս առարկութիւնները որքան տկար և խարէական են : Կը մնայ միայն ըսել թէ մանուկներուն եկեղեցւոյ անգամակցութիւնը կ'ապականէ եկեղեցին սրբութիւնը . քանզի ,

1. Վերատին չի ծնած բնութիւնները առանց իրենց հաւանութեան կը բեռնաւորէ կրօնական կենաց պատասխանառութիւններովը :

2. Ուր որ կը գտնուի՝ կը ջնջէ եկեղեցին և աշխարհին մէջտեղ եղած տարբերութիւնը : Եթէ ամբողջ ազգի մը մէջ է . ինչպէս օրինակները կան . եկեղեցին և աշխարհին մէջտեղի տարբերութիւնը բոլորովին ջընջուած է և ազգին բոլոր չարագործութիւնները եկեղեցին վրայ ձգուած են . Եկեղեցին և Պետութիւնը միացնող կազմակերպութեան անհրաժեշտ մէկ մասը կ'ըլլայ և հետեւաբար կ'օգնէ այս տեսակ միութեան մը հետեւութիւնները եղած չարիքը և նախատինքը աւելցնելու : Զէ՛ և չի կրնար վերաբերիլ այն Սուրբ Հոգեւոր սահմանադրութեան որուն հիմնադիրը ըստ «ասաշխարհէս չէ» . որովհետեւ գուն մի քանի բանախօսաւկան կարեկցութիւններ յայնեցիր, թոյլ տուր ինձ մկրտութեան խնդրոյն վրայ բոլոր ըսածներս վերջացնել . Եսce Homo էն ընդօրինակութեամբ մը . որուն հեղինակը բանախօսական ըլլայ կամ ո՛չ, Յիսուսի պատօնը բանախօսական աչքով մը կը տեմնէ «երր կը դիտենք

այն մեծ արհամարհանքը որ Քրիստոս միշտ կը ցուցնէր ձեւերու . և արարողութիւններու դէմ, մասնաւորաբար այն «լուացումներուն» որոնք սովորական էին Փարիսեցիներուն, պատրաստ ենք տեսնել որ ինքը դիւրութեամբ հաւանութիւն տայ Նիկոդեմոսի խնդրանացը . ընդհակառակը խնդրակուին բերանը կը խցէ անակնկալ յայտարարութեամբ մը թէ մկրտութենէ ուրիշ մուտք չի կայ Աստուածպաշտութեան, թէ Աստուծոյ թագաւորութիւնը՝ թէեւ տեղ մը չունի, մարդոց աշխարհային վիճակներէն բաժանում չունի, դատարաններ չունի, արրցակ (խուրձ գաւաղանաց հիւպատոսաց առ Հռովմայեցիս) չունի, սակայն իրական վիճակ մըն է . մարդիկ անոր մէջ մտնելը արհամարհնելու չին, իրենց անունները գաղանի տեսակցութեան մը մէջ անոր հիմնադրին տալով և անմիջապէս իրենց սովորական տեղը դառնալով և իրենց աշխարհային գործը սկսելով ուր ձգած էին : Անոր քաղաքացիութեան արձանագրուիլ փափաքողները պարտ էին հասկնալ թէ իրենց կեանքը վերատին սկսան ձիշդ իրը թէ նորէն ծնած ըլլային : Եւ որ ըլլայ թէ Աստուածային ընկերութեան նիւթական սահմաններու և դիրքի միութեամբը արուած կարեւորութեան արհամարհնքը բոլորովին կորսնցնէ իր կարեւորութիւնը և օտարանաց տեսականութեամբ կամ խորհրդով կամ բարեպաշտ երեւակայութեամբ, մուտքի արարողութեան մկրտութիւնը իր հրապարակային ձեւերով անհրաժեշտ հոչակուած էր անդամակցութեան, իբր այն հոգեւոր ներշնչութիւնը որ անդամակցութիւնն է . . . : Այն չուրը որով կը լուացուէին՝ կը սրբէր զիրենք բոլոր անսուրբ և անօդտակար անցեալէն . անկէ կ'ելլէին նոր մարդիկ նոր աշխարհի մէջ և կը զգային իրը թէ մանը իրենց ետեւն էր, իրենք աւելի բարձր վիճակի մէջ նորէն ծնած» :

Այս մեր ընտրած խօսքերը հոս ընդօրինակեցինք՝

չէ թէ մեր համոզումները յայտնելու բայց ցուցնելու թէ
ինչպէս կողմանական կրթութիւնը և անցեալին նկատ-
մամբ նախապաշարումները բանի տեղ չի դնող անխար-
դախ միտք մը սախազուած է այս արարողութեան կա-
րեւորութիւնը ճանչնալ :

ՆԱՄԱԿ ՏԱՍՆԵՒՅՈՒՆԵՐՐՈՐԴ

Քրիստոնեաներու արտօնութիւնները . — Պարտաւորութիւնները
վայելմունքը եւ նախապահը :

Աս նամակներուն վերջաւորութենէն առաջ յարմար
է բան մը ըսել Աւետարանին խոսումներուն վրայ : Ան
յարաբերութիւնները որուն մեզ կը բերէ և ան պարտա-
ւորութիւնները զոր կը ստանձննենք այն յարաբերու-
թեանց մէջ մտնելով՝ ասոնք պարտինք համառօտիւ
պատմել վերջին նամակին մէջ, միջոցը որչափ որ մեզ
կ'արտօնէ :

Աւետարանին կարգն է .

1. Հաւատք . 2. Հնագանդութիւն . 3. Վայել-
մունք Աւետարանի օրնութեանց . 4. Քրիստոնէական
կեանք մը . 5. Անմանութեան վիճակագրութիւն մը :

Հաւատքի և հնագանդութեան վրայ խօսեցանք,
կը մնայ Քրիստոնէական վայելմունքներուն և ապելու
կեանքին վրայ խօսիլ :

Խոսանքներուն նկատմամբ կը գտնենք .

1. Մեղաց քողութիւն, մկրտուած հաւատացեալը
բոլոր իր անցեալ մեղքերուն կատարեալ թողութիւնը
կ'ընդունի, այնքան բարձր մտքով մը որ արդարութիւն
կը կոչուի՝ այսինքն թէ Քրիստոսով ընդունուած է, և
Աստուծոյ Գառին քաւութեան միջոցաւ, իբր թէ ընաւ

մեղք գործած չըլլար, իր մեղքերը «ծածկուած» են,
քաւութեան զոհին հաւատալը իրեն արդարութիւն
սեպուած է, իրեն համար ուխտին խոստումը կնքուած
է, «վասն զի ևս անոնց անիրաւութիւններուն ներող
պիտի ըլլամ և անոնց մեղքերը ու անօրէնութիւնները
ալ պիտի չի յիշեմ» . օրէնքին տակ ամէն տարի մեղքերուն
յիշաւակութիւն կ'ըլլար . Ղեւ. 16: Աւետարանին մէջ «յա-
ւիտենական արդարութիւնը» կատարեալ փրկութիւն է :

2. Որդեգրութիւնը. Արդարացած հաւատացեալը Աս-
տուծոյ ընտանիքին մէջ կ'ընդունուի, արտօնութիւն կը
արուի իրեն Աստուծոյ որդի ըլլալու, ամսնարածք աս-
տիճան մը որուն կրնայ բարձրանալ սաեղուած էակ մը :
Աստուածային պաշտպանութիւն, առաջնորդութիւն և
օգնութիւն խոստացուած է իրեն . ոչ թէ զինքը փրկե-
լու մանկանացու կենաց արտամութիւններէն, այլ ասոնց
մէջ ապահով առաջնորդելով յաւիտենական կենաց
ժառանգութեանը հասցնել : Աստուծոյ մամնաւոր նա-
խախմամութիւնը հոս հանգիստ, ապահով և հարուստ
սպրելու համար չէ, այլ ամէն բանի գործակցութեամբ
վերին երանութեան «անվախճան կենաց» հասցնելու
համար է :

3. Սուրբ Հոգին. Աւետարանը կը խոստանայ մե-
զաց թողութեան հետ «Սուրբ Հոգիին պարզեւը»,
Գործ . 2: 38. Սուրբ Հոգին միշտ անոնց հետ պիտի
բնակէր . որդեգրութեան հոգիովը որ պիտի զրկէր որ-
դիներուն սրտին մէջ բնակելու, անոնք կարող պիտի
ըլլային որդիական ակնածութեամբ և վստահութեամբ
երկինք նայիլ և աղաղակել «Արքա Հայր» . Գաղ . 4: 6 .
Աստուծոյ սէրը Սուրբ Հոգիով անոնց սրտերուն մէջ
պիտի տարածուէր . Հոգովմ . 5: 5. Անոնք Հոգիին զօ-
րութեամբը պիտի հաստատուէին ներսի մարդուն մէջ .
Եփես . 3: 16. Պօղոս Աւաքեալ վստահութիւն կը
յայտնէ թէ իր նեղութիւնները իր եղբայրներուն աղօթ-

քով իր փրկութեանը պիտի ծառայեն Յիսուս Քրիստոսի հոգւոյն օգնականութիւնովը . Փիլ . 1 : 19 . Մեր Տէրը իր աշակերտուն սորվեցուց խնդրել Սուրբ Հոգին . Դուկ . 11 : 13 . Հոգին խոստմունքներուն կնիքը և ապագայ ժառանգութեան գրաւն էր . Եփես . 1 : 13-14 . և անհատ հաւասարացեալներուն և Աստուծոյ եկեղեցին նիւրը . Հոգւոյ . 8 : 11 . Ա . Կրնթ . 6 : 19 . Եփես . 2 : 22 . Այսպէս որ մեր մեղքերուն թողութեան համար «Տէր Յիսուս Քրիստոսի չնորհքը», երանելի հայրութեան «Աստուծոյ սէրը» և Աստուծոյ որդւոցը ժառանգակցութեան «Սուրբ Հոգւոյն հաղորդակցութիւնը» հաւատքի ընտանիներուն մշտնջենաւոր օրհնութիւնն է . Բ . Կրնթ . 13 : 14 . Ասոնք անշուշտ «ամենամեծ և պատուական խոստմունքներ են որոնցմով Աստուածային բնութեան հաղորդ եղած ենք աշխարհի մէջ ցանկութիւնէ յառաջ եկած ապականութենէ փախչելով» . 2 Պետ . 1 : 14 .

Այնարկ մը բաւական է տեսնելու որ այս խոստմունքներուն կատարմանը համար հաւասարացեալը նոր յարաբերութեանց մէջ զրուած է . Մկրտուած է «Զօր , Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ անուամբը» Մատթ . 28 : 19 . Իր մլրտութիւնը Տէր Յիսուսի անունովը և իշխանութիւնով է . բայց Զօր , Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ անունովն է , քանզի ասոնց հետ նոր յարաբերութեան բերուած է : Հայրը հիմայ իր Հայրն է , Որդին իր աղքական Փրկիչն է , Սուրբ Հոգին իր սրբացուցիչն է , հետեւաբար բոլոր տիեզերքին հետ իր յարաբերութիւնները փոխուած են , հրեշտակները իրեն ծառայող հոգիներ են , Քրիստոնեաները իր եղբայրներն են , չար մարդիկ և դեւերը իր թշնամիներն են , ինքը Աստուծոյ եկեղեցին մէկ անդամն է , Աստուծոյ ընտանիքին մէկ զաւակը , Աստուծոյ թագաւորութեան մէջ սուրբերուն մէկ քաղաքակիցը . Արօն լեռը եկած է , կենդամնի Աստուծոյ քաղաքքը , երկնային երուսաղէմը , բիւրաւոր հրեշտակ-

ներուն ու երկինքը զրաւած անդրանիկներուն հանդիսաւոր ժողովին ու եկեղեցին և Աստուծոյ որ ամենուն դատաւորն է և արդարոց հոգիներուն որ կատարուեր են , և Յիսուսի որ Նոր Ուխտին միջնորդն է , ու սրբակուելուն արեանը» . Եբր . 12 : 22-24 Տիեզերքին մէջ գտնուած բոլոր սուրբ պայծառ և վաեմ բաներուն հետ յարաբերութեամբ ընկերացած , ամէն բանի ժառանգ է և իր նորէն ծնած հոգւոյն մէջ ունի «արդարութիւն , խաղաղութիւն և ուրախութիւն Սուրբ Հոգիով» որ իր ժառանգութեան գրաւականն է . թէեւ թագաւորութեանը մէջ «ամենէն պղտիկը» եղած ըլլայ , Յովհաննէս Մկրտիչէն «աւելի մնձ» է , քանզի Մեսիան որ Յովհաննէս Մկրտիչ միայն ցուցուց , իր եղբայրն է . Սուրբ Հոգին որուն վրայով Յովհաննէս մարգարէացաւ , ինքը ստացած է . արքայութիւնը որն որ Յովհաննէս քարոզեց թէ մօտեցած է , ինքը անոր եռապատիկը երանութեամբ իւրացուցած է . «Արդարութիւն , խաղաղութիւն և ուրախութիւն Սուրբ Հոգիով» . և Յովհաննու պաշտօնական կոչումը իբր Մեսիային Առաջնորդը , խիստ գերազանցած է ամենախոնարհ Քրիստոնեայի մը անհատական կոչումովը իբր որդի մը Աստուծոյ :

Աս սուրբ և բարձր յարաբերութիւններէն կը ծագին մասնաւոր պարտաւորութիւններ առ Աստուած , առ եկեղեցին և աշխարհ : Իբր որդի կը պարտի իր Հօրը յարգանք , սէր և հնազանդութիւն . իբր փրկուած մարդ մը , կը պարտի իր փրկուած բնութեան բոլոր կարողութիւնները Անոր որ իր փրկանքը վճարեց . իբր տաճար Հոգւոյն Սրբոյ , աս աստուածային հիւրին կը պարտի սուրբ և սիրող սիրտ մը — առաքինի և մաքուր կեսնք մը — իբր եղբայր կը պարտի սէր և ծառայութիւն Աստուծոյ բոլոր ընտանեաց . իբր մարդ՝ կը պարտի բարի կամաց լութիւն և մարդասիրութիւն բոլոր իր նմաններուն . պարտի ապրիլ «զգաստութիւնով , արդարութիւնով

և բարեսպաշտութիւնով աս աշխարհիս մէջ», զգաւութիւնով իր ընութիւնը կառալարելով. արդարութիւնով, աս ընկերս ունեցած բոլոր պարաւորութիւնները կատաղիլով, բարեսպատօւթիւնը առ. Աստուած բարեպաշտ երախտագիտութիւն և յարգանք մշակելով: Մէկ խօսքով Քրիստոսի հետեւող մը պարափ ըլլալ: Աս ամենակարեւոր գործին մէջ ձևարիս նկարագիր մը կազմելու համար իրեն օդնական ունի հետեւեալ զօրութեան աղբիւրները:

1. Աստուծոյ չնորհաց խօսքը:

2. Աստուծոյ չնորհաց տիտուը:

3. Աստուծոյ չնորհաց Սուրբ Հոգին:

Շնորհաց խօսքը զինքը կը հրահանգէ, չնորհաց աթոռը թողութիւն կը չնորհէ երբ մեղանչէ, ապաստանարան է երբ վտանգի մէջ ինայ և կը զօրացնէ երբ տկարանայ: Շնորհաց Հոգին իր մէջ կը բնակի իրը «յափառենական կենաց ջուրի հոսող աղբիւր մը. Աստուծային զօրութեան, մխիթարութեան և խաղաղութեան աղբիւր մը»:

Աս ամենուն վրայ կրնանք աւելցնել սուրբերուն հաղորդակցութիւնը, մերձաւոր սրտերու կարեկցութիւնը և Աստուծոյ եկեղեցին խորհուրդներուն կատարման քոլոր սէրը և լոյսը, անանկ որ Յիսուս Քրիստոսով երկնային յարաբերութեանց բոլոր հոգեւոր օրհնութիւններովը ճոխացած, առատապէս պատրաստուած է ամէն բարի գործերու:

Ամէն բան սուրբ է և մարմաւոր կամ աշխարհային բան մը չի կայ իր ունեցած օրհնութեանց մէջ. ամէն բան բարձր և աղնիւ է, վաստ կամ անարժան բան մը չի կայ իր յարաբերութեանց մէջ. ամէն բան արդար և բարի է, և անարդ կամ անպատիւ բան մը չի կայ անկեանքին մէջ որուն կանչուած է:

Եւ բոլոր աս բաներուն վախճանն է «Յաւիտեան-

կան կեանք մեր Տէր Յիսուս Քրիստոսով», զինուորեալ եկեղեցին մէջ իր կրթութիւնը կը յարմարցնէ զինքը արքայական վիճակի մը յաղթական եկեղեցին մէջ, իր հոգին բոլորովին պիտի սրբանայ և իր մարմինը գերազանցապէս պիտի փառաւորուի, այնպէս որ փառաւորուած մարմինով սրբացած հոգի մը արդարութիւն հագած, անթառամբ փառքով պասկւած և բարձր իշխանութեամբ կարգուած, անվախճան վայելչութեամբ պիտի իշխէ և ցնծայ անման սիրով:

Սորդ հոս պարաւորուած ենք կանգ առնել. քանզի բաւական լեզու չունինք պատմելու, ո՞չ ալ բաւական կարողութիւն կրնանք ունենալ ըմբռնելու փառաւորուած մարդուն անզուգական վայելչութիւնները, անձառելի երանութիւնները և աներեւակայելի փառքը. «Մեր խորհածէն կամ ինսդրածէն շատ աւելի» պիտի ըլլան Աստուծոյ չնորհաց գանձերը իր փրկած սրդիներուն. հոս կենաց և մահուան փորձառութեանց աստիճաններուն վրայ միայն կրնանք ելլել և Աստուծոյ ողորմութեան աղբիւրէն մեր ծարաւը յագեցնել և ըստ մասին մասնակցիլ «Ան խաղաղութեան որ ամէն մաքէ վեր է», և յափառակիչ ակնկալութեամբ մը ըսել.

«Առուակներն եթէ այսքան քաղցր են

Որքան աւելի է անսնց ակը.

Ուր սուրբերն ու հրեշտակներ կը խմեն

Միայն քեզմէ կինաց ջուրը»:

Պարտինք վերջացնել: Սիրելի Պարոն, փրկութեան բոլոր այս բացատրութեանց կարեւորութեանը պահանջած ուշադրութիւնը պիտի տա՞ս: Աս նիւթին ձևարիտ արթէքը կը գերազանցէ ուրիշ բոլոր բաները. աշխարհի ամենամեծ հարստութիւնները, պատիւները և հաճոյքները բաղդատմամբ աս հոգեւոր և յաւիտենական գանձերուն, լոկ խաղալիքներ են: Եթէ հեռանաս Քրիստոսէն, կը հեռանաս միակ Արդարութեան արեգակէն, անել

խաւարի մէջ իշնալով . եթէ հետեւիս դարուս բանախօս սական վարդապետութիւններուն , անոնք քեզ պիտի առաջնորդեն ճահիճներու և ցեխներու մէջ թափառելու և անյոյս սրտաբեկութեան մէջ ձգելու քեզ , անոր յանդուգն զննութիւնները աւելի դրասիչ են քան թէ շինիչ . և կը կործանեն հաւատքը առանց բանականութիւնը զօրացնելու : Անոնք կրնան Քրիստոսը քեզմէ յափշտակել , բայց Անոր տեղը բոնելու բան մը չոնին քեզ առաջնորդելու ո՛չ հոս և ո՛չ հանդերձեալին : Կը նայ ըլլալ որ վայրկենապէս փառաւորուիս անոնց շուզուքորթութիւններովը բարձրացնելով քեզ հապարտութեան և անձնական բաւականութեան դադամնակէտը , միայն պատճառելու քեզ փոշիի և մոխիրի մէջ անկում մը և բոլորովին անյոյս կորուստ :

Քու հին Աստուածաբանդ երբէք կարող չէ՝ քու փափաքներդ յագեցնելու . դուն ազատ չես մարդկային դաւանութեան մը պատուէրներուն հպատակելու որոնցմէ աշխարհ և եկեղեցին դուրս ելած են : Աստուծոյ խօսքը միայն ձշմարիտ է և կը մնայ յասփեան : Քրիստոսի եկուր , նսաէ Անոր ոտքը , վրադ առ անոր լուծը և սորվէ իրմէն , և քու հոգւոյդ հանգիստ պիտի գտնես : Անոր լուծը քաղցր է և Անոր բեռը թեթեւ , Ա՞ն է «ճամբան , ճշմարտութիւնը և կեանքը» , երանելի են անոնք որ անոր կ'ապաւինին :

⇒ ԳԵՐԶ ⇐



1-0

11 VICTOR



ՀՀ Ազգային գրադարան



NL0159198

